

Դիւան  
Արքունիք Կողմանական  
Դավիթ — Մարտիս

156<sup>3</sup>

# ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՒ

«Բարեգութիւնը առաջ պետք է  
համբաւութիւն հասանած իմաս իւ մէց; Պետք է, որ  
միայն լինի մը մռամբ շատին պէս ըլլայ»:  
ՏՕՒՆ. Ա. ՏԱՐԵՏՅ.

ԳՐԱՑ  
Մ. ՍԵՐՈՐԵԱՆ



ՏԵՂՄԱՆ ԽԱՇԽԱՆ ԳԵՐՈՒԹՅ  
1938

Դրանք չի ունի  
Աղոյական ազնի  
Քանի ու Մարտին

# ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

## ՀԱՅ ԱԶԳԱՑԻՆ ԵԿԵՂԵՑԻՒ

“Մարդը, որ կ'ուզէ հօմարապիւնք  
և սենիլ, պէտք է համարառարիւմ հաս-  
տակ իմբ իր մէջ: Պէտք է, որ միացը  
լինի մը մեռած շուրիմ պէս ըլլայ:,:  
Յօհան. Ա. ԿԱՐԱՐԻՆ.

Մ. ՍԵՐՈՎԵԱՆ



Տայ. «ԱԶԴԻԱԿ» Պեյզով

1938

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

Բարեկամնական յարգանքի գրական տուղթ մի :

Ն ու ի ր ո՞ւ ա ծ

ԱՐՈՒԵՍՏԱԳԻՑՈՒՀԻ ԵՒ ԽԱՐԴԱԿԱՌ ՄՈՐ ՄԸ

ՏԻԿԻՆՅԱՅԿԱՆՈՅԵ Կ. ՊԱԼԵԱՆԻ

ՅԵՐԵՐ ՅԻՇԱՑԱԿԻՆ

de quatuor virtutibus etemnatur, unde etiam  
quatuor virtutibus etemnatur, unde etiam  
quatuor virtutibus etemnatur, unde etiam  
quatuor virtutibus etemnatur, unde etiam

## ՆԱԽԱՐԱՆ

Աշխարհի մէջ ամէն կազմակերպութիւն, ըլլայ կրօնական, քաղաքական, ընկերական թէ ընտանեկան, ևնթակայ եղած ևն շարունակական փոփոխութիւններու, Անոնք, որ անընդունակ գտնուած են և անյարձար, գոհացում առլու ժամանակի պէտքերուն և պահանջներուն, բնականաբար հարկադրուեր են իրենց սեղը թողուլ նոր կազմակերպութիւններու։

Եթէ թղթատենք տիեզերական պատմութիւնը, և պեղումներու յատուկ ուսումնափրութիւնները, պիտի տեսնենք, թէ էրմանկան նորութիւն գոյութիւն չունի մեէ մարզի մէջ։ Փոփոխութիւններ կան միայն կամ բարեփոխումներ ժամանակի ըմբանումներու և հաւատալիքներու համաձայն։ Պատմութիւնը շինուած է մեռած պետութիւններու, կրօններու, ընտանեկան և ընկերական կազմակերպութիւններու և անոնց սահղծած քաղաքակրթութիւններու աւերակոյաէն։ Կործանուած գաներու, խորտակուած թագերու, փլած տաճարներու և խորաններու բեկորներէն։ Անոնցմէ իւրաքանչիւրը իրենց ժամանակի պէտքերուն և պահանջներուն գոհացում առին, և երբ տեսան, թէ իրենք այլ եւս անկարող են նոր պահանջներու յարմարելու, կամալ թէ ակամայ քաշուեցան ասպարէզէն, թողլով որ նոր

բզացումներու, արդիւնք նոր կազմակերպութիւններ, իւրենց տեղը բանեն:

Թրիստոնէութենէն շատ աւելի էին, բարձր ու գիւղափայական կրօններ ու քաղաքակրթութիւններ եղանակ ու մեռած են ժամանակի շիրումէն մաշուելով։ Թողլով որ իրենց բեկորները գործածուին, իրրեւ առաջձ, նոր կառուցումներու համար էն մարդկութեան յառաջիշտաղացութիւնը, քաղաքակրթութեան ճամրուն վրայ, միշտ վերելք մը չէ եղած, և պէսովիսուած է յաճախ անկումներով ու ընկրկումներով։ Ու պիտի կրնանք ըսել, թէ ո՞չ նոր կրօն գոյութիւն ունի աշխարհի մէջ, և ո՞չ ալ նոր քաղաքակրթութիւն։ Այսօր մեր մէկեռք զանուածները հիներուն կերպափախումներն են միայն, յարգարուած ու կազմաւորուած, ժամանակի պէտքերուն և պահանջներուն համաձայն։

Թրիստոնէութիւնը, իր մէկ աղանդը Մովսիսականութեան<sup>(\*)</sup>, ամրապնդուած յունական փիլիսոփա-

(\*) Թրիստոն կրօնի մը չկը որ կը բարոգէր, այլ բարյական մը... Քարոզուած բարոյականը նորութիւն մը չկը բոլարովիմ, այլ կատախագործումը նին օրէնքիմ, չեւ անոր տառին ոգեկան բացառութիւնը։ «Դիր կը սպանեն, նոզին կ'ապրեցրնեա։ Այս մեկնութիւնը աներածեա և նրկական չափազանցուած ծիսապատութեան մեռեա, ուսուու ոգեւորելու... նամար ։ Սխալ նասկցան զիմնը Յիսուսի հակառակորդները, անօնի որ ծեսին ու գրին մարդուն էին. զիմնը սխալ նասկցան նաև իր բարեկամները, որոնի պատաստուած չէին իր ոգիին մեծութիւնը ըմբռունելու։ Կարենի չկը առընտեւ արդիւնքի սպասել, բանի որ Թրիստոն, նակառակ իր յայտարարութեան եւ սկզբունքին, նարկապրուած էր հին տիկերու մէջ լեցնել նոր պինին։ (Տես, մեր «Պետութիւն և եկեղեցի» Զ. (Ա. Մամուլ, 15 սեպտ. 1920 թիւ 2349):

Հեթանոս շաղախով, ստեղծելով հանգերձ առաքեալներու և աստուածաբաններու շարժին մէջ առակարծութիւններ, իր եազման օրերուն ունեցաւ անշուշա իր բարերար ազգեցութիւնը, իր ընկերութական պատուերներով, և մաքուր կեանքի իր յարարեցական անուլականով, երբ հեթանոս աշխարհը իր հանոյքի չափազանցութիւններով, և իր գունդիկ յափրացումներով այդ մաքուր կեանքին, այդ յարարերաբար բարձր բարոյականին սահղծումը անհրաժեշտ գարձուցած էր:

Բայց Թրիստոնէութեան բարոյականին և անոր ստեղծելիք քաղաքակրթութեան հիմերը չափազանց խախուս էին, պատիժի ու վարձքի այն դրութեամբ, որոր փոխ տասե էր չիջած կրօններէւ Բարոյական մը, որ կը հիմունէր պատիժի ու վարձքի հիման վրայ, չէր կրնար սիրոյ բարոյական մը ըլլալ, այլ կեղծաւոր բարոյական մը: Թրիստոնէութիւնը, որ իրր կրօն չէր կըրնար գերութիւնը ջնջել, և գերիներուն կը հրամայէր հնազանդիւ իրենց տէրերուն, որ խոնարհութեան պատրուակի տակ կը հրամայէր հանդուրժել նախատինքի ու անիրաւութեան, և մէկ երեսին ապատակ զարնողին միւս երեսն ալ արամազրելու պատուէրը կուտար, կըրնար գերիներու և ստրուկներու կրօն մը ըլլալ, բայց ո՛չ պատուախնդիր, ու աղասութեան և իրաւունքի ու գիով տոպորուած մարդերու կրօնը և նու եթէ երեք զարեր հալածուեցաւ Հռովմէական կայսրութեան կողմէն, հալածուեցաւ անոր համար, որ ո՛չ միայն կը հակասէր պետութեան աղզային կրօնին, այլ և անոր բանակները կը քայլայէր զինուորական ծառայութեան դէմ իր քարոզած ըմբոստութեամբ:

I

Այս առջերը կարդացուած պահուն, միաքերու մէջ ինքնաբերաբար պիտի ծագի սա հարցը, թէ ինչ-պէ՞ս կ'ըլլայ, որ հակազինուորական նկատուած և առ առ համար հալածուած կրօնք մը կրնայ յեաոյ այդ միեւնոյն զինուորապաշտ պետութեան պաշտօնական կրօնը ըլլալ։ Այս հարցումին կարենալ պատասխանելու համար, անհրաժշտ է պահ մը չեղալ մեր նիւթէն, սկզբունքը և դատութերու մարդին մէջ, որկու կողմերու ընդդրկած զիջողութեան աստիճանաչափը, և յաջորդական փոփոխութիւններու գասաւորութեան անելու համար։ Այս խնդրոյն շուրջ լիակատար ուսումնասիրութիւն մը չէ որ պիտի ընենք հոս, այլ պիտի տանք խոացում մը միայն, օգտուերով կարգ մը հեղինակաւոր մարդոց ուսումնասիրութիւններէն, և Albert Bayetի «Les Religions de salut et le Christianisme dans l'Empire Romain բանախոսութենէն(1932 Մայիս 10)».

Յայտնի է, թէ սկսեալ Օգոստոս Կայսեր օրերէն մանաւանգ, երբ սկեպաթկութիւնը, և անհաւատութիւնը սկսած եին ծայր տալ, կայսրութեան վարչական միութեան առընթեր ձեռնարկուեցաւ ոյժ տալ աւանդական հաւատալիքներու և ծէսերու, կրօնքի միջոցաւ նաև բարոյական միութիւն մը սանգծելու համար կայսրութեան սահմաններուն մէջ։ Այս ձեռնարկին առաջին դրական արտայայտութիւնը եղաւ կայսրներու պաշտամունքը, որ ուրիշ բան չէր, եթէ ո՛չ հռովմէական հայրենիքին պաշտամունքը, կայսեր անձին մէջ խացած, քանի որ հին կրօնը իր ոյժը կորսնցուցած էր։ Բայց այս նոր կրօնը չէր կրնոր զոհացում տալ ա-

սաքինութեան բաէւլին ձգուզ հրդիներու, և այս իսկ պրատենառով դատապարտուած էր ուշ կամ կանուխ մեռնելու :

Կղողիոս փորձեց կիւրեղէի կրօնը, կամ Մեթրոականութիւնը (Metroacismus) հառվմէացընել և զանիկա ընել պարտաւորիչ կրօնը կայսրութեան + կղողիոսի այս ծրագիրը գատապարտուած էր վիճելու, ո՛չ միայն անոր համար որ Մեթրոականութեան ծագումը փոխական էր, հետեւարար և արհամարելի, այլ եւ անոր համար, որ այդ կրօնքին մէջ ներմիմացումը (enantiocismus) մէկն էր զիսաւոր հրանանդութիւններէն ։ Հառվմայեցիներու առնականութեան հետ չէր կրնար միասին քայիւ այդ ըմբոնումը :

Աւրելիանոս ձեռնարկից կիւրեղէի ձախողած կըրօնքին տեղ դնել Միթրափ պաշտամունքը, աշխատելով, որ արեգակնային այդ աստվածը (Sol Invictus,) ըլլայ կայսրութեան, ու յետոյ բոլոր տիեզերքի տառածը : Անոր անունին աանարներ կանգնուեցան : Բայց Միթրականութիւնն ալ յաջողելու յոյս չէր ներշնչերւ Անոր կը պակսէր մննատիրական արտաքսիչ ողին : Մեթրոականութիւն և Միթրականութիւն ներսպամիա կրօններ էին, և խրտչում չ'ունէին ուրիշ կրօններէ : Այդ ներողամտութիւնը արգելք պիտի ըլլար պետական պարտապրումի մը, կարենալ կայսրութեան պաշտօնական կրօնքը ըլլալու համար :

Դիոկղետիանոս, հիմնուած, Միթրականութեան սկզբունքներու վրայ, ուզեց կայսրներու աստվածութիւնը օրինականացընել, արեւելիուն վեհապետական ըմբոնումով :

Կայսրներու կրօնափոխութեան այս ձեռնարկի ընթացքին, առաջին օրէն իսկ հաւանարար խորհած պէտք է ըլլան նաև Թրիստոնէութեան մասին : Բայց այս նոր կրօնքին հանդէպ մեծ էր հառվմայեցիներու հակակրան-

ՃՇ, ո՞չ միայն անոր համար, որ իրենք նակասեմական էին, ո՞չ միայն անոր համար, որ Յայտնութեան զրգին պրիստոնեայ հրզինակը ՇՄեծ Պոռմիկը անունով որակած էր Հռովմը, այլ և անոր համար, որ Պրիստոնէութիւնը իր մէջ կը մարմնացընէր ռկատազի մնկուստեկանութիւն էxclausivisime) մը, յուղայականութենէ ժառանգած, որ կը հարկադրէ Պրիստոսի աշակերտ մը ատել և արհամարհնել կայսերական երկիրներու մէջ պաշտուած բոլոր միւս աստուածները։ Առոր վրայ աւելցուցէք նաև նոր կրօնքին նակազինուորականութիւնը, և այն ատեն դիւրին կ'ըլլայ հասկնալ Պրիստոնէութեան դէմ մզուած պետական հալածանքին դրդապատճառաները։

Կոստանդիանոս, զոր Դիոկղեախանոս արտաքսուել էր իր հօր Կոստանդ Քլորի գահաժառանգութենէն, և որ իւր բախտախնդիր մը ինքզինքը կայսր հոչակեց (23 Յուլիս 306), ուղեց օգաուիլ իր նախորդներու փորձառութենէն։ Եւ այս տնգամ ինք դարձաւ դէպի Պրիստոնէութեան կողմը, ինք, որ այլ եւս յարաբերութիւն պիտի չ'ունենար ՇՄեծ Պոռմիկնին, Հռովմի հետ մը իրեն համար մէծ աարբերութիւն մը չկար երեք կրօններուն միջն (Մեթրուականութիւն, Միթրականութիւն, Բրիստոնէութիւն), ո՞չ զաւաննքի, ո՞չ ծէսի, ո՞չ խորհուրդներու։ Կիւրեղէ նոյս—մայրն է։ Մարիամ նմանապէս։ մէկուն զաւակը Ատտիս, Հռվիւն է, և միւսինը Յիսուս, Բարի—Հովհիւր։ Երկութիւն ալ զաւակները չարչարուած են ու մահացուած։ Միթրա աստուծեմէ բղխան ԲԱՆՆ է, ԼՈՒՌՍ, ինչպէս Յովհաննէսի Յիսուսը, սա աարբերութեամբ միայն, որ մէկը Յուլն է (Միթրա) և միւսը Գաւանց։ Առաքինութեան հրահանգները նոյնն են երեք կրօններուն մէջ ալ։ Խորհուրդները (մկրտութիւն, գրոշմ, օծում, հաղորդութիւն) նոյնն են, երեքին համար, ալ Այս նոյնութիւնը

կում համանմանութիւնը կայսրութեան այլազան ժողովուրդներու միաբին մէջ համրայ մը բացած էր արդէն ընդունելու Բրիստոնէութիւնը, անուններու գուփուումով մը միայն :

Այդ օրերուն Հռովմէական կայսրութիւնը ներքոնապէս քայլայումի առաջնորդուած էր : Հինգ կայսրներ իրենց մէջ բաժնած էին պետութիւնը և նախ, այդ հինգ կայսրներէն երեքը, Կալէր, Կոստանդիանոս և Լիկիինիոս համախառնուրդ դադրեցուցին քրիստոնեաններու դէմ հալածանքը, հակառակ Մաքսէնսի և Մաքսիմիէնիպընդումներուն<sup>(\*)</sup>: Բայց որպէս զի Կոստանդիանոս կարենար իր քաղաքական ծրագիրներուն համար օգտագործել Բրիստոնէութեան սկասաղիւ աններոզութիւնը, ոչտաք էր համախոնութեան եզրեր գանել, և այդ կրնար ըլլալ միայն Բրիստոնէութեան կողմէն ըլլալիք

(\*) Կոստանդիանոս երբ 312ին Մաքսինսի յաղբելու համար Հռովմի վրայ խալից, ո՛չ միայն վատանեցաւ իր 50 հազարնոց բանակին, այլ մեղսակցութեանը վրայ հրդիսանեաներուն, որոնք խոստացած էին, զաղենապես, բարդին դուռները բանալ իր առջեն, որովհետեւ Կոստանդիանոս մէկն էր այն երեխ կայսրներէն, որոնք որոշեցին դադրեցնել Երիստանեաներուն հալածանիքը: Եւ Հռովմի Երիստանեաներու գործելիմ պետական դաւանանութեան ի վար, Կոստանդիանոս նոր նրավարակով մը նոր ազատութիւններ առաւ Երիստանեաներուն, եւ անոնց վերադարձոց Նեկեղեցական գրաւուած կալուածները Հռովմկայոն առյաւնիք երկութիւ բաժնուած էր, հեթանոս եւ քրիստոնեայ: Երկու բաղամական եւ կրօնական կրուսակցութիւններ: 323-ի պատերազմին, Կոստանդիանոս կորսնեցաւ Երիստանեաներուն, իսկ Լիկիանոս ներանուսներու վրայ: Երկու կրօններուն պայտան էր, որ կը մղուեր Պոլայ դրաներուն առջեն:

շիջումներով և նորակազմ եկեղեցին ընդառաջ գնաց  
իրմէ պահանջուած զիջումներուն : Նոին սկսաւ հրետ-  
ներուն դէմ մաքառիլ , իրմէ հետացընելու համար սե-  
մական ծագումի մեղադրամեթք . կը մնար հրաժարիլ հաւ-  
կազինուրական սկզբունքներէն , և ահա 814ին Արլի  
մէջ գումարուած Քրիստոնէական ժողովը սա կտրուկ  
որոշումը առւաւ . Եթօյոր անոնց համար , որոնք խաղա-  
ղութեան ատեն իրենց զենթեր մէկիդի կը բողուն , որու-  
ած և որ անոնք հաղորդութենէ գրկուինչ : Այս որոշու-  
մով կը քանզուէր պատուարը , որ Քրիստոնէութիւնը  
կը բաժնէր Հռովմէական կայսրութենէն : Կոստանդիու-  
նոս վայրկեանը հասած համարեց ընդունելու և օգ-  
տագործելու նոր կրօնքը , պետականացընելու զայն ե-  
տապ իսկ ըլլալու անոր կայսր քահանայապեաը<sup>(\*)</sup> :  
Կոստանդիունոս կրնար այլ ևս իր երէկի Միթրակա-  
նութիւնը փոխանակել Քրիստոնէութեամբ , քանի որ

---

(\*)Կ'արժէ մէջ բերել նոս Հերանոսուրեան վրայ Քը-  
րիստոնէութեան ատած յաղրանակի մասին Եմրուկնի բի-  
բրոնումը. «Մենք կը փառաբանենք Քրիստոնէութեան յայ-  
րանակը Հերանոսուրեան վրայ , իբր հոգիին յաղրանակը  
զգայարանաց վրայ . բայց Հերանոսուրիւնն և որ կը պահ-  
ուըսի եկեղեցիի համազգեստին տակ : Հերանոսուրիւնը նա-  
ւատարմութեան երգում միայն քրած և , եւ խաչն առած ,  
բայց դեռ . Հերանոսուրիւնն և , որ կ'իօնէ միլիոնաւոր ձայ-  
ներավ նեմարիս մարդեւու վրայ . ինքն և որ իր ձեռքին մէջ  
ունի դրամը , ծախոսը ինքն և . դասինքներ կը գրէ , նո-  
վիներ կը նեանակէ , եւ կը նալածէ նեմարիս նաւատաց-  
եալր...» : Կ'ընդունի , թէ բարբարս դարերն են , որ անճը-  
րամետ նկատած են Յիսուսը ներկայացնել նիւրական ձե-  
ռի տակ , եւ նաւատացած՝ անոր արժանիքն վրայ բան մը  
աւելցուցած ըլլալ , զանի բազաւոր անուանելով եւ յեսոյ  
առառած բնելով զանի :

պետականորէն Թրիստոնէութեան Դառնութիր Ծույլի կը  
փոխուէր զինուորականութեան սկզբունքին որգեգրու  
մով :

Այս համառօտ ամփոփումէն զիւրին է տեսնել, թէ  
ինչո՞ւ և ի՞նչպէս Թրիստոնէութիւնը եղաւ կրօնքը  
Հռովմէտական կայսրութեան, յետոյ ըլլալու համար մէս  
կը տիեզերական մեծ կրօններէն :

## II

Դառնանք մեր նիւթին :

Դարերու փորձառութիւնը ցոյց տուաւ, թէ ոսկի-  
կամուած (policié) բարոյական մը, որպիսի պետական  
և ընկերական սայթացումներ ծնցուց մարդկութեան  
մէջ, Երեկի և այսօրուան արիւնարբու և անբարոյա-  
կան քաղաքակրթութիւնը բնական և անխուսափելի  
հետեւանքն է գերիներու յատուկ այդ սիալ բարոյա-  
կանին, քանի որ այսօրուան պետութիւններու և ան-  
հատներու հոգերանութեան խորը մեռած են վարձքի  
ու պատիժի, կամ գժոխաքի ու արքայութեան գաղա-  
փարին արմատները։ Այսօր բոլորովին տարբեր ևն  
մարդկութեան պահանջները։ զգալի է նոր բարոյակա-  
նի մը պէտքը, բարոյականի մը, որ աւելի առողջ, աւ-  
ելի բանավարական, աւելի մաքուր հիմներու վրայ  
գրուած ըլլայ։ Անշուշտ պիտի դայ օրը, երբ մարդ-  
կութիւնը, ձերբազառուած իր կրօնական և ընկերա-  
կան նախապաշարումներէն, և յափրացած ապրուած  
քաղաքակրթութեան վատախտարակ աղդեցութենէն,  
իրեն համար պիախ ստեղծէ նոր բարոյական մը,  
Կիւյիօի համոզումով, բարիքը բարիք եղած ըլլալուն  
համար սիրելու, և չարիքէն չարիք եղած ըլլալուն  
համար խուսափելու անպարտադիր բարոյականին կը-

քոնքը<sup>(\*)</sup>: Եւ այդպիսի մաքուր բարոյականի . մը ծը-նունցն ու գոյութիւնը կախումն ունի դժոխիք և ար-եայուրեան շահագործումի առարկայ զարձած վարզա-պետութեան հիմնական ջնջումէն:

Քրիստոնէութիւնը բարոյականի իր այս ըմբռնու-մին, վարձքի ու պատիքի իր այս հրամանակարգու-թիւնով նորութիւն մը չէր որ սահզնեց: Դժոխիքի ու գրախոտի այդ ըմբռնումը հասարակաց էր բոլոր Շփըր-կութեան կրօններունք, որոնք Քրիստոնէութիւնը կան-խեցին, և որոնք ծագումն առին հողային (agraire) կը-րոններէ: Այս հանգամանքով Քրիստոնէութիւնը հան-դիտութիւններ ունի Որփէականութեան հետ, ուրկէ փոխառութիւններ ըրաւ հաւատքով վերածնութեան, և թվութեամբ մաքրագործումի հրահանգութիւններու մասին: Եւ այս պատճառով էր անշուշտ, որ ինչպէս

(\*) Այս համոզումը տիեզերական հանգամանք ստա-ցած է այսօր, եւ այդ բարոյական կրօնին նիմնարկութիւ-նը բաղանանք է բոլոր անկածկանդ, ուղղադատ եւ ձեր-բազուտ նոգիներուն, որո՞նց խորը կրօնին նույր կայ: ԵՊի-սի սանդուի նոր եկեղեցի մը, նիմուտ ած բարոյական զի-տուրեան վրայ, կ'ըսէ եմբրաքն. Յախ գուրտ եւ մերկ, պի-սի ըլլայ յար եւ նմանը մասուին մոջ եղող մասուկին. ան պիսի ըլլայ ալնեկրան եւ բոլարանուրիւնը բարոյական Օրկնին, եկեղեցին ապազայի մարդերուն, առանց բարձ-րասինզի, առանց տալիդի, առանց տապափողի, բայց պիսի ունենայ երկինքն ու երկիրը իրեւ ատազձ եւ նե-ծան, զիսուրիւնը՝ զարդարումի եւ խորնդանանանի նա-մար. պիսի չ'ոււանայ միացրմելու գեղեցկուրիւնը, երա-ծրառուրիւնը, նկարչուրիւնը, բանասեղծուրիւնը: Եւ այս ամենը անոր նամար, որպէս զի մարդ ձերբազառուի նա-ւախական կեանքի մը ագրեցուրենէն եւ կարենայ, ուղիղ նամբռն մոջ միս միմակ խոլել, իրեւ կատարեալ անհառք

զիաել կուտայ Albert Bayel, Թրիստոնէութիւնն ալ, Որդիէականութեան նման կրկին ձեւեր սաացաւ, չկայ զիանական և փիլիսոփայական ձեւ մը, որ ձեւառութեցին պիւթագորեաններն ու պղատնականները, և ժողովրդական ձեւ մը, բժմանքներու, հուռութքի, և մարդու չարիքին ու դժոխքին դէմ պաշտպանող նուրիսկան առարկաններու կանոնաւոր վաճառականութիւն մը» :

### III

Մասնաւորելով մեր խօսքը Հայ Ազգ. Նկեղեցիի մասին, ըստնք, թէ քրիստոնէական կրօնն ու բարոյականը ուղիղ չէին կրնար համեմատիլ կամ պատշաճի Հայ ազգի ազգագրական, աշխարհագրական և բազագական պահանջներուն մողովուրդ մը, որ հարկադրուած էր ապրիլ թշնամիններու խիտ ցանցի մը մէջ, որ կը զանուէր մեծ արշաւանքներու քառուլիի խաչատման կէտին վրայ, ինքնապահպանումի իրրմիջոց պէտնէր կեանքի գոտեմարտին համար կամաքերը ջրգեղող կրօնքի մը և քազագակրթութեան մը, բայց ո՛չ հրամցուած անիրաւութիւն մը անարտունջ կրել հրամայող գերիններու կրօնքի մը։ Այս իրողութիւնը աններքելի պիտի մնայ բոլոր անոնց համար, որոնք ասանց կրօնական կանխակալ կարծիքի, առանց դաւանական նախապաշարութենքու պիտի յօժարէին լրջորէն ուսումնասիրել տասն և եօթը դարու մեր քրիստոնէական քազագական կեանքի բոլոր փուլերը, բոլոր դրսւագները իրենց խորքին մէջ։

Ե. գարու մեր ազգային զեկավարները, մասամբ դարմաններու համար քրիստոնէութեան պատճառած չարիքը, և փրկելու համար Հայ ազգը, ուրիշ քրիստոնէական աղքերու հետ ձուլումի և Մազդէականութեան վատնզէն, ՀԱՅ ԱԶԴԱՑԻՆ ԵԿԵՂԵՑԻ կազմութեան



Հանճարեղ ծրագիրը մշակեցին ու գործադրեցին : Այդ ազգայնացումը տեղի ունեցաւ 447ին Շահապիվանի ժողովով : Հաւանաբար այդ ժողովը գումարուած է նաւասարդի տօնին . որովհետեւ թագաւոր և կաթողիկոս, իշխաններ ու եպիսկոպոսներ տօներու առթիւ տեսակ մը ուխաւագնացութիւններ կը կատարէին, օրինակ, Նաւասարդին Շահապիվան, Ա. Կարապետի տօնին, Մուշ, և այդ ուխտաւորական հաւաքոյթը տեսակ մը ազգային խառն ժողովի հանգամանք կը ստանար, ուր կարեւոր որոշումներ կը տրուէին ազգային կեանքի ու գործներու համար և Շահապիվանի ժողովի օրերուն Հայտատան քաղաքական ծանր տագնալ մը կ'ապրէր : Պարսիկ կառավարութիւնը մեր ազգի նակատագրին հետ կը խազար և Առաջին անգամն ըլլալով Շահապիվանի ժողովը խիստ և տրակոնական կանոններ կը հաստատէ ազգային կեանքի վերաբերմամբ, ջրդեղելու համար անոր բարոյական կորովը, և հայ եկեղեցին կ'ազգայնացընէ, իբր քաղաքական գործունելութեան, կեղրոն, երբ Հայ թագաւորութիւնը ջնջուած էր, և երկիրը կը կառավարուէր Մարզպաններով : Այդ օրէն Հայ եկեղեցիի պեսը կերպով մը իր կրօնական իշխանապետութեան մէջ կը ձուլէր քաղաքական իշխանութեան ստորովիլինները : Հայ կաթողիկոսները կը կոչուէին «Կաթողիկոս Հայոց» կամ «Հայոց Մեծաց», մինչեւ ժ. գարու վերջ, երբ Խաչիկ կաթողիկոս (972—992) առաջին անգամ գործածեց «Կաթողիկոս Ամենային Հայոց» տիտղոսը, որ ընդհանրացաւ կիլիկիոյ կիրակոս կաթողիկոսի կողմէ 1243—1246 թուականին Ասոյ ժողովի որոշումներու յայտարարութենէ յետոյ մինչեւ մեր օրերը :

Այս ազգայնացումի փորձը, սակայն, իրմէ յուսացուածին չափ արդիւնք չը տուաւ . ընդհակառակն, մեր հարեւան կրակապաշտ, և յետոյ իսլամ հակառա-

կորդներու. վրայ աւելցուց նոր թշնամիներ, բիւզանիոյ Յոյն Օրմուառառութիւնը, և Հոռվմի Կաթոլիկութիւնը:

Մենք սովորութիւն ունինք ըսելու, թէ մեր ազգային եկեղեցին է եղած, որ մեզ փրկած է ձուլումներէ և ազգայնական փնացումէ: Մասամբ միայն ճշշմարիտ է այս դատաստանը, Հայ գաղութիւներ ազգայնապէս և կրօնապէս կորուած են քրիստոնեայ երկիրներու մէջ, ուր բարքի ու դաւանանքի, նիստ ու կացի, ընկերական և ընտանեկան յարաբերութիւններու համանմանութիւն մը գաած են, իրենց կեանքին ու նոր միջավայրի պայմաններուն միջեւ Եթէ բնաշխարհի մէջ Հայ Եկեղեցին պահպանեց Հայ ազգ: զոյսութիւնը, պատճառը սա է, որ Եկեղեցին անհաներու հոգիին մէջ պահելութիւն սերմանեց իր կողքին իր գոյութիւնը պարապրաղ և զինքը հարստանարող խոլամութեան խորհրդանիշ նամիին դէմ, և այդ առեւութեան ոգին էր, որ Հայ անհատը աւելի մօտ բերաւ իր Եկեղեցիին, և անոր աւանդութիւններուն (\*): Այս էր զոնէ Մ-Մամուրեանի և ուրիշներու կարծիքը, այս է եղած նաև իմ համոզումու: Գաղութիւններու մէջ Հայ ազգն ու Եկեղեցին ձուլուեցան, որովհեանւ իրենց կողքին կը պակսէր իրենց ատելութիւնը հրահրող նամիին:

Այսպէս ըլլալով հանդերձ, պէտք է ընդունինք, թէ երբ մեր ազգային քաղաքական անկախութեան հետ կորսնցուցինք մեր ազգային գոյութիւնը ապահովող ամէն միջոց, մեր ձեռք մնաց ամէն կողմէ Հայածուած մեր Ազգ: Եկեղեցին: Մենք անոր կառչած մնացինք, իբրեւ մեր փրկութեան լաստակը, իբրեւ միջնարերը մեր ազգային գոյութեան պայքարին,

(\*) Տես «ԵԿԵՂԵՑԻՆ» ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆ Բ. (Ա. Մամուլ. թիւ 2336, 1920 Մեց. 1):

զանի նկատելով ո՞չ միայն իր կրօնական դպացում-  
ներու ներշնչաբան մը , այլ մանաւանդ , իր մեր աղ-  
ջային ինքնապոյութեան , մեր ազգային աւանդութիւն-  
ներուն և յոյսերուն գանձարանը , մեր պատմութեան  
և լեզուին հնութեանց թանգարանը (<sup>4</sup>) : Եւ ես այս  
համոզումով է որ կը մօտենամ մեր եկեղեցիին ու  
անոր գաղափարին , և անոր հետ կապ ունեցող բարե-  
կարգութեան ծրագիրներուն :

Հայ Ազգ. Եկեղեցին, իր քոյր հաստատութիւն-  
ներու շարքին, չէր կրնար գերծ մնալ ժամանակի պա-  
հանջներու պարտազրութիւններէն։ Եւ անոր թարե-  
կարգութեան պէտքը զգալի եղած էր դարերէ ի վեր։  
Բառասուն աարիներէ ի վեր չը դադրեցայ այդ պէտ-  
քը մատնանշէկ Մամուլի էջերուն մէջ, նոյն իսկ  
չքաշուելով, իմ եկեղեցականութեանս օրերուն, ան-  
կօն և անհաւատ ամբասատնուելէ, նախապաշտրում-  
նեռու անձնատուր կարգ մը հին եկեղեցականներու,  
և նոյն իսկ Պոլսոյ ժողովաւրգին մէկ հասոււածին կող-  
մէ։ Եւ ես վերջապէս եկած էի սա համելումին, թէ  
Հայ Ազգ. Եկեղեցիի բարեկարգութեան յապաղումի  
անուղղակի պատճառներէն մէկն է եղած հայ բողո-  
քականութեան բաժանումը հայ եկեղեցիէն, և դուրսէն

(\*) Կրօնիք իր խորդին մէջ խսկ, այլ եւս մակերեսա-  
յին բնոյր մը տռած և մարդերու զիտակցութեան որպա-  
նակին մէջ: Խորաւնկ նամոզումը նրամետ տուած է անոր:  
Եւ եկեղեցականները կրնան վկայել այս մասին, երկ  
արդար ուղղամասութեամբ հննեն ինքզինքնին, եւ արտա-  
յայտուին հօմարիս ու պարկետ կերպով: Միտսիքականու-  
թիւնը կրօնիքն յատկանիւն և մարդկային զիտակցութիւնը  
այսօր նրամետ տուած է միտսիքականութեան, նիւթարաց  
և կրօնիքն, պամելով իր մէջ կրօնական զգացումը մի-  
այն, անկախ եւ անջատ կրօնական դաւանանք եւ ծկ-  
սերք:

անոր բանաձեւած պահանջը հայ աղք. եկեղեցիկ բարեկարգութեան։ Հայ ժողովուրդը ատելութիւն և խորշում միայն ունեցած է զուրսէն եկած թելազրութիւններու. և պահանջներու վերաբերմամբ, և զանոնք նկատած է թշնամական։ Այդ համազումը ինքնին բաւական էր անոր, կառչած մնալու իր հին սովորութիւններուն, ծէսներուն, արարողութիւններուն, զաւանանքին, զիածնալով հանդերձ, թէ անոնք ժամանակավրէպներ էին։ Հիմա խնդիրը կը տարբերի, երբ բարեկարգութեան հարցը մէջանզ կը գրուի Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմէն։ Ժամանակն է, որ այդ հարցին մատենանք լրջօրէն, և անոր զործազրութեան ձեռնարկենք կարելի եղածին չափ շուտ (\*)։

Մ. ԱԵՐՈՒԲԵԱՆ

30 Սեպտ. 1937, Ալեյ

(\*) Մեր այս ուսումնասիրութեան առաջձը պարասած եիմ Կարպողիկոսական կանդակն ամիսներ առաջ, Ամերիկայէն արցաւ նայու մը կողմէ եղած խնդրանքի մը վրայ։ Եւ երբ այս տարուայ Սեպտեմբերին մեր ձեռքն նասաւ Վեճ։ Կարպողիկոսի 1 Օգոստ կանդակը եւ անոր ընկերակցաղ «Զեկուցումը», նարկադրուեցանք մեր նիւրեր դասաւորել Ձեկուցումի որդեգրած ուղղութեան եւ ծրագրին վրայ։



Ա.

## ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՊԵՏՔԸ

Երկար տարիներու և դարերու վարանումներէ յետոյ, առաջին անգամն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը հարկագրուի կրօնական և աշխարհական մըտաւորականներու ուշադրութեանը յանձնել Հայ Ազգ Եկեղեցիի Բարեկարգութեան կենսական հարցը, իր Օգոստոս 1 թուակիր և 417 համար կոնդակով, անոր կցիլով ոռուսահայ հոգեւորականութեան 1928ի համագումարէն ձնած Հայոց Եկեղեցու Բարեկարգութեան կեզր՝ Յանձնաժողովին կողմէն պատրաստուած Զեկություններու, որ ամփոփումն է ուսումնասիրուելիք նիւթերուն :

Եւ առաջին անգամն է, որ Հայ Եկեղեց Բարեկարգութեան հարցը գրեթէ իր յարաբերական ամրոգնութեամբ սեղանի վրայ կը գրուի, և նիւթ կը դառնայ լուրջ ուսումնասիրութեան մը : Գրերէ և յարաբերական կ'ըսենք, որովհետեւ պատրաստուած Զեկուցումի մէջէն բոլորովին դուրս ձգուած է Եկեղեցիի դաւանականը և հաւատքի մասը, և այս զանցառութիւնը համապատասխան չէ Հայրապետական կոնդակի բովանդակութեան, քանի որ Վեհ Հայրապետը կ'ընդունի, թէ կենդանի Եկեղեցին, այսինքն հաւատացեալներու բազմութիւնը ինքն է որ ոզքես իւր եւ զկարիս իմաստին հաւատոյ, ինքնին զիտ եւ անօրինեա իր անդամներու հաւանութեամբ : Այս հիման վրայ անհրաժեշտ էր, որ հաւատքի դաւանական մասը իր պատշաճ աեզր ունենար Հայ Ազգ Եկեղեցիի Բարեկար-

պութեան հարցին վերաբերեալ Զեկուցումին մէջ : Առովհեաւ զըսթէ բոլոր ազգային եկեղեցիներու , իրենց քարեկարգական ձևանարկներու միջոցին դաւանական խնդիրն աշ նիւթ ըրած են ուսումնասիրութեան , և խոր ու հիմնական փոփոխութիւններու ենթարկած , ինչպէս եզակ է կալուինական , լուսանրական , Անգլիան , Գերման հին-կաթոլիկ և ուրիշ եկեղեցիններու մէջ :

Յիսուսի աստուածութեան վարդապետութիւնը մէկն է դաւանական այդ բարեփոխելի կէտերէն : Անիկա արդիւնքն է ապէս բառին մէկ սխալ , զիտումնաւոր և քարգման թարգմանութեան , քանի որ ապէս կը նշանակէր ծառայ և որդի միանգամայն , և անոր լատիներէն հոմանիշ բառը բաց նոյնպէս կը նշանակէր որդի և ծառայ : Յիսուսի կողմէն իրը թէ գործածուած էծառայ (ապէտ) Աստուծոյ բացատրութիւնը պարզապէս կրկնութիւնն էր Սաղմոսերգուին էծառայ Տեառն կամ էծառայ Սնովային բացատրութեան : Հըրէտական միտքը , որուն ներկայացուցիչներն էին առաքեալները , չէր կրնար ապէտ բառին մէջ տեսնել ծառայ նշանակութենէն տարրեր իմաստ մը : Եւ սակայն հեթանոս աշխարհի մէջ ապրող Տարսոնցի Պօղոսի հեթանոսական Թրիստոնէութիւնը չէր կրնար հանդուրժել ծառայի մը պաշտամունքին : Հեթանոսութեան աստուածները կ'ամուսնանային , ընտանիքի ու զաւակի հայր էին , ինչո՞ւ Յիսուս փոխանակ ծառայ Շրլար , եղած շրլար Աստուծոյ որդին , և այդպէսով իրենց պաշտամունքը նուիրուած շրլար Աստուծոյ որդիին (\*) : Նախնական եկեղեցիի երկու հաստած-

(\*) Եմբրոքն սխալ ըմբռնումի արդիին կը նկատ Յիսուսի վերագրուած աստուածութիւնը , եւ կ'ըսէ քէ ներենչումով լեցուած ո'եւ մէկը կընայ ըսել . ևս աս-

Ները — հրէականն ու հեթանոսականը — մինչեւ Նիկոյ ժողովը հետեւեցան երկու հակամարա ուղղութեան, և երեք գարնըռու խուլ պայքարներէ վերջ հեթանոսական ըմբռնումը յաղթանակեց ի վեաս ուղղափառութեանն Այս խնդրոյն մէջ ժհաւամբը անձեռ նիւրը հայրայրեց, եւ աստուածաբանուրիւնը զայն կազմակերպեց:

Կոստանդիանոս Հռովմայնեցիի հանգամանքով կը նայէր քրիստոնէական կրօնքին վրայ, և զայն կը նըկատէր իր կայսերական ձեռքին մէջ զործիք մը պետութեան ժողովուրդներու միջն բարոյական միութիւն մը կազմելու համար: Զինքը շատ ալ չէր հետաքրքրեց Յիսուսի աստուածութիւնը, և ո՞չ ալ Արիոսի ոզնամիա գաառապութիւնը: Այնպէս որ Նիկոյ ժողովէն առաջ Արիոսականներուն ուղղուած իր մէկ նամակին մէջ Կոստանդիանոս, Յիսուսի աստուածութեան շուրջ յարուցուած վէճերը կը նկատէ «կարեւորութենի զուրկ», «պարապ խօսից», «մանուկներու յատակ ռամիկ գործեց: Ան կ'ուզէ որ քրիստոնէական միութիւն մը դոյութիւն ունենայ, ու վէճերը դադրին, հոգ չէ թէ

ուածային եմ. Աստուած կը գործէ ինձմով, խօսի իմ բերնով. կ'ուզե՞ս զԱսուած տեսնել: Զիս դիմէ: Եւ կը յաւելու. «բանասեղծին տրթերուն վրայ եղող այս մեծ երգը (canlique) յաջորդյարուն հասկացողուրիւնը ըմբանած է եւ բած. Շերկինքն իջնող նմավան է անիկա: Քեզ պիտի սպամնեմ երկ բախ քէ մարդ էր ան: Իր խօսին մեւերը, իր նարտասանուրեան պատկերները յափօսակեցին հօմարտուրեան տեղը, եւ եկեղեցիները նիմնուեցան ո՞չ քէ իր սկզբաններուն, այլ իր փոխարեւուրիւններուն վրայ: Էմբրազն Յիսուսի մէջ կը տեսաւ ապահով ապահով տակամածայն աստուածային գաղափարինք: Տհc

ի՞նչ սկզբունքի ու վարդապետութեան շուրջ, գիւրացնելու համար պետութեան գործը, միւս թեան ոգին ստեղծելով ներձուածնալ միաժերու մէջ և նւ եթէ Նիկիոյ ժողովը յաջողեցաւ գատապարտել Արիոսը, և անոր ուղղափառութիւնը, պատճառը սա էր, որ Ժողովին կը նախագահէր Կոստանդիանոսի կողմէ, իր քարառազարներէն մին, Ոսիոս եպիսկոպոս, կատաղի հակարիսնեան մը: Կոստանդիանոսի պահանջածը միութեան բանաձեռ մըն էր, և Նիկիոյ ժողովը զայն տըւաւ կայսեր + Կուկլիէլմա Թէրրարօ շատ իրաւամբ գրեց. «Չափազանցած շնոք ըլլար երբ ըսնէք, թէ Կոստանդիանոս Քրիստոնէութեան միջոցով պետութեան միութիւնը վերակազմնը ջանացած աւեն, հոն ներմուծեց քայքայիչ նոր ոյժ մը, աստուածաբանական վեճերը» (*La Ruine de la civilisation Antique*): Եւ աստուածաբանական այդ վէճերը պզառիցին նախնական Քրիստոնէութեան պարզութիւնը: Արիոսականութիւնը պահ հալածուած, յաջողեցաւ Կոստանդիանոսը իր կողմը շահիլ, և այս անգամ Աթանաս Կ'աքսորուէր (885) Ծիւրոսի ժողովին որոշումով:

Ի՞նչ էր Նիկիոյ ժողովի Հայրերուն իսկական գըրդապատճառը Յիսուսի աստուածութեան թէզը պաշտպաննելու: — Քրիստոնէութիւնը պետական կազմին մէջ մտնելէն ի վեր, մասամբ մերկացած էր իրմէ իր ընկերական կազմակերպութեան և կրօնքի հանգամանքը, և իր վրայ հապած քաղաքականի շապիկը: Հին կրօններու աւերակոյտին զիրկը, բազմաթիւ հերձուածներու և աղանդներու խառնաշփութութեան մէջ, այլ եւս բարոյական հեղինակութիւն չէր մնացած կարենալ ինքզինքը պարտադրելու համար կայսրութեան ժողովուրդներուն: Կանխաւ կայսրութեան ոյժը հիմուսած էր Հռովմէական ծերակայտի բարոյական հեղինակութեան վրայ: Ան էր, որ Կ'արինականացընէր

կայսրներու իշխելու իրաւունքը : Աէզէռններու միջաւ մտութիւնը կայսրներու ընարութեան մէջ , խորտակեց Հռովմէական Շերակոյտի հեղինակութիւնը , և Գոդարը մատնեց սոսկալի անբշխանութեան : Օրինականացած նոր իշխանութիւն մը ստեղծելու նպատակով , կայսրներու աստուածութիւնը ջատագովուեցաւ : Ասորյաջորգեց կայսրներու աստուածային ծագումի ըմբռոնումը արեւելեան զեհապետական զրութեամբ : Գետականացած Թրիստոնէութիւնը ուզեց սաանձնել օրինական բարոյական հեղինակութիւնը դէպի քայլայում քալող և իր գիրկը ինկող Հռովմէական կայսրութեան միութեան : Այդ զերը կատարել կարենալու համար անհրաժեշտ էր ո՞չ միայն հաստատուն ձեւ մը տալ իր զաւաննքին , այլ և պէտք էր զանի հիմնել աստուածայնութեան ըմբռումին վրայ , այսպէսով փակելու համար Յայանութեան (révelation) գիրքը , և ըսել կարենալ Յայանութիւնն է ու պիտի մասյ : Հեթանոս միաքը նպաստաւոր էր այդ զաղափարին , Թրիստոնեայ աղանդաւորներէ շատեր մշակած էին զայն . հետեւաբար Նիկիոյ ժողովը կրնար , հիմնուելով նախընթացներու վրայ , և օգտագործելով ապէտ բարին երկիմաստը , Յիսուսի աստուածութեան վարդապետութիւնը նուիրագործել : Նիկիոյ ժողովին այս սըսիւլը պատճառ եղաւ որ Թրիստոնէութիւնը մատչելի չըլլայ սեմական և արիական կարգ մը ժողովուրդներու :

1920ին երբ Հայկական Հանրապետութեան և կաթողիկոսարանի յարաբերութիւնները կը կնճռուէին , Օգոստ . 29էն սկսեալ ՀԱրեւելեան Մամուլը մէջ սկսայ հրատարակել ութը յօգուածներու շարք մը

(\*) Տես 1920ի ՀԱրեւելեան Մամուլը. թիւ 2884, 2886, 2888, 2939, 2840, 2849, 2852, 2868:

«ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆ ՎԵՐՆԱՊՐՈՎ» Այդ յող-  
ուածներէ Հինգերորդին մէջ, հիմնուելով կրօններու  
փիլիսոփայութեան, և Տոկմի բնացըուրեան զանազան  
փուլերուն վրայ, կը գրէի թէ Հայ Եկեղեցիի վարդա-  
պետութիւնը զեռ ուկմի հրամայական հանգամանքը  
չէ՝ ստացած և ատոր իրր արգիւնք անիկա յարմա-  
րութիւնը ունի արգիական կրօնք մը ըլլալու։ Տոկ-  
մերու գոյութեան չափազանցութիւնը արգիւնք է Ափ-  
րիկէի, Պաղեստինի, Սիւրիոյ, Միջազմատքի և մանա-  
ւանդ Աղեքսանդրիոյ, ուր արգէն քրիստոնէութեան  
երեւումէն առաջ կրօնքը սկսած էր հաշտութեան մի-  
ջոցներ որոնել յունական փիլիսոփայութեան հետ Կղեւ-  
մէն Աղեքսանդրացիի նման նոր-պղատոնական միտքեր  
խնամութիւններ հասփառեցին նորածագ քրիստոնէու-  
թեան և իրենց իմաստասիրական համոզումին միջնու։  
Եւ չափազանց կրօնական ըլլալու ողին եղաւ չափա-  
զանց իմաստասիրական, և ալ այնուհեան ջերմնանդ  
երեւակայութեան մը ցնորդներուն յայտնութիւնները  
նուիրագործողը պիտի ըլլար ուկմի կամ վարդապետու-  
թեան չափազանց փորձարկութիւնը։ Եւ ասոր համար  
չպակսնցան օրէնսգէտ փիլիսոփաներ, որոնք հեթա-  
նոսութենէ դէպի քրիստոնէութիւն սկան շաստուա-  
ծաբանք անունով։

Կրօններու փիլիսոփայութիւնը ցոյց կուտայ, թէ  
աղզապրական խմբաւորումներ հաւասար աստիճանով  
երրորդ պէտքը չեն զգացած կրօնական անկմերու սաեզ-  
ծումին կամ կիրարկումին։ Շիրբեւ ընդունուած իրու-  
ղութիւն պէտք է նկատել, կը գրէ Ե. Կիներպէր, իր  
Տոկմերու բնացըումը գործին մէջ, (էջ 167) թէ ազգա-  
պրական ամէն խմբաւորումներ հաւասար ուժգնու-  
թեամբ չեն դզար տոկմաթիք կամ վարդապետական  
պէտքը, թէ ամէն միջավայր լաւ չը յարմարիր տոկմի  
ժնունդքին, թէ հետեւարար ամէն կրօններ չափազանց

անհաւասարօրէն ոռկմաթիք կը մնան ։ Ազգադրական  
խմբաւորութեր կան որոնք աստուածաբան ծնած են.  
բարերախտաբար մեր ազգազրական միջավայրը և մեր  
ցեղային հոգերանութիւնը մեղի խնայած է այդ չա-  
րիքը, և անոր համար է, որ եկեղեցին շուտ փակած է  
վարդապետական նրբութիւններու ցանկը, և ինչ որ  
ընդունած է ախեղերեկան կոչուած ժողովներէն զա-  
նոնք պահած է նախնական վիճակի մէջ, առանց ա-  
նոնց աւալու մաթեմաթիքական ճշգրտութիւն, խորհիք  
զիտցող հաւատացեալներուն թողով անոնց մասին  
իրենց համոզումը կտղմելու ազտառութիւնը։ Ահա թէ  
ինչո՞ւ համար Հայ Ազգ։ Եկեղեցին ամէնէնաւելի մատ  
զգացած է ինքինքը քրիստոնէութեան նախնական  
րունին. և ահա թէ ինչո՞ւ անիկա աւելի յարմարու-  
թիւն ունի բարեկոնիւմունու, սրբազրուելու։ Հիմունե-  
լով այս իրողութեան վրայ. կը համարձակիմ ըսելու,  
թէ Յայանութիւնը (révelation) վեր նապէս իր զործը  
չէ՝ աւարած գեռ, զոնէ մեր մէջ։

Այնպէս որ Հայ Ազգ. Եկեղեցին պաշտօնապէս  
իւրացուցած ըլլալով հանգերձ Նիկիոյ ժողովին դա-  
ւածանքը, զես երկար ատեն համամիտ զտնուեցաւ,  
մասամբ թերեւս, Արիսոսի համոզումներուն։ Եւ եթէ  
Արիսոսական մը չեղաւ, դոնէ մնաց իր Կիսարիոսեանի  
զերին մէջ։ Այս պատճառով էր, որ Գրի զիւտին յա-  
ջորդող թարգմանչւթեան օրերուն, Ա. Գրքի թարգ-  
մանութեան ձեռնարկին զուգահեռաբար հայերէնի  
թարգմանուեցաւ Կիւրեղ Երաւազէմացիի «ԿՈՉՈՒՄՆ-  
ՔՆԾԱՑՈՒԹԵԱՆ»ը, որ Կիսարիոսեան զբուած մըն-  
էր։

Այս խնդրոյն հետ սերաօրէն կապուած է հաղոր-  
դութեան հացին ու զինիին մէջ իրական ներկայութիւն  
տեսնելու, և կամ մեր նախնեաց հետ հացն ու զինին

Տօսնակ, օրինակ, պատկեր նկատելու հարցը (\*) :

Վեհափառ Հայրապետը իր կոնդակով երեւան կը բերէ լայնախոն ողի մը, և ասով իսկ կը տարբերի իր նախորդներէն : Ինք կ'ընդունի, թէ գարերու ընթացքին ծիսական փոփոխութիւններ — ինչո՞ւ ոչ, և դաւանաբանական փոփոխութիւններ — մուծուած են եկեղեցիներու մէջ որս պիտոյից հանգամանաց, կ'ընդունի, թէ անոնք փոփոխելի են և կը փոխուին, ժամանակի ընթացքին, ուրաքան պահանջէ նարկ ժամանակին:

Բարեյոյն նշան մըն է Հայրապետական կոնդակով մեզի սուցագրուածը : Վտանդաւոր է դաւանանքի ու հաւատքի անսրբազրելիութեան սկզբունքին կառչած մեալ : Անփափախելիութիւնը բնացուած մըն է, և լացումը թունաւոր է ու վասակար : Երբ կրօնք մը կը դազրի յառաջգիմական ըլլալէ, և չկրնար յարմարիլ ժամանակի պէտքերուն և հանգամանքին, զառապարտուած է անահետելու . և ուշ կամ կանուխ պատահաբումը իր փոշիներուն մէջ և նև ներէ իմ այս համոզումիս հրապարակումը քառասուն տարիններ ասած ինձի դէմ հանեց Մանկունիներու նեղմիտ շրջանակը, այսօր ուրախ եմ, որ Հայ կաթողիկոս մը չը վարանիր նոյն այդ համոզումը իրացնելու, և պաշտօնապէս յայտարարելու իր կոնդակով : Կրօնական ըմբռնողութեան զարգացումին և յառաջգիմաւթեան պաշտօնական նախաքայլին է առնուածը մեր մէջ և նև արզէն ուշադիր ուսումնասիրող մը պիտի կրնայ տեսնել . թէ Քրիստոնէութիւնը արգէն իսկ ինքնին մէկ ապացոյցն է կրօնքի բարեշրջութեան սկզբունքին, քանի որ ինք կը ձեռնարկէ հինը սրբագրել, անոր առող ողեկանացընել, յարմարելու համար ժամանակի պահանջներուն :

(\*) Այս մասին մես մեր ՔԲԻԱՏ. ԽԿԵՂԵՑԻՈԾ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԻ, (1910, հզ 96-106):

Վերջին գարուն եկեղեցական բարեկարգութեան իրրեւ առաջին ձեռնարկը, 50—60 տարիներ առաջ Պոլսոյ Ազգ . Պատրիարքարանը Յանձնաժողով մը ընտրեց Մաշտոցի սրբազրութեան և բարեփոխութեան համար : Անիկա տարիներով իր տնօւանական դոյտութիւնը քաշկառեց, առանց գրական և շօշափելի արդիւնքի մը :

Բարեկարգական մասնակի փորձեր եղան ամուսնալու ժման և այրի քահանաներու վերամուսնութեան խնդիրներու շուրջ : Սրկրորդ ձեռնարկը ապարդիւն մեաց Խրիմեան Կաթողիկոսի օրով, որովհետեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն, և Պոլսոյ ու Սրուսաղէմի Պատրիարքութիւններ ժխտական կեցուած մը ունեցան Խրիմեանի առաջարկին գէմ : Այն ատեն (1907) ևս միայն Շիրւզանգիննախ մէջ հրատարակուած յօդուածով մը շեշտեցի այրի քահանաներու վերամուսնութեան անհրաժեշտութիւնը :

Ընդունինք, թէ չէ' կարելի անահետք ժամանակին պահանջները, Զը մոռնանք, թէ դժուար է խրանին դիմ ազացի: Ժամանակը ամենազօր ոյժն է, որ կը սղոցէ անհարկի և անարամաքան դիմագրութիւնները, և կանգ չ'առնուր ի, զնացքին մէջ, Անիկա օրուան պէտքին համաձայն կը ձնի իր գաւանանքը, իրմէ սերած զարգացութիւններու, յեղաշրջութեաններու, հոգեբանական փոփոխութիւններու, բարոյական և ընկերական ըմբռնութեաններու, խարիսխին կաթնածւ և ալ ոչ ոք կրնայ ժխտել, թէ կարելի չէ արհամարհել ժամանակը և խազալ անոր պահանջներուն հետ: Ժամանակը հեղեղն է, որ կը քանդէ, վայ անոնց, որոնք կանխամտածուած, լրջօրէն ուսութեանիրուած բարեկարգական ծրագիրներով չեն ուզեր ճամբաներ բանալ հեղեղին առջեւ, որ կրնայ, առանց այդ ծրագրին, քանզել կրօնական կամ ընկերական շինուածքի մը ամբողջու-

թիւնը, և անոր հետքերը ջնջել սերունդներու հազիէն»  
Բարեկարգութեան գործը վրկութեան գործն է, հնու-  
թեան այն բոլոր մասերուն, որոնց կեանքը կրնայ  
դեռ օպաակար ըլլալ, պատշաճեցուելով դարու ոպիին  
և պահանջներուն:

Այս համոզումին հետեւանքով էր անշուշտ, որ  
1907ին մերժուած այրի քահանաներու վերամուսնու-  
թեան (\*) սկզբունքը դործադրելի հռչակուեցաւ  
1922ին, Նոյ. 11 և 644 համար Հայրապետական կոն-  
գակով:

Այս համոզումին հետեւանքով էր անշուշտ, որ  
նոյն թուականին և 645 համար կոնգակով պատկի և  
ամուսնական խնդիրներու մէջ ճիւղահամարի ազգակ-  
ցական կապերը մեղմացուեցան, և 1923 նոյ. 9ին  
349 համար կոնգակով ընդունուած հռչակուեցաւ զա-  
րերէ ի վեր Արեւելեան եկեղեցիներու կողմէ ընդուն-  
ուած ու պահպանուած Յուլիսան առմարի աեղ, Նոր  
Տամարի գրութիւնը:

Այս բարեկարգական փոփոխութիւններու ամրող-  
ջութիւնը, սակայն, իր մասնականութեամբ հազիւ ան-  
նշան հատուածը կը կազմէ բարեկարգչական այն մնա-  
գործին, ուրկէ կախումն ունէին Հայ Աղդ. Եկեղեցիի  
գոյութիւնը, ժողովրդական բարեպաշտութեան վե-  
րարծումը, ինչպէս նաեւ սերտակցութիւնը ժողո-  
վուրդին և եկեղեցիին:

Իմըրսոն նկատի ունենալով ժողովուգներու ուծա-  
ցումը եկեղեցիներէն, և անոնց անտարբերութիւնն ու-  
խզումը կրօնքէն, ազօթարաններու (temples) պարա-  
պութիւնը կը բացարէ հետեւեալ կերպով. «Եթէ ա-

(\*) Զեկուցում կը գործածէ կրկնամուսնութիւն  
բառը, որ սխալ է լսա իս, եւ յստակ կերպով չը տար վերա-  
մուսնութեան նօանակութիւնը:

զօթարանները պարագ են, պատճառը այն է, որ մարդկանքին ապրիլ կ'ուզէ, և թէ պաշտօնական Քրիստոնէութեան մէջ զրեթէ բոլոր հիւթը (ՏԵՎԵ) սպառած է: Անցեալին հիւանգութիւնը . . . , աւանգապաշտութիւնը մտած է ազօթատեղիէն ներս, և կատարած իր դործը: Հոգին կը նեղէր եկեղեցին: որովհետեւ Հոգին շարժումն է: Կղափոխութիւնը (Evolution), յառաջդիմութիւնը, այն ամէնը, որոնք անհաշտ են սեղմօրէն հաստատուած օրէնսդրութեան (Institution) մը, որ անշարժ մեռալ որոշած է: . . . Եկեղեցին բաւական լայն չէ՝ մարդուն համարած իր այսօրուան վիճակով:

Պէտք է ընդունիլ, թէ մեր Եկեղեցիէն ալ խոյս տուած է Հոգին: Մեռած ձեսի մը դիակին է որ կը հանդիպինք հոն: Տեսակ մը կրօնական շարժապատկերի անհամ ներկայացում . . . : Հոն շինական ալօրին զրյանները կը գարձուին և կ'արտասանուին ազէտ եկեղեցականներու կողմէ, որոնք, յաճախ, իրննց կարդացած հասկնալու, զգալու և ապրելու կարողութիւնը ու յարմարութիւնը չունին: Եւ այս ամենուն մէջ, միայն ժողովուրդի ազգայնական զգացումն է եղած, որ, անկախ կրօնքի մեռած զգացումնն, Հայ Ազգ: Եկեղեցին պահպանած ըլլալու հրաշքն է դործած:

Բ.

## ԺԱՄԱՍԱՑՈՒԹԻՒՆ

Զեկուցումը, իր մէջ կը խառացնէ ոռւսահայ և կեղեցական համագումարի և Հայ Մամուլի յայտնած կարծիքները և բանաձեւած բաղձանքները։ «Ծիսական արարողական խնդիրներ» հատուածին առկ կը քննէ ժամակարգութեան կամ ժամասացութեան խընդիրը։

Հայ Աղդ. Եկեղեցին իր ժամակարգութիւնը հետքհետէ բաժնած է, յաւելումներով, ինը ժամերգութիւններու, որոնք ծանօթ են Գիշերային, Առաւոտեան, Արեւագալի, Ճաշու (երեք պահերով), Երեկոյեան, Խաղաղական և Հանգստեան անուններով (<sup>(\*)</sup>)։ Ժամանակ մը վերջ, Եկեղեցիի վարիչները ահանելով, թէ գործնական չէ՝ ժամակարգութեան բաժնումի և հրահանգութեան այդ ձեւը, բարեկարգական ձեռնարկ մը ըրած են, ժամասացութիւնը վերածելով երեք պահերու։ Առաւոտեան, առաջին երեք պահերու միացումով։ Ճաշու, երեք ողորմեաները միացնելով պատարագին հետ, և Երեկոյեան, վերջին երեքին միացումով։ Այս մասնակի փոփոխութիւնները անհրաժեշտարձած են ժամանակի ընթացքին։ Արեւելեան հեղզմթուորտին առկ, և միջին դարու միստիք մոլեռանցութեան ձեռքով կազմակերպուած ինը ժամասացու-

(\*) 719ին գումարուած Դուիթի նինգերագդ ժողովն է, որ աւելի շատ զբաղած է ժամասացութեան եւ անոր բաժանումի հարցով (Կանոն 17—26):

թեան այդ բաժանումը, որ իր նորութեամբ կը հակառէր նախնական եկեղեցիի ժամասացութեան, այլ եւս ժամանակ չէր մողուր քրիստոնեային զբաղելու իր անական և դաշտային գործերով, և աշխատելու իր ապրուսաին համար ։ Ընդունինք, թէ երկար ժամերով կրկնուած հանապազօքին միօրինակ ժամնը պարագին իսկ ստանան, նոյն իսկ ամենէն ջերմնառնոց և միսափք հոգիներու համար ։ Իրողութիւնները ցոյց տուած են, թէ չափազանցութիւնները հակազգեցութեան ծնուցիչ պատճառներ եղած են, և ծայրայեղ ջերմնառնդութիւն մը վերջացած է կամ անտարբերութեամբ, և կամ անհաւասութեամբ, կրօնական մարդի մէջ։

Եւ եթէ միջնն զարու միսափքականութեան համար պէտք մը եղած էին այդ երկարատեւ արարողութիւնները, եկեղեցաէր մողովուրողը հետզհետէ եկեղեցիէն հեռանալով ցոյց տուաւ, թէ իր զգացումներուն զիւր չեն զար այդ տառախօս արարողութիւնները, և այզպէսով բանագաանց եկեղեցիի վարիչները որ ժամասացութիւնները վերածուին երեքի։

Յարդ կիրարկուած ժամասացութեան այդ կերպն ալ այլ եւս հինցած է այսօր, և անհրաժեշտ է, որ անզի տայ մեր ժամանակի պահանջներուն և կարեւորը ժամասացութիւնը հրապարիչ և շինիչ ընելուն մէջն է պէսպիսութեամբ, քարոզով, նուազով և երաժշտութեամբ։ Այս մասին յայտնուած կարծիքները ամփոփելով Զեկուցումի հնդինակները անոնց գասաւորումով կը հասնին սև եղբակացութեան։

1. — Հասարակ կամ լի օրեր ժամերզութիւն չկատարել և փակ պահել եկեղեցիները, վիճակ մը, որ գոյութիւն ունէր հին եկեղեցիին մէջ, մինչեւ երրորդ զար, ինչպէս ցոյց կուտայ Ա. Առաջելական կանոններուն նրգը, որ չաբաթ զիշերուանթժամասացութիւ-

Նը կը յանձնարարէ ժմարտիրոսաց յիշատակինց հաւ-  
մար, որովհետեւ կ'ըսէ շաբաթ ժմենծ օրուայ (կիրակի)  
նախընթաց օրն է»:

2.— Ժամերգութիւն կատարել միայն կիրակի և  
առօն օրեր:

3.— Գիշերային ժամերգութիւնը կատարել մի-  
այն շաբաթ և կիրակի օրեր:

4.— Արեւագուլ և Ապազաղական կատարել մեծ  
պահոց օրերուն, անշուշտ հիմնական կրծատումով և  
փոփոխութեամբ:

5.— Հանգստեան ժամերգութիւն կատարել բա-  
ցառիկ պարագաներու մէջ միայն:

Անշուշտ նպաստակայարմար են ձեւական այս փո-  
փոխութիւնները, բայց դանոնք օգտակար և արդիւ-  
նաւոր կարենալ ընելու համար, պէտք է կենդանացը-  
նել տասը, պէտք է շունչ ու հողի տալ արարողու-  
թեան: Որովհետեւ ինչ որ աւ ըլլան ժամերգութիւնն  
համար ընտրուելիք կազմն ու պայմանները, սա սասոյզ  
է, թէ անոնք ո՞նեւէ բարերար ազգեցութիւն պիտի  
չկրնան ունենալ հաւատացեալներու վրայ, իրենց ար-  
դի յօրինուածքով ու լեզուով: Դատել և խորհիլ զիտ-  
ցող հասարակութիւնն մը կ'ուզէ որ իր հաւաաքը մօա  
ըլլայ ո՞չ միայն իր սրտին ու զզացումներուն, այլ և  
մօտ իր միտաքին ու դատողութեան: Դեղադիտական  
ճաշակով օժառուած մարգը կը պահանջէ, որ իր կրօ-  
նական արարողութիւնները, իր ժամասացութիւնները  
լեցուն ըլլան չնորեքով եւ գեղեցկութեամբ, մինչ հի-  
մա այդ գեղեցկութիւնը, գեղադիտական այդ ներշըն-  
չումը կը բացակային մեր ժամերգութիւններէն:

Միտքերու այս հոգերանական վիճակը նկատի ա-  
ռած առեննիս կուզանք սա եղբակացութեան, թէ,  
ո՞չ միայն պէտք է կրճատել ժամերգութիւններու պա-  
հերը, այլ և կրճատել արարողութիւնները: Կրօնական

բարեպաշտութեան հին օրերուն, մարդիկ հաճոյք կը զգային երկար արարողաւթիւններէ, առ ըմբանումավ թերեւս, թէ եկեղեցին մէջ երկար մնալով հեռու կ'ըլլային մեղքէ, և աւելի մօտ Աստուծոյ, Անոնց հոգերանական վիճակը իրաւունք կուտար այսպէս մասնելու։ Անցեալին պատկանող իրենց այդ իրաւունքը ոյժը չունի մնել կապաելու մեր այսօրուան իրաւունքը, կրնաւելու, համաձայն մեր հոգերանական պահանջներուն, այդ երկարաւունքն և Երկայնամօրուս արարողութիւնները, որոնք ուրիշ գարերու, և ուրիշ պահանջներու կը համապատասխանէին, և որոնք այսօր ուղիղ չեն համեմատիր մեր ըմբոնութեան և զատումներուն հետ։

Եւ այդ կրնաւումը, անհրաժեշտ ինքնին, պէտք չէ սահմանափակուի ժամանացութեան բաժնին մէջ միայն Անանելիքորէն երկար են մեր ժամերգութիւնները, մեր խորհրդական արարողութիւնները մկրառւթեան, ամուսնութեան, թաղման, ձեռնազրութեան և Անհրաժեշտ է, որ ասոնց ամենքն այ հնթարկուին բանաւոր կրնաւումներու։

Ըսենք միանգամ ընդ միշտ, թէ մեր կազմած այս ընդհանուր ծրագրին մէջ չե՛ կարելի մանրասնորէն մատնանշել ժամազրգին ու շարականներուն այն մասները, որոնք ամրողութեամբ կամ մասամբ պէտք է մէկ կողմ գրուին, և այն մասերը, որոնք պիտի պահուին, ի հարկին անոնց վրայ պէտք եղած փոխիսութիւնները ընելէ զերծ, զործածութեան յատկացուելու համար։ Այդ խզմամիտ և արդարադատ աշխատութիւնը պէտք է ըլլայ զործը Բարեկարդական Յանձնաժողովի մը, զանազան ճիւղերու բաժնուած, որ ընտրուած և կազմուած ըլլայ զարերու ընթացքին Քրիստոնէութեան կրած ձեւական և արարողական շրջադարձութիւններուն, Հայ Եկեղեցիի աւանդութիւններ-

բուն խորքին ու ողին հմտացած, և այսօրուան ու վազուան ժողովրդական հոգեբանութեան, և անոր կրօնական հակումներուն ծանօթ անձերէ, կարենալ նպատակայարմար արդիւնք մը ձեռք բերելու համար։ Որովհեանք անձեռնաս և անհմուտ անհանաներէ կազմուած յանձնախումբ մը կրնայ բարեկարդական գործը վիճեցընել, և քայլայում յառաջ բերել կրօնական և եկեղեցական կազմին մէջ։

Մինչ այդ, կ'ուզեմ զիտողութիւն մը ընել ժամագրքի մէկ կէտի մասին, զու առաջին անգամ մեր աշքին զարնող էջերը յանկացուած ևն Ասսատվանութեան և Մեղայի բանաձեւին, կեանքիս օրերուն ինձի նողկանք պատճառող այդ մեզայազրին ո՛չ ծագումը փնտաւած եմ, և ո՛չ ալ հեղինակը, Յայտնի է, թէ անիկա կուտակում մըն է, առընթերապիութիւն մըն է տարբեր ժամանակներու և աարբեր հեղինակներու կողմէ հետզնեաէ աւելցուած։ Որովհեանք անկարելի է երեւակայել մեղաւոր մը, ըլլայ աշխարհական թէ եկեղեցական, որուն միտքը կրցած ըլլայ բեղմնաւորուիլ ա՛յսքան մեղքերու անասելի և աներեւակայելի տեսակներով։ Հոն սեռային յանցագործութեան այնպիսի տեսակներով կան նշանակուած, և այնպիսի դիրքեր (ροςε), որոնք գոյութիւն չունին նոյն իսկ Հռովմէական կայսրներու սէրերուն և ցոփութեանց ցանկին մէջ։ Եւ գոյուար է երեւակայել բարեպաշտ հաւատաւոր մը, որ քայտած ըլլայ մեղքի այդ մատնանշուած բոլոր ճամբաններէն, և ապրած ըլլա անանական, գրատական տարփամոլ կեանք մը (Պ), Այնպէս

(Պ) Կ'երեւի, թէ անառնագիտուրիւնը, նման արուագիտութեան, ընդհանրացած մոլորիւն մըն եր ներանոս աշխարհի մէջ, և մուտ գած Քրիստոնուրեան զիրկը։ Աննց նամար որոշուած աղամիտութեան կանոնները

կ'երեւի, թէ միջազգարեան բարեպաշտիկ կետնքը չափազանցութիւններէ հաճոյք կ'զգար, և այդ իսկ է պատճառը, ո'չ միայն մեր կրօնական արարողութիւններու շատարանութեան, այլ և խոստովանութեան յարակից Մեղալին ստորնաքարշ չափազանցութիւններ այս չափազանցութիւնները կը խորհիմ, թէ մեր Մեղալին մէջ մուտ գտած են այն օրէն, երբ կաթոլիկ եկեղեցին ազգեցութիւնը սկսած է մեր եկեղեցին վրայ (1288—1361), որովհետեւ այդ եկեղեցին է միայն, որ ունի մահացու մեղքերու այնպիսի ամփոփումներ, որոնց արտասանութիւնն անգամ պիտի վիրաւորէր պարկեցած մարդու մը լսողութիւնը:

Ժամապրքի որբազրութեան և կրնատումի պահուն, փափաքելի էր, որ նոյնութեամբ, և անփոփոխ, պահուէր Շնորհալիի Ալուատ Լուսոյն երգը Անիկա արեգակնային ծագումով, բոլոր զազտնասաց, եղարկրի կրօններու օրէներդութիւնն է արեգակնային աստուծոյն ուղղուած։ անիկա հայ հեթանոսական արեւապաշտութեան հուժկու մէկ արտայայտութիւնն է քրորիստոնէացած հանգամանքով, ուղղուած արգիւնազործ արեւելին, և Ալրդարութեան արեգակը Յիսուսին միանգամայն։ անիկա հուժութեան անբաղդատելի մէկ գոհարն է, քրիստոնէական շապիկի տակ ծածկուած, գոհարը վերջանաց Գողթան երգերու նուազերգութեան, հարազատ ցոյացումը ստեղծագործ ոյժի ձգաող մեր արեւաշատ հոգիներուն։

---

ամենանիներն են, եւ գրուած՝ Գ—Ե. դարուն։ Տես Անկիւրիոյ ժողով (313—315) կանոն 16. 17. Բարսեղ Մեծի (370—378) կանոն 7. 63. Թադէոս Առամեալի կանոն 28. Հարց Հետեւողաց, կանոն 2 եւայլն։ Եւ այս բոլոր կանոնները կապ չունին Հայաստանի հետ, ուր կ'երեւի Յըւազ և կամ գոյուրին շուներ այդ ախտը։

## ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

---

Հայ Ազգ . Եկեղեցին տօներու հարցը մէկն է սրբագրելի և բարեփոխելի կէտերէն : Դարերու ընթացքին մեր Տօնացոյցը բարելոն մըն է եղած տոհմային և այլատարը ու այլացնդ սուրբերու և սրբունիներու տօներու յաւելումով խճողուած : Մեր ազգային եկեղեցական ցանցառ ժողովներու կանոններու և արձանագրութիւններու շարքին , չինք հանդիպիր տողի մը , հատուածի մը , որ մեզի կարենար բացատրել , թէ ի՞նչ տուեալներու վրայ և ի՞նչ սկզբունքով այս կամ այն անհատը սուրբ հոչակուած է և որոշուած է դասել մեր տօնացոյցի ծանօթ սուրբերու շարքին : Այդ լուսիւնը մասամբ մեզի իրաւունք կուտայ ենթադրելու , թէ սուրբերէ չատեր տեղական Եկեղեցիներու մասնակի կարգադրութեամբ ներմուծուած են այս կամ այն գիւղի կամ քաղաքի եկեղեցիին մէջ . Հոգեւորականներու ջերմեւանդութեան հետեւանքով , և կարգ մը օտար սուրբերու տօներ ալ մուտ զաւած են տեղական հայ եկեղեցիներու մէջ , գուցէ զրացիական կամ քաղաքական հաճոյակատարութեամբ , և յեւայ հայրապետներ , ժողովով կամ առանց ժողովի որոշման , պաշտօնականացուցած և ընդհանրացուցած են անոնց տօնակատարութիւնը Հայ Ազգ . Եկեղեցիին մէջ , պահպանելու համար հայ եկեղեցիի ծիսական և տօնական արարողութիւննեւուն համանմանու թիւնն ու միութիւնը :

Տօնակատարութեան ասիթ առւող մեր կրօնական

առները կարելի է բաժնել երեք դասակարգի . 1.—  
Տէրունական առներ . 2.— Սուրբերու առներ . 3.—  
Այլաբանական առներ :

Տէրունական առները կազմուած են Յիսուսի  
կեանքին և պատկաներուն յատուկ առներով , որոնց  
մէ մասամբ անբաժան կը մնան Աստուածածնի առ-  
ները :

Սուրբերու առները կը բաժնուին երկուքի , որոնց  
մէ առաջինին կը պատկանին հայ աղքային սուրբերու  
առները , և երկրորդին սուար եկեղեցիներու սուրբերու  
առները :

Գալով այլաբանական (allegorique) առներու , ա-  
նոնք պէտք է նոր ուսուումնասիրութեան մը նիւթ  
կազմին , կարենալուրբերու ընդհանուր շարքէն բաժ-  
նելու համար բուն այլաբանական առները : Այդ կարգի  
առներէն մէկն է , օրինակի համար , Օգոստոսի մէջ  
տօնուած «Ս . Սոփիայի և երեք գատերաց» առնը :  
Այդ չորս կիներու անուններուն տակ տօնուածը ուրիշ  
բան չէ , եթէ ոչ Խմաստութեան (Սոփիա) , Հաւատքի  
(Փիստոս) , Յոյսի (Եղափիս) , և Միրոյ (Ազապի) այլաբա-  
նական միացեալ տօնը , սա ըմբռնումով , թէ Խմաս-  
տութիւնը մայրն է Հաւատքի , Յոյսի ու Միրոյ , ինչ-  
ու Սոփիա մայրն է իրեն հետ սրբացած երեք աղ-  
ջիկներուն , Փիստոսի , Եղափիսի , և Ազապիի :

Կարծեմ աւելորդ է ըսել , թէ քրիստոնէական  
նոխնական եկեղեցին առնակատարութեան ո՞եւէ ա-  
րարողութիւն չէ՝ ունեցած , բայց Զատկի և Ծնունդի  
առներէն և նւ բնական երեւոյթ մըն եր տեսնուածը :  
Քրիստոնէութիւնը կանխող քրկութեան բոլոր կրօն-  
ները ունեցած են իրենց կեղակարծ կամ ենթագրա-  
կան հիմնագիրներուն յատուկ առները , որոնք տեղի  
կ'ունենային մասնաւոր չուքով , և խորհրդագալաշա-  
կան գաղտնի կամ յայտնի արարողութիւններով , որոնց

վերջիններուն իրենց ընծայացուները (ոլութէ) միայն կրնային ներկայ գտնուիլ կամ մասնակցիլ։ Ասորեստան, Պարսկաստան, Փիւնիկէ, Եզիդակառ, Յունաստան և Փոխապիտ Նշանաւոր Ազած են այդպիսի տօնակատարութիւններով, նույիրուած Ոսիրիսի, Կիւրեղէի, Միթրայի, Ասթարաէի, Որիկէոսի այլաբանական ահծնաւորութիւններուն, և այդ կրօններուն ամենքն ալ հողային (aggraire) հետեւաբար և արեգակնային կրօններ ըլլալով, եզած են փրկութեան կրօններ։

Երբ կրօնք մը կ'ուզէ բանազրաւել հին կրօնքի մը կամ կրօններու համազումի և պաշտամունքի կայսւածը, հարկադրուած է, իր իսկ յաջոզութիւնն ու տեւականութիւնը ապահովելու համար, որդեզրել հին կրօններէն ո՛չ միայն ծիսական և զաւանական ինչ ինչ սովորութիւններ, ըմբռնումներ և արարողութիւններ, այլ և հին կրօններու տօնակատարութեան օրերն ու ձեւերը, անուններու փոփոխութեամբ մը միայն է Հովվմէական կայսրութեան սատուրնական տօններու հեթանոս սովորութիւնները մոսցընել աւալու համար նորագարճ գրիստոնեաններուն, արեւմտեան եւ կեղեցին հարկադրուեցաւ Յիսուսի ծննդեան տօնը զնել Դեկա։ ԶԵՒՆ, սատուրնական տօնին աեղ։ կամ ինչպէս կը զրէ Կիւմօն Շատոյդ կը թուի ԸԼԱՄ, թէ (Յիսուսի) ձնունդի տօնը զրուած է Դեկա։ ԶԵՒՆ, ուրագնետեւ ձմրան արեւադարձին կը տօնէին *Natalis Invicti, անպարակի աստուծոյն (Միթրա) վերածնունդը»* (*Textes et Monuments Figurés, relatifs aux Myslères du Mithra*, Ա. Բառք, կը 342):

Մեր ազգ ։ Ակեղեցին հայ ժողովուրդին մոսցընել տալու համար իր հեթանոսութեան Անահիտի յատուկ ջրատօնը, Վարդավառը (=ուարդ=ջուր. ուրդ=ջուրի ճամբայ, ըստ Գ. Ֆլընտգեանի), անոր տեղը զրաւնակ տօնը Յովհաննէս Մկրտչի, որ Յորդանանով կը

յիշեցընէր Անահատական ջուրը, բայց երբ կիրակիները յատկացուեցան մի միայն տէրունական տօներու, Այլակերպութեան տօնը զրուեցաւ Վարդավառին որը, ևւ սակայն, տօնական այս կրկնակ փոփոխութիւնները չկրցին իրաւագրկել Վարդավառի հեթանոսութիւնը, և դարերէ ի վեր հայ քրիստոնեան Յիսուսի այլակերպութեան տօնին տոթիւ ինքզինքը կը վերյայանէ իր հայ հեթանոսի ազգային հանգամանքով, իր Վարդավառի տօնով և ժողովրդական ծէսերով (ազանի թողըներ), ջուր սրսկել իրարու վրայ)։ Նմանապէս հին հեթանոս հայերու Տիրէնզասի (=բիր հնագոնետաձիղ) տօնը, որ տօնն էր Տիր (=Գրիշ) աստածոյն, և որ հին հայերու կողմէ կը տօնուէր մեծ շուքով, խարոյկներ վասելով, և անոր շուրջ պարեր զաւալով, փոխուեցաւ քրիստոնէական Տեառնըդառնջի, պահելով միշտ հին հեթանոսական տօնին բոլոր ձեւերը, բոլոր արարողութիւնները, արտաքնապէս քրիստոնէացած հանգամանքով։ Համբարձման տօնին տոթիւ մեր ժողովուրդին մէջ ցարդ գոյութիւն ունեցող Վիճակի արարողութեան սովորութիւնները Ցոյց կուտան, թէ քրիստոնէական այդ տօնին տեղ հին հայ հեթանոսական տօն մը կար կանխաւ, որուն ինչ ըւլալը թէպէտ մեղի անծանօթ, բայց որուն վիճակ քաշելու արտաքին հրահանդութիւնները գեռ կ'ապրին ժողովուրդին հոգիին խորը, անյիշատակ դարերէ ի վեր։

Հաւանաբար մինք պիտի կարենայինք երկարել տօնական այսպիսի փոփոխութենքու ցանկը, եթէ սըխալ ըմբռնուած ու կիրարկուած բարեպաշտութիւնն մը դարերէ ի վեր աշխատած շբլար հայ միտքերէ ու զրաւոր յիշատակարաններէ ջնջելու հայ հեթանոս հընութեան պատկանելի վերջամեացութիւնները, Բայց վերիւ մատնանշուած օրինակները արդէն իսկ բաւա-

կան են ընդունելու սա զարկածը, թէ, մեր եկեղեցին  
հայրերը, առաջնորդուած քրիստոնէութեան Հկանազի  
ոյլամերժութենէնց, հարկ տեսած են հետզհետէ Առ  
տօնելու սանզծելու, մոռցընել կամ չէզոքացընել տայու-  
համար էին հեթանոսական տօներու վերջամմացութիւնն  
ու ազգեցութիւնը, Եւ այսպէս ընելու ազատութիւնը  
ունէին, քանի որ տօները առաքելական ծագում  
չունէին, և արդիւնքն էին նոր պահանջներու, և ան-  
հրաժեշտ՝ Քրիստոնէութեան յաղթանակին համար :

**Մենք** հոս քննութեան պիտի շնոթարկենք Յիսուս  
սի պատմական գոյութեան խնդրականութեան հարցը,  
և ո՞չ ալ պիտի վերլուծենք պղտոր աւանդութիւննե-  
րու, և Պազուսեան կոչուած թուղթերու հիման վրայ  
կառուցուած Յիսուսի վերաբերեալ զրոյցը։ Գուլով ա-  
նու, յատկացուած տէրունական տօներուն, պէտք է  
պահուին անոնք իրը բարեպաշտիկ յիշատակներ, որ-  
չափ ատեն անոնք զերծ չեն շինարար և բարոյացուցիչ  
ըլլալու հանգամանքէն, պայմանաւ, սակայն, որ այդ  
տօներու յատուկ ծխակատարութիւններն ու արարու-  
զութիւնները վերածուին իրենց նուազագոյն շափին։  
Գուլով աէրունական տօներու առընթեր Աստուածու-  
նայ յատուկ տօներուն, կը խորհիմ, թէ անոնք գոյու-  
թեան իրաւունք չունին, ո՞չ ովերափոխումքի, ո՞չ  
ո՞իւսի ափոյցի և ո՞չ ալ ուրիշ անուններու տակ, ո-  
րովհետեւ անոնց հիմքն ու սարքաւորումը ուղիղ չը  
համեմատիր ո՞չ պատմական առերքներու, ո՞չ ողջմը-  
տութեան, և կրօնաբարոյական անսակէառի այ ար-  
ժէք մը չեն ներկայացըներ։ Վերափոխման տօնին տեղ  
շատ աւելի նպատակայարմար և նշանակական պիտի  
ըլլար և Արմտեաց և Պաղոցա աօն մը, մանաւանդ, որ  
արգէն այդ տօնին հետքերը կը տեսնուին այդ օր կտ-  
արուած խաղողօրհնութեան արարողութեան մէջ, և  
որ ամէն պարագայի մէջ, պէտք է Քրիստոնէութենէն

առաջ սկսած ըլլաւ, իրրեւ վերջնամացութիւն մը հին  
հեթանոսական հողային կրօնին յատուկ «Սրախայրեաց  
տօնքին» Բայց եթէ կ'ուզուի անպատճառ Մարիամի  
յատուկ տօն մը պահել եկեղեցիին մէջ, կարելի է ե-  
րախայրեաց տօնին հետ տօնել, նոեւ, Աստուածածնոյ  
անուան տակ, Մայրութեան ուն մը, փոխանակ Վերա-  
փոխման, և այն տան Բնութեան երկու արգասուռ-  
բութիւնները, Հողայինն ու Մայրականը, իրենց աստ-  
ուածայնութիւնը տօնած պիտի ըլլան այդ օր :

Աւելի բարդ է Սրբոց տօներու բարեփոխութեան  
հարցը, և այդ գժուարութիւնը կը ծագի սուրբերու  
այլապանութենէն և շափաղանց խճողումէն : Կարծես,  
թէ կարգ մը տօնասէրներ բռնի ճիզ մը ըրած ևն տա-  
րիին բռլոր կանոնապէս տամադրելի օրերը յատկացը-  
նելու սուրբի մը կամ սուրբերու խմբակի մը, և ի-  
րենց այդ ճիզին մէջ կարենալ յաջողելու համար Տօ-  
նացոյցը լեցուցեր են, աջէն ու ձախէն ժողովածու  
Խարալամբոսներով, Վարոսներով, Ինքոսներով. Ռա-  
մնլաններով, որոնք մնդի հրամցուած իրենց կեսնքի  
զրուագներով, շատ շատ կրնային իրաւունք ունեցած  
ըլլալ Յայսմաւուրքի պէս ոսկեզօծ գրոյցներու մատ-  
եանէն էջ մը զրաւելու :

Ազգային եկեղեցիի մը, որպիսին է մերը, պար-  
տականութիւնն է, տէրունական տօներէ վերջ, զար-  
գարուիլ իր ազգային սուրբերու տօնակատարու-  
թեամբ : Մեր եկեղեցին ուրիշներու հանգէազ իր ան-  
խարական ողիէն առաջնորդուած, շնդած է այդ սոզ-  
ութենէն : Զկայ օտար եկեղեցի մը, (Կաթոլիկ կամ  
Օքթոտագո) որ հետեւած ըլլայ մեր ուզգութեան, և  
իր տօնացոյցին մէջ ընդունած ըլլայ հայ սուրբերու  
տօներ այն համեմատութեամբ, ինչ համեմատութեամբ,  
որ մենք ընզունած ենք իրենցներէն : Կը կարծեմ,  
թէ եթէ օտար սուրբերու կարգէն մինչեւ երեք տիե-

զերտական ժողովները ապրող սուրբերու մեծ դէմքերը  
համախմբելով տօնակատարութեան օր մը յատկացը-  
նենք անոնց, այս արդէն բաւական է մեր յարգանքը  
արտայայտած ըլլալու համար անոնց ստանձնած զո-  
հաբերութեան հանգէսպ։ Իսկ միւսները պէտք է ար-  
ագոստին Տօնացոյցէն։ Այս պարագան անհրաժեշտ  
պիտի դառնայ ինքնին, եթէ ընդունուի կիրակի և տօն  
օրեր միայն եկեղեցական պաշտամունք կատարելու ա-  
ռաջարկը։

Եւ որպէսզի մեր եկեղեցիի ազգային սուրբերը  
իրենց արժանաւորո՞ւ պատուակալ տեղը զրաւած ըլ-  
լան, համաձայն իրենց անձնազոհութեան, կարելի է  
դասւորում մը կատարել անոնց մէջ, խմբաւորել  
զանոնք դիրքի, աստիճանի և արժանիքի կարգով, ա-  
ռանց արժէք ասալու ժամանակագրական կարգին։ Եւ  
ինչպէս առաջարկից, Օ. Քոնդ, իր զրապաշտ կրօնին  
համար, օր մը կամ շարաթ մը յատկացընել այդ խըմ-  
րաւորութերէ իւրաքանչիւրին, իրենց արժանի շու-  
քով և վայելչութեամբ տօնակատարութիւն ընկելով։  
Եւ այսպիսի կարգագրութիւն մը ինքնին անհրաժեշտ  
կը դառնայ արդէն, քանի որ լուր օրեր եկեղեցական  
պաշտամունք կատարելու սովորութիւնը պիտի դադրի  
դոյութիւն ունենալէ (\*), և առոր հետ նահեւ սուր-  
բերու ամենօրեայ տօնակատարութեան սովորութիւ-  
նը։

Այսպէսով, օրինակի համար, կրօնանք ունենալ.

1. — Տօն մը Թագէոսի և Բարթողիմէոսի, և Հայ  
Քրիստոնէութեան քարոզութեան։

2. — Տօն մը Լուսաւորչի և մերունզին, և Հայ  
եկեղեցիի հիմնարկութեան։

(\*) Տես Ժամասացութիւն զլուխին առաջին եզրա-  
կացուրինը, հզ. 85:

3.— Տօն մը Սահակայ և Մեսրոպի, և Դրի զիւամին.

4.— Տօն մը Հայ Թարդմանչաց և Աստուածաւունի թարգմանութեան.

5.— Տօն մը Վարդանանց և զինուորեալ մարտիկներու.

6.— Տօն մը Մեծ Հայրապետաց.

7.— Տօն մը Հայ ընդհանուր սուրբերու.

8.— Տօն մը Հայ Թագաւորաց.

9.— Տօն մը Էջմիածնի հիմնարկութեան.

10.— Տօն մը Նահատակունիներու.

11.— Տօն մը մեր օրերու ազգ. ընդհանուր նահատակաց.

12.— Տօն մը ընդհանուր ննջեցելոց.

13.— Տօն մը ընդհանուր սրբաց:

Եւ այդ տօնական օրերուն նուիրուիլ ժողովրդական մշակոյթի զործին, բացատրելով օրուան տօնին նշանակութիւնը և արժէքը, ազգային և կրօնական տեսակէտով, և անկէ քաղելով կարեւոր դասեր, մեր սպիրած կեանքին անհատական-բարոյական և ընկերական բարձրացումին համար։ Երբ այսպիսի դասաւորումնայի մը սուրբերու տօնակատարութիւնը իրմէն կը մերկանայ անջիղ ու անխօս ձեւականութիւնները, ես կեզեցին իրաւունք կ'ունենայ սպասելու ժողովութղէն, որ պատկառանքով ու լրջութեամբ վերաբերուի այդ տօնակատարութիւններուն, ներշնչուի, գիտակցարար, տօնին շարժառիթներէն, և աշխատի իւրացընել օրուան տօնին ցուցազրած անձնուիրութեան ողին։

Տօներու կարգագրութեամբ զբազելու կոշուելիք Բարեկարգական Յանձնաժողովը պէտք է ուշադրութիւն գարձնէ սուրբերու նուիրուած ազօթքներու և շարականներու մէջէն վերցընելու և ջնջելու զրական բոլոր այն հատուածները, որոնք շարաց բարեխօսու-

քեանք բորբոսը կը հռախնէ

Ահա այս է սուրբերու տօներու մասին իմ կարծիքս ու համոզումս, զոր կազմած ևմ երկար տարիներու ուսումնասիրութիւններէ և խորհրդածութիւններէ յետոյ և եթէ եկեղեցական վերին Խշխանութիւնը կամ Ռարեկարգութեան Յանձնաժողովը և Ազգ։ Համագումարը չը փորձուին չափազանց արմատական դանել թերապրութիւնս, այն ատեն կը մնայ միայն ձեռնարկել դասաւորումի աշխատանքին, համադրութեան զործը կարելի եղածին չափ միատարր (*homologe*) ընելու համար։

---

Դ.

## ՄԱԶՏՈՑԻ ՍՐԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Տօնացոյցի սրբագրութեան և կրթատումի ձեռնարկին համընթացարար պէտք է զբաղիլ Մաշաոցի հարցով։ Արդէն ըսինք կանիաւ, թէ կէս դար տառջ Պոլսոյ Ազգ։ Պատրիարքարանի կողմէ պէտք անոնուած էր այդպիսի սրբագրութեան մը, և այդ նպատակով աշխանձնախումբ մը կազմուած։ Եւ եթէ ան չկրցաւ ծրագրուած նպատակին հասնիլ, պատճառը սա էր, որ եկեղեցականներու շրջանակը, և անոր հետ ժողովը բական մեծ զանգուածը գեռ չէին պատրաստուած իրենց հոգեմանական խորքին մէջ, այդպիսի բարեփոխութեան մը։

Մաշաոցի բարեփոխութեան հարցին կարենալ ձեռնախօրէն մօտենալու համար, անկրածեշտ է նախ չշղել, թէ ի՞նչ է Մաշաոցը, և ի՞նչ նպատակի համար կազմուած է՝ ան։ Ըստ իս Մաշաոցը իր ծագումին մէջ ուրիշ բան չէ, եթէ ոչ եկեղեցւոյ հօրը խորհուրդներուն մատակարարութեան ծիսազիրքը կամ օրինազիրքը, որ իր մէջ կը բոլվանդակէ նաեւ միւսօնօրհնութիւնը, եկեղեցիի և սեղանի օրհնութեան և օձման կարգերը։ Եւ որովհեաւ միւսօնօրհնութիւնը յատուկ է կաթողիկոսներու միայն, անոր համար այդ մասը բաժնուած է Մայր Մաշաոցէն, և առանձին հատոր կազմած, քանի որ միւս հոգեւորականները պէտք պիտի չունենային անոր գործածութեան, Այս հանգամանքով Մաշաոցը

իր մէջ պէտք է պարունակէ այդ խորհուրդներու ձիսակատարութեան վերաբերեալ ազօթական և արտրողական կազմաւորումի սարքը միայն։ Արդարեւ երբ կ'ուսումնասիրենց 1807ին Պոլիս ապագրուած Մեծ կամ Մայր Մաշտոցը, կը տեսնենք, թէ ան կը սկսի մկրառութեան խորհուրդի ծիսակատարութեամբ և կը վերջանայ քահանայախաղով։ Ձեռադիր Մաշտոցներու մանրակրկիտ ուսումնասիրութիւնն մը միայն պիտի կրնայ երեւան բերել, թէ Մայր Մաշտոցի պարունակած նիսթերուն դասաւորումն ու շարայարումը ի՞նչ փոփոխութիւններ կրած են դարերու ընթացքին, և թէ իւրաքանչիւր դար ի՞նչ յաւելումներ ներմուծած է անոր մէջ։ Որովհետեւ այսօր անուրանալի է Մաշտոցի մէջ վերջամասա յաւելումներու դոյութիւնը։ Ասոր երկու զլիսաւոր ապացոյցները պէտք է վնասան նախ Եկեղեցւոյ խորհուրդներուն հետ ո՞ւեւէ առնչութիւն չունեցող կարգ մը ծիսակատարութիւններու միջանկեալ գոյութեանը մէջ, երկրորդ, լեզուի անսամբլապէտով ուսմկօրէնի գործածութեանը մէջ կարգ մը արարողութիւններու, որոնք իրենց այդ լեզուական հանդամանաքովն իսկ կ'ապացուցանեն իրենց վերջամտութիւնը։ Բաց աստի նիսթերու գասաւորման մէջ աններնի վերիվայրում մը կայ ապագրեալ Մաշտոցին մէջ։ Այսպէս, օրինակի համար, պոսակի արարողութիւնը Մաշտոցին մէջ կը զբաւէ երկրորդ զրուխը, մինչ Շնչանտալոյ և օրհնելոյն ծիսակատարութիւնը, որ պասկէն առաջ պէտք էր զրուած ըլլար, կը զբաւէ Մաշտոցին քառասուններորդ զրուխը (էջ 229—232)։ Այս պարագան մեզի իրաւունք կուտայ ենթագրելու, թէ նշանօրհնութեան ծիսակատարութիւնն ալ վերջամասա է, քանի որ մանաւանդ Ակեղեցւոյ հին կանոններուն մէջ նշանախօսութեան հետք չկայ, և միայն 1651 թուին Երաւագէմի մէջ Փիլիպոս Կաթողիկոսին Սոսյ կաթու

զիկոսին հետ կազմած մասնակի ժողովին մէջ կը կա-  
նանգրուի նշանախօսութեան կրօնական հանգամանքը  
(կանոն 12):

Այսօրուան մեր ձեռք գտնուած Մայր Մաշտոցը  
Խորհուրդներու մատակարարութեան կանոնական հաս-  
ուածներէն դուրս կը պարունակէ այնպիսի ծիսակատա-  
րութիւններ, որոնք կաող չունին այդ խորհուրդներուն  
հետ, և որոնց քրիստոնէական հանգամանքը երկրա-  
յական է, և աւելի կը թուին ըլլալ հողային կրօնքի  
(agracile) մը վերջամնացութիւնները. օրինակ, կա-  
նան չաղ օրինելոյց, «մատաղ օրինելոյց, ժիան օրինելոյց,  
շօնոր օրինելոյց, չպարմտիս, զարտ, զարմն եւ զայլ  
այսպիսիս օրինելոյց, չաղօրք վասն բարձման երաշին  
եւն և կան սարիշներ, որոնք նախաքրիստոնէական ա-  
ւելորդապաշտութեանց, և կախարդական բժժանքնե-  
րու վերջամնացութիւնները կը թուին ըլլալ. օրինակ,  
«կանոն որ ի վերայ մերձ ի ծնանել յլեաց», «աղօրք  
ի վերայ անսաւոր կերակրով խսնահարելոց»: Եւ այս յա-  
ւելուածական մասերն են, որ նախ ժողովրդական զա-  
րաւոր սովորութեամբ արմատացած ազգային բարքե-  
րու և ըմբանութեան մէջ, յետոյ եկեղեցիի կողմէն  
ընդունուած ու պաշտօնականացած, մտած են Մաշ-  
տոցի մէջ, առանց աղերս ու կտակ ունենալու Մաշտո-  
ցի կազմաւածքին և ծիսական յօրինուածութեանը  
հետ:

Պատմական և ծիսական այսպիսի զատութեան ա-  
ռաջնորդուած, նարեկարգիչ Յանձնաժողովին պարտա-  
կանութիւնը պէտք է ըլլայ.

1.— Մաշտոցը վերածել իր սկզբնական նպատա-  
կին, անկէ արտաքսելով հողային կրօններու և կա-  
խարդական սովորդութիւններու վերջամնացութիւն-  
ները, և Մաշտոցը նորէն շինել Խորհուրդներու մա-  
տակարարութեան ծիսագիրքը:

2.— Զնշել բոլորովին նշան օրհնելու և ռայդուց կատարելու սովորութիւնները :

3.— Վերցընել Հոգինանգիստի և Ընկարեալ եկեղեցի և պատկեր օրհնելոյ և օծելոյն ո՛չ-քրիստոնէական սովորութիւնները, իրրեւ նոր յաւելումներու Որովհեանեաւու թուժութիւնը, օրինակ, երբ Խոսրով Անձեւացի կը խօսի Մաշտցներու մասին, օծելի առարկաներու շարքին չը յիշեր պատկերները, Նմանապէս ն-Շնորհալի երբ եկեղեցցիի յատուկ օծելի առարկաները կը թուէ, պատկերի օծման մասին յիշաակութիւնն չըներ բնաւ : Եւ այս լոռութիւնն ինքնին անհերքելի ապացոյց է պատկերներու օծման սովորութեան վերջամառութիւնը : (Այս մասին, անս մեր ՊԱՏԾԿե՛ԲՆԵՐԸ (1900) որուն 76—124 էջերը նուիրուած են Հայ Եկեղեցիի մէջ պատկերներու դործածութեան և օծման պարզաներուն) :

4.— Զնշել բժահանայաթաղջի մէջէն օծումի արարութիւնը, ո՞որ հաւանաբար եղիպտական կրօնքի մումիաներու զմասումին մէկ ազօտ վերջամիմացութիւնն է : Եւ արգէն հնագոյն կանոններու մէջ ո՛եւէ հրահանգ դոյութիւն չունի վախճանեալ եկեղեցականներու օծման մասին :

5.— Կրճատել և արդիացընել Խորհուրդներու ծիսակաարութեան ազօթքի և ընթերցման մասերը, և ամուսնութեան խորհուրդին կատարումը վերածել իրպարզագոյն ձեւին :

Այս առթիւ կ'արժէ խորհողներու ուշադրութեանը ներկայացընել պատկի արարողութեան յատուկ Մաշտցի մէկ կէտը : Պատկող քահանան կը հարցընէ փեսային : Եմինչեւ ման տէ՞ր եսա կնոջդ, և հարսին, թէ : Եմինչեւ ման հնազա՞նդ եսա էրկանդ : Ամուսնական կեանքի սեմին զբայ այսպիսի հարցումներ կրնային ներելի ըլլալ զերութեան դարերու մէջ, երբ Քրիստոս

նէութիւնը, քաղաքական-ընկերական նկատումներէ առաջնորդուած, և անկարոզ՝ գերութիւնը չնշելու, գերիներուն կը հրամայէր ննազամդ ըլլալ իրենց սկերուն, երբ կինը ընդհանրապէս իր մը, առարկայ մը նկատուած էր, երբ կինը սիրոջ մը պէտք ունէր։ Այսօր փոխուած են բոլորսին իրական սեսին հանգէպ ըմբռնումները, և անոր ընկերական-ընտանեկան գըրութիւնը։ Իրապէս, այսօր կին մը չկրնար հանգուրժել, որ եկեղեցին անպատճէ զինքը, ամուսնական սեմին վրայ, իրեն պարտազրելով հնազամդելու գերիի վիճակ մը, և ամուսնացողներուն մերժելու փոխազարձարար զիրար սիրելու արգար իրաւունքին ուխաց։ Իմ եկեղեցականութեանս օրերուն, կատարած ամուսնական արարողութիւններուն միջոցին բնաւ չնեանեցայ Մաշտոցի ցուցմունքին, և ամուսնացողներէն փոխադարձաբար զիրար սիրելու և յարգիլու խոսառումը միայն պահանջեցի, Որովհետեւ բարոյական և ընկերական ի՞նչ արժէք կրնայ ներկայացընել ամուսնութիւն մը, որուն հիմը սիրոջ և ծառայի սկզբունքին վրայ է գրուած, և ո՞չ թէ փոխազարձ սիրոյ։ Ազգին և մարդութեան սերունդներ պարզեւող մօր մը հանգէպ յարգանքէ և պատկառանքէ դատ տարրեր նկատում, տարբեր վերաբերում ունենալ ներելի չէ ո՞չ անհատի և ո՞չ եկեղեցիին համար։ Աւետարանով քարողուած սէրը մնազապարա զգացում մը չէ, ուրկէ ամշնար կին մը կամ աղջիկ մը։ Մէրը բնական է ու ասաւուածային։ Հնազանդութեան կրաւորական ողին, և տիրութեան բանապեառութիւնը չեն կրնար սէր ծնցընել։ Կը խամրեցընեն զայն։ Մինչ սիրոյ գործնական զգացումը իր անձնուրացութեան ողիով, իր ետեւէն կը բերէ փոխազարձ զոհողութիւն և հնազանդութիւն,

Հետեւաբար պսակի արարողութեան խոսառումի կամ ուխտի այդ բանաձեւը պէտք է վերածուի սա

բանաձեւին, երկու քին համար ալ. «Կիսի սիրե՞ա կի-  
նըդ, կամ էրիկդ։ Եթէ յիշողութիւնս զիս չի խարեր,  
քանի մը տարի առաջ Անգլիան եկեղեցին մէջ աչ  
այս միեւնոյն հարցը առարկայ եղաւ ուսումնասիրու-  
թեան, և Անգլիոյ ազգ։ Եկեղեցին բարեփոխեց առ-  
մուսնական խոստումի այս բանաձեւը, մեր առաջար-  
կած ուղղութեամբ։

## ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՅԻՒՆ ՄԷՋ

Եկեղեցական շրջանակին մէջ Կուսակրօն կը կոչուին այն եկեղեցականները, որոնք ամուսնացած չեն, և առևական ամուրիութեան ուժաւ մը ըրած են իրենց ձեռնապրութեան Նախօրեակին:

Անամուսնութեան կամ ամուրիութեան (celebat=միականի) ծագումը կրօնական չէ, այլ աշխարհական, քրիստոնէական չէ՝ այլ հեթանոսական։ Անոր ծագման մասին պիտի բաւականանանք բանը ով, թէ ամուրիութիւնը սկսաւ կարգ մը փիլիսոփայական և կրօնաւորական ազանդաւորներու կողմէն, որոնք ընկերական ապականութիւններէ զգուած, շեշտաւած ևսամալութեամբ ուղղեցին հրաժարիլ ամուսնական կեանքի պատասխանառուութիւններէն, և ամփոփուիլ մեկուսացումի, առանձնացումի վզուկրէ աշտարակներու մէջ։ Այս մեկուսացումը դասալքութիւն մըն էր, հանրութեան հանգէպ, անհասական և հաւաքական պարագանութենէ, և հակառակ՝ Հռովմէական պետական որէնքներու։ Քրիստոնէութիւնը իր ծագման օրերէն զարեր վերջ հետեւեցաւ, տեղ տեղ, անոնց օրինակին(\*), և այնուհետեւ ամուրիութիւն կամ անամուսնութիւն իմաստով ծանօթ սկիզբա բառը համանիշ եղաւ կուսակրօնութիւն բառին։

(\*) Նզնաւորութիւնը կուսակրօնութեան նետ պետք չէ ափորել:

Թրիստոնէական նախնական եկեղեցին մէջ ո՛չ  
կուսակրօնութեան և ո՛չ անոր սիսանմաթիք կազմա-  
կերպութեան գաղափարը կայ; Պօղոսի վերադրուած  
կարգ մը թուղթերու մէջ հետքեր կը տեսնուին կու-  
սութեան, ընդհանուր առմամբ: Նոյն իսկ Ա. Կորնթ.  
է. Դրդ համարին Պօղոսի վերադրուած սա պատռէրը,  
թէ չկ'ուզէի որ ամէն մարդիկ ինծի ոկէս ըլլայինք,  
ոմանք սխալ մեկնաբանութեամբ մը, ուզեցին անոր  
մէջ աեսնել Պօղոսի ամուրիութիւնը:

Առաքեալներու ամենամեծ մտսը, եթէ ո՛չ ամբող-  
ջը, ամուսնացած էին: Պօղոս առաքեալ եւս ամուսնա-  
ցած էր: Իգնատիոս, Անախոքի եղիսկոսը Թիլատէլ-  
ֆիացիներուն զրած իր թուղթով կը յայտարարէ, թէ  
Պօղոս առաքեալ ամուսնացած էր: Եւ արդէն ինքն  
իսկ Պօղոս կը զրէ Թեսազոնիկէցիներուն (Դ. 3) իր  
նարազա կինն եզոզ Շնարազատ լճակցիւ մտսին: Ա-  
ռաքեալներ ամենուրեք իրենց հետ կը պարացնէին ի-  
րենց օրինաւոր շքոյր-ամուսինները: Այս է վկայու-  
թիւնը նոր Կոտակարանին: այս է վկայութիւնը Տեր-  
տուղիանոսի, այս է Լեռն Դ. Պատի (795—816) ըմ-  
բռնումը, երբ կը յայտարարէ, թէ շքոյր-կինները ա-  
ռաքեալներու կիններն էին: Եւ եթէ տեղ տեղ կուսու-  
թեան նախապատութիւն մը տրուած կը տեսնուի  
Պօղոսի կողմէն, այդ նախապատութիւնը, որ անհա-  
տական է, քանի որ կ'ըսէ, թէ շահրոջմէն հրաման  
նունիմք (Ա. Կորնթ. է. 25) հիմնուած է իր սա հա-  
մոզումին վրայ, թէ աշխարհի վախճանը կամ կատա-  
րածը շատ մօտ է, և մարդիկ պէտք է ժուժկալու-  
թեամբ պատրաստուին Մեծ Դատաւորին առջեւ երեւ-  
նալու: Աշխարհի վախճանի մասին կազմուած այս ոը-  
խալ համոզումին հետեւանքով, ամէն կողմ կը լսուէր  
կ'ըգախոս մը, Մարտնարա, Տէրը ԿՈՒԴԱՅ: Հետեւա-  
ր ոք, եթէ ստուգիւ այդպիսի նախասիրութիւն մը

դոյսւթիւն ունէր Թրիստոնէութեան ծագման օրերուն, անիկա արգիւնք էր աշխարհի վախճանի մասին կազմուած սխալ համոզումի մը :

Թրիստոնէական նախնական եկեղեցիի մէջ բոլոր եկեղեցականներն ալ անխարիր ամուսնացած և կիներու տէր էին, չեաեւաբար կուսակրօնութեան յարումին աստիճանական վերելքը սապէս կարելի է մտանանչել Արքա Ժիւլ Թլարազի հետ.

1.— Պօղոս կը հրամայէ ամուսնութիւնը եպիսկոպոսներու, քահանաներու և սարկաւագներու :

2.— Որոգինէս, որ ինքզինքը ներքինացուց, եւ կեղեցականներու ամուսնութեան մէջ անպատճուաթիւն մը չը տեսներ, և արգելք չը յարուցաներ :

3.— Եւսեբիոս (270—338) կը համակրի ծագումով հեթանոսական անամուսնութեան, և կուսակրօնութիւնը կը նկատէ վայելու:

4.— Հինգերորդ դարու եկեղեցիի հայրերը կուսակրօնութեան պէտքը կը շեշտեն :

5.— Գրիգոր Լ. Պապ (1020—1085) եպիսկոպոսներու ամուսնութիւնը ոճիր կը նկատէ :

6.— Տրիտենական Ժողով  ամուսնութիւնը Դայն կը նկատէ սրբազգծութիւն :

Անամուսնութիւնը, որ հեթանոսութեան օրերուն, Աթենազորի վկայութեամբ Ռէա աստուծոյն քահանաններն ալ ի զործ դրին, և որ շարունակուեցաւ Ծնականներու, Եպիկրոբեաններու, Թաղէսեաններու և Դէմոկրիտեաններու, կողմէն, յանդեցաւ գայթակական արարքներու: Միջերկրականեան մեծ քաղաքները յեցուեցան պերճաղիններով, որոնք համբաւներ շինեցին իրենց շուրջ Յետոյ Թրիստոնէական շրջանակի մէջ Անգրարիններու և Ժումկալներու ազանգաւորները ամուսնութիւնը Սոփութիւն նկատեցին երկրորդ դարու երկրորդ կիսուն (171), և եկեղեցիի հայրերէն Կիոս

բիսնոս և Տերտուղիանոս առաջինները եղան, որոնք  
պայքարեցան անոնց կեզծ ուխտին և ապրած անրա-  
րոյականութեան դէմ Նիքոլայիաններ և Աղամական  
ազանգաւորներ ամուսնութենէ իրենց խորշանքին մէջ,  
կ'ուղէին ցոփ կեանքով իրենց մէջ մնացընել առնա-  
կան ամէն կարողութիւն։ Աղափեաններու կամ կաւ-  
բարեկամուճիւններու անկողնակցութիւնը ուխտաւոր  
եզրայրներու հետ, այնքան գայթակղական համեմա-  
տութիւններ ստացաւ, որ Ակնզեցին արգիլց այդ կե-  
նակցութիւնները Եւ Հերօնական ու Կուսական կրկին  
հանգամանքով ստեղծուած այս հարմերն էին, որ ա-  
ւելի ուշ կզերականութիւնը ստքի հանեցին Յ. Ռոկե-  
բերանի դէմ, երբ անիկա կ'ուղէր որ քահանաները  
բամնուէին իրենցմէս։ Այս պարագաները ցոյց կուտան-  
թէ քրիստոնէութէան, ինչպէս հեթանոսութեան մէջ,  
կուտութեան ուխտին հետ զոյզ քալած են միշտ ցոփու-  
թիւնը և խառնակցութիւնը, Մէնք պատմութենէն  
դիտենք, թէ Միջին զաւու կուսակրօն ուխտաւորու-  
թիւնը, ո'րպիսի ախտաւոր հանգամանք ստացաւ։ Ան-  
իր շարքերուն մէջ զարգացուց ցոփութիւնն ու շնա-  
կանութիւնը, քրիստոնէական մաքուր կեանքի քօզին  
տակ, և անապատական զգնաւորէն սկսած սինչեւ վան-  
քերուն խորը ապրոզ կուսակրօնը միեւնոյն ցոփի կեան-  
քը ապրեցան ու ցուցադրեցին։ Կուսութիւնը այլ եւս  
ամուսնական կեանքէ խորշում մը շըլլար կարծես, այլ  
հեշտասիրութեան նրբացում մը բոլոր անոնց մօտ, ո-  
րոնց համար միակնութիւնը զիւր չէր գար, և որոնք  
կրօնական կամ կուսական տարազի տակ բազմակնու-  
թեան կեանքն էր որ կ'ապրէին։

Առկրաս պատմիչի զրածէն զատելով կը տեսնէնք,  
թէ Նիկիոյ Ժողովին անդամակցող եկեղեցականներէ  
ոժանք, առաջարկեցին ժողովին, հրամայել եպիսկո-  
պոսներու, որ զատովին իրենց կիններէն, և ապրին-

կուսակրօնութեամբ։ Մինչեւ այն տաեն, եթէ աեղ ահզ գանուած են եպիսկոպոսներ, որոնք գատուած են իրենց կիներէն, այդ բաժանումը ըրած էին իրենց անձնական յաժարութեամբն ու կամքով, որովհետեւ ո՞եւէ նախընթաց արգելիչ օրէնք չկար զիրենք բըսանագատող։ Նիկիոյ ժողովին կարգ մը եկեղեցական ները կ'ուզէին ստեղծել այդ բանագարիչ ոյմը, ևոզու զական որոշումով։ Ժողովականներէն, անապատական ծերունի մը, սակայն, Պաֆնոս եպիսկոպոս, նկատելով, թէ բազմաթիւ կանամբի եպիսկոպոսներ այնքան փառ առոր ծառայութիւններ մատուցած են և կը մատուցանեն եկեղեցւոյ, և որոնցմէ ոմանք (Եփրոսի Արքարիտոն, Գր. Նազիանզացի և ուրիշներ) կը մասնակցին ժողովին, սապէս արտայայտուեցաւ։ Շեյզպիսի լուծ մը պէտք չէ՝ զնել կղերականներու և քահանաներու վրայ։ պատուաւոր է ամուսնութիւնը, և անրիծ ամուսնական անկողինը։ Այդպիսի օրենք մը եկեղեցիին վճառ միայն պիտի պահնառէ, բարեւրու մասին անկէ ծագելիին նետեւաններով։ Վերջապէս պէտք է բաւականանալ, որ քահանաները այլ եւս չամուսնանան համաձայն հին օրէնքին, որ կ'արտօնէ բազմաթիւ կիներ, Փուժկալուրիւնը փորձուրեան ենրարկուած պիտի ըլլար ամուսինները կիներէն բաժննուով։ ամուսնուրեան տպարուրիւնը ինքնին ժուժկալուրիւն մըն և, պէտք չէ Աստուծոյ միացուցածը բաժնելը։ Այսքան նշղրիտ ու արամարտանական զանազութիւն մը կրնար արտայայտել Պաֆնոս մը միայն, որ իր անապատական կեանքի բովանդակ օրերուն իր մորթին վրայ զգացած էր, անշուշտ, ամուրիութեան փորձութիւնները։

Նիկիոյ ժողովին վերջ ազանգաւորական միաքէ առաջնորդուած կարգ մը եպիսկոպոսներ, հակառակ Նիկիոյ ժողովի ժխտական կեցուածքին, ոկտան իրենց թեմերու մէջ արգիլել եկեղեցականներու ամուսնու-

թիւնը : Օրինակ , Սեբաստիոյ եպիսկոպոս Եւսթատ ,  
որ նոյն իսկ արգիլեց ամուսնացեալ եկեղեցականներու  
առև մէջ աղօթել , և հաղորդուիլ անոնց հետ : Եւ ստ-  
կայն ՑՂԴի Պավլակոնիոյ Գանկրի ժողովը հրաժար-  
ուոց Եւսթատ եպիսկոպոսը , և նորովքի Անթարկեց բո-  
լոր անոնց , որոնք պիտի յանդգնեին յայտարարելու , թէ  
ամուսնացեալ քահանայէ հաղորդուիլը օրինական չէ :  
— Աւելի ուշ առևն մեր եկեղեցիի պատմութեան մէջ  
ալ կը յիշուի նմանօրինակ պարագայ մը : Երբ Քաղ-  
կեդոնական խնդրով պահ մը երկճնեցաւ հայ կաթողի-  
կոսութիւնը : Կարնեցիներ իրենց համար քաղկեդոնա-  
միս Յովհաննը կաթողիկոս ընարելով , իսկական կա-  
թողիկոս Մովսէսի կուսակիցներէն Յիսու անուն քա-  
հանայ մը , և Թագէոս ու Գրիգոր , Սոթից զաւառը  
զացին ճգնաւոր ըլլալու : Անոնք կատաղի պայցար մը  
բացին եկեղեցական պատկերներու գէմ . և միեւոյն  
ժամանակ սկան ժողովուրդը զրդուէ , որպէսզի աշ-  
խարհական քահանաներէ չը հաղորդուին : Մովսէս  
կաթողիկոս արգիլեց զիրենք :

Յուստինոս մէկը եղաւ անոնցմէ , որոնք առաջինը  
եղան կուսակրօնութեան ջատագովներէն :

Օգոստինոս ամուրիութիւնը նախադասաց ամուս-  
նութեան :

Ամբրոսիոս հրաւեր կարգաց երիտասարդուհինե-  
րու , ինքզինքնին Աստուծոյ նուիրել :

Անհատական նախասիրութիւններու բնոյթը կրող  
դադափարի այս արտայայտութիւնները , սակայն , չկըր-  
ցին արգելք ըլլալ եպիսկոպոսներու ամուսնութեան , և  
անոնց ընտանեկան կեանքին :

Յերոնիմոս Եւստոքի զրած իր նամակներուն մէջ  
կը յայտարարէ , թէ Աստուծոյ նուիրուած կոյսերէ  
շատեր կ'իյնան , և իրենց կրած համեստ զգեստին  
պակ անկանոն կեանք մը կ'ապրին . թէ անոնք ըկոյ-

սեր են ամուսնանալէ առաջ այրիացածք, թէ շատեր կուսակրօնութեան կը դիմեն աւելի ազատութեամբ կիւնեւ և աննելու առիրը ունենալու նամարք:

Պատմութիւնը ցոյց կուտայ, թէ պարտաւորիչ կուսակրօնութիւն մը գոյութիւն չունի, մինչեւ Եղարու առաջին կէսը, հոս ու հոն կը գանուէին ամուրիներ, և կամ եպիսկոպոսներ, որոնք կրօնական երկիւզածութեամբ կամ ջերմեռանզութեամբ իրենց կիներէն կը բաժնուէին: Այսպիսի եկեղեցականներու զործած այս ապօրինութեան հանգէպ, սակայն խիստ էր կանոնը: Առաքելական կանոններուն հինգերորդը կ'ըսէ: «Եսպիսկոպոս, երեց կամ ստորապատագ, երեկ երկիւնածութեան պատճառով իրենց կիմերը կը մեռացնեն, բող կարգախոյծ ըլլան»: Մինչեւ այդ թուականը գանուած եննոյն իսկ երկկին եպիսկոպոսներ, ինչպէս ցոյց կուտայ Լեւոն Մեծն Պապի մէկ կոնդակը: Նոյն Լեւոն Պապը (440—461) սակայն, կը ձեռնարկէ պարտաւորիչ ընել և ընդհանրացընել կուսակրօնութիւնը: Բայց ի զուր Եկեղեցականներէ մաս մը, շահու կամ փառքի զզացումներէ ապրուած, համակերպեցան Պապական այս կարգադրութեան, միեւնոյն ժամանակ ինքզինքնին տալով ցոփութեան և անառակութեան: Խօթներորդ զարուն Մեծն Գրիգոր Պապ աւելի մեծ ջանք թափեց իրագործելու, կուսակրօնութեան մասին, Լեւոնի ձեռնարկը, որովհեած կուսակրօնութեան պարտաւորչութեամբ, ոչ միայն ապահովուած կ'ըլլար վանքերու և բարեգործական հաստատութիւններու հասոյթները, ի նպաստ եկեղեցւոյ վերին իշխանութեան, այլ և կարգապահական զործը զիւրացած, քաղաքական և ընկերային էնթրիկներու յաջողութեան համար: Եւ պատահեցաւ անխուսափելին, Մէկ կողմէն եկեղեցականներու արձակուած օրինաւոր կիները ինքզինքնին պուրին կունկութեան, և միւս կողմէն ամուրի կամ

ամուրիացած ևկեղեցականներ ազատ ասպարէզ տուին  
իրենց ցոփի կիրքերուն : Եւ անառակութիւնը ա՛յնքան  
ընդհանրացաւ և օրինականացաւ, որ Շարլը Մանեը  
իր *Capitulaciorēmērōtūn* մէջ եկեղեցական չկարենալ ըլ-  
լալու պայմաններու շարքին չգներ սովորական զար-  
ձած սեռային անառակութիւնը, այլ կը յիշէ միայն  
ոզինովութիւն, գողութիւն, և մարդասպանութիւն :

Հայածանքը պաշտօնապէս սկսուած էր ամուս-  
նացեալ եկեղեցականութեան գէմէ Նիքոլա Ա. Պապ  
(857—860) հարկ տեսաւ մասնաւոր շրջարերականով  
հրահանգելու ժողովուրդը, որ հաշտ աչքով նայի ա-  
մուսնացեալ կղերին, և անոր կողմէ կատարուած ա-  
րարուղութիւններու : Որովհեանեւ գետ կաթուիկ եկեղե-  
ցականութեան ստուար մնեամասնութիւնը չէր ուզեր  
հրամարիլ ամուսնութիւնէ, և ընտաննեկան կեանքէ :

Ղուսակրօնութեան բանագաստուած եկեղեցական-  
ներ հարկազրուեցան «ամուսնուրեան զալսորսի» կեան-  
քը ապրիլ Անոնք նախ սկսան իրենց հետ ապրեցնել  
մայր, քոյր, մօրաքոյր և ուրիշ մօտաւոր ազգական-  
ներ : Եւ անա նոր զայթակդութիւն : ԱՅս քոյրերը  
զաւակներ կ'ունենան, և եկեղեցականներ կ'ամրաս-  
տանուին անոնց հայրութեան յանցանքով : Ոմանք կը  
կասկածուին ոճրագործ յարաբերութիւններու մէջ  
զոնուած ըլլալ, նոյն իսկ իրենց հարազատ մայրերուն  
հետ (Ա. Ժ. Քլարապ) : Ռաթիզզոնի (742) և Մէցի  
(888) ժողովները, այսպիսի զայթակզութիւննե-  
րու վրայ հիմնուած, արզիլեցին կուսակրօնին  
բնակցութիւնը սեւէ կնոջ հետ, որովայ մայր կամ  
նոյրէ: Բայց ժողովական այսպիսի որոշումները յարգե-  
լու տրամադրութիւնը կը պակսէր ամենուրեց : Պոնի-  
ֆաս եպիսկոպոս 741ին Զաքարիա Պապին կը զըէ, թէ  
ապրկաւագներ կան, որոնք ձեռնազրաւելէ վերջ, իրենց  
մօտ կը պահեն շչորս, հինդ և երբեմն տեսլի մնա թի-

շով հարճեր։ Դէպքերը ցոյց կուտան, թէ կուսակը թեռութեան պարտադրութեամբ պոռնկութիւնն ու սեսային ապօքէն յարաբերութիւնները ամուսնութեան տեղը բռնած են. ուրիշ ոչինչ փոփոխութիւն . . . Եւ զայթակզութիւնը կը շարունակուի Պապական աթոռէն մինչեւ յետին դիւղի երիցատունը։ Ակեղեցին ու քրիստոնէական բարքերը պղծուած են կուսակրօնութեան ձեռքով։

Կարտինալ Պարոնիսո իր Պապերու պատմութեան մէջ կը խսառվանի, թէ թ—ժ. դարերու Պապերը հրէշներ եղած են, և կ'աւելցընէ. Շորպիսի ամօթալի ահասրան կը ներկայացընէ Հռովմէտական նկեղեցին, երբ զգուելի պերճազիճներ անսահման հեղինակութիւն մը ունէին Պապերու վրայ . . . Անոնք իրենց սիրահարները Ա. Պետրոսի աթոռը կը նսաեցընէին։

Հակապապ Պընուաթ. (1033—1054), անձնաառուք ցափ ու զեղիս կեանքի, ոլ ոչեց պահ մը ամուսնանալ իր ազգականուհիներէ մէկին հետ, առանց Պապական աթոռէն հրաժարելու, մելիքս Ե. Պապի ընտրութեան առթիւ (1439—1449) Պալի ժողովին մէջ է. Սէլվիուս ոլաշտպանեց սա սկզբունքը, թէ կանամբի (կին ունեցող) մէկը կրնայ Պապ ընտրուիլ, և թէ Պապ մը կըրնայ ամուսնանալ, ինչպէս Պետրոս առաքեալ ամուսնացած էր։ Արգէն յիսնեակներով կը հաջուռուին պատմութեան մէջ Պապեր, որոնք զաւակներու հայր են եղած։ Արքան Պապեր, որոնք թէսոդորաններու, Արքոցիաններու պիղծ անկողիններէն գէպի Պապական աթոռ բարձրացած են։ Ժան ԺԲ. Պապ (1410) նախանձու էրկան մը կողմէն արուած մուրճի հարուածով մը սպանուեցաւ։

ԺԲ. գարուն Գրիգոր է. Պապ. Երբ մէկ կողմէն պարտաւորիշ կ'ընէր կուսակրօնութիւնը, միւս կողմէն իրմէ անբաժան կը պահէր կուսակրուա լը Պառուի

կինը, Մաքիլտ իշխանունին, և անոր հետ Պիպիա-  
նէլլո բերդը կ'առանձնանար, համոյքի վայրկեաններ  
ապրելու համար իր տարական աղջկան հետ

Դեռ երկար գարեր կաթոլիկ եկեղեցին, իր ճըն-  
չումի և բանագրանքի միջոցներով ո՛չ կրցաւ ամուս-  
նացեալ եկեղեցականութիւնը արզիլել, և ո՛չ ալ սանձ  
գնել կուսակրօններու ցոփ կեանքին: Եւ թեմական  
եպիսկոպոսներ, հարճեր պահելու սովորութիւնը ար-  
զիլելու անկարողութենէն նարահատ, ուզեցին եկա-  
մուտի աղրիւր մը ընել զայն, և մասնաւոր տուրքեր  
դրին այն կուսակրօններուն վրայ, որոնք օրինապէս  
հարճ պահելու իրաւունքին կ'ուզէին տիրանալ: Այս  
պէսով պաշտօնականացաւ կուսակրօններու սեռային-  
անրարոյականութիւնը, Նիքոլա ար Թլէմաննի, կը  
պատմէ, թէ «թեմերէ շատեր չեին յօժարեր հարճ չու-  
նեցող քահանայ ընզունից, չվտանգելու համար թեմի  
կիններուն պարկեցութիւնը»: Այդ նարեանուրք (taxe  
de concubinité) հասոյթի լաւ ազրիւր մը եղած էր  
եպիսկոպոսներու համար: Այս տուրքի յիշատակու-  
թիւնը կարելի է զոնել Ժան Ժ. կողմէ պատրաս-  
տուած Livre des taxes de la chancellerie Romain  
դրքին մէջ: Եւ գեա ինչո՞ւ հեռուները երթալ: Ժ.Զ.  
գարուն երբ Սթրազպուրկի բնակիչներէն մին հար-  
ցուց կարարինալ Կամոլէկկիրի, թէ ինչո՞ւ կ'ընդդիմանայ  
քահանաներու ամուսնութեան, երբ անդին կուսա-  
կրօններ հարճերու հետ կ'ապրին, կարտինալը պատաս-  
խանեց: Եեկեղեցականի մը նամար աւելի լաւ և նարն ու-  
նենալ, Տան ամուսնանալ:

Արեւմտեան քրիստոնէական եկեղեցին, իր այս  
սկզբունքով կը մնըմէք ամուսնութեան սրբութիւնը,  
եւ իր քաղաքական ծրագիրներու յաջողութեան  
համար կը նախընտրէք, թէ կուսակրօնութիւնը և

թէ անկէ անբաժան ապօրէն կենակցութեան ազատա  
հանգամանքը (\*) :



---

(\*) Կուսակրօնութեան մասին այս նատուածին բովանդակած պատմական և լեկուրի մեջերը տաղուած են *Abbé Julles Clarazի Le Mariage des Prieurs* անոն գրքն (սով. 1912):

## ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԱԶԳԱՑԻՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԵջ

Մեր և արեւելեան միւս եկեղեցիներու համար կուսակրօնութեան հարցը բոլորովին տարբեր հանգամանքով կը ներկայանայ մնջի, Մինք եկեղեցական երկու դասակարդ ունինք, կուսակրօն և ամուսնացեալ, կամ ու ու ներմակ, ինչպէս պիտի ըստին ուսւերը: Այս երկուութիւնը բաւական է իրր ապացոյց ծառայելու, թէ նախնական եկեղեցին ամուսնացած եկեղեցականներով կը կառավարուէր, թէ մննք շատ ալ համամիա շննք գտնուած կուսակրօնութեան, որ մեր մէջ մուտ զտած է արտաքին ազգեցութեամբ: Կուսակրօնութեան հանգէստ մեր նախնեաց անսիրելութեան իրր վաստ կրնայ ծառայել նաեւ սա պարագան, բայ որում մեր եկեղեցին կուսակրօններուն առջեւ պատուարներ քաշած է կանոններով, և զանոնք արգելափակած վանքերու խորը:

Դժբախտարար ինձի այս պահուս կը պակսին անհրաժեշտ աղբիւրները կարենալ ըսելու համար, թէ ե՞րբ, և եկեղեցական ո՞ր ժողովներով է, որ որոշուած է ընդունելու մեր մէջ հին սովորութեան հակառակ եզրով կուսակրօնութեան ակզրունքը: Որովհետեւ նոյն խոկ արեւմտեան եկեղեցին, որ Դ. դարէն սկսեալ տեսականօրէն ջատագովը հանգիսացաւ կուսակրօնութեան, չկրցաւ ընդհանուր հանգամանք տալ անոր, զարերու ընթացքին, քանի որ հազարաւոր եկեղեցիներ հակառակեցան սկզբունքին, և մինչեւ մի դարու վերջերը զես գոյութիւն ունէին ամուսնացեալ

քահանաներ և հաղիսկոպոսներ, Կաթոլիկ Ակնզնցին  
մէջ:

Սա շատ որոշ է, սակայն, թէ հին Հայ Աղղային  
Եկեղեցին, հաւատարիմ հնաեւող մը առաքելական ա-  
ւանդութիւններու, և առաքելական կոչուած կանոն-  
ներու, Հայ. Ազգ. Եկեղեցին, որ երեք տիեղերական  
ժողովներու վճիռներով բաւականացաւ, և չուղից նոր  
ժողովներէ դաւանական կամ ծիսական նորութիւն-  
ներ ընդունիլ, որ մը ինքզինքը հարկադրուած զգա-  
ցեր է, — եթէ սխալ ջերմուանդութիւնէ մը չէ՝ ա-  
ռաջնորդուած, — թերեւս ակամայօրէն ընդունելու  
կուսակրօնութեան դրութիւնը, առանց հրաժարելու  
ամուսնացեալ եկեղեցականութիւնն, Ակամայօրէն կ'ը-  
սենք, որովհեաւ կուսակրօնութեան մեր մէջ մուտ-  
քին համընթացաբար եկեղեցին ժողովական կանոննե-  
րով սեղմութեներու ենթարկած է կուսակրօնները, ար-  
դիյած՝ անոնց պաշտօնավարութիւնը թեմերու մէջ,  
և զիրենք փակած վանքերու պարիսպներէն ներս:  
Այս պարագան, ի միջի այլոց, շատ որոշ կ'երեւի Ա.  
Սահակի կանոններէն (38), ուր ցոյց կը տրուի, թէ  
վանքերը կուսակրօններուն համար շինուած են: Սա-  
հակի այս կանոնը իր ուժը պահեց գարերու ընթաց-  
քին: Իսկ Շնորհալի եւառ կրօնաւոր խարազնազեացո,  
որ ի վանուայս թղթով կ'արգիլէ կուսակրօններու  
ժողուլ իրենց վանքերը և հաստատուիլ քաղաքներու  
և գիւղերու մէջ: Շնորհ երբ կը խօսի ամուրի (=այրի?)  
երիտասարդ քահանայի մասին, կը յանձնարարէ որ  
ան ալ վանք քաշուի: Առովիչետեւ, կ'ըսէ, աշխարհիկ  
կեանքի մէջ իր պաշտօնին բերմամբ միշտ յարաքերու-  
թիւններ ունենալով կիներու հետ, և զանոնք խոսա-  
վանցընելով... կարելի չէ որբուրհամբ ծառայել Աս-  
տվածոյց: Շնորհալի իր այս տողերով անգամ մըն ալ կը  
հաստատէ սա իրողութիւնը, թէ քաղաքներու մէջ

պաշտօն վարող ո՞եւէ կուսակրօնի համար զայթումի և գայթակղութեան առիթ չը պակսիր, և թէ անոնց համար անկարելի է մաքուր կեանք ունենալ: Կուսակրօններու յատուկ այս վանաբգելումը ապացոյց մընէ, թէ մեր եկեղեցիի հայրերուն անծանօթ չէր կուսակրօն պաշտօննեաներու գայթակղական կեանքը քաղաքներու մէջ, և այդ պատճառով էր, որ անոնք արդիլեցին կուսակրօններուն, շփում և յարաբերութիւն ունենալու ժողովուրդին հետ: Կուսակրօնները վանագերու մէջ արգելափակ, իրենց ժամանակը նուիրեցին Ս. Դրոց ընթերցման, գրականութեան, թարգմանութիւններու, ձեռագրի ընդօրինակութեան և զարդանկարի: Եւ հաղիւ անոնցմէ ոմանք — այն ալ զարեր վերջ — տարին մէկ երկու անգամ քարոզչական շըրջապայռութիւն մը կը կատարէին քաղաքներն ու գիւղները, և կը վերադառնային իրենց վանքերը: Դունէ այս է ընդհանուր վիճակը, զոր մնզի ցոյց կուսանմեր վանքերու պատմութիւնը, և եկեղեցական ժողովներու կանոնական որոշումները:

Դիւրահասկնալի է, թէ այս արգելքի դրութիւնը պիտի չկրնար շարունակել մինչեւ վերջ: Բարքերութուլացումը, իշխանական տուններու ազգակցութիւնը կարգ մը կուսակրօն վանականներու հետ, և կրթական տեսակէտով ամուսնացեալ եկեղեցականութեան անկումը պիտի զիւրացընէին կուսակրօններու դէպի քաղաք վաղքը, և դէպի թեմական պաշտօններ բարձրացումը: Եւ այս զեղծումը երբեք գոյութիւն պիտի չկրնար ունենալ առանց եկեղեցական դասակարգի երկուութեան:

Երբ վանական կուսակրօնութիւնը ծիսակասարութենէ և ընտանիկան պարագանութենէ ազատ, իր պարապոյ ժամանակը կը արամազրէր մտքի մշակութեան և գրականութեան, իր կազքին ունենալով

անշուշտ կարգ մը ծոյլ, տգէտ, և պոբաարոյժ վա-  
նականներ ալ. աշխարհական հոգեւորականութիւնը  
կարծես օրէ օր հրաժեշտ կուտար մշակոյթի կեանքին  
և հետղնեաէ կ'իյնար տգիտութեան մէջ։ Այդ տգի-  
տութեան պատճառաներէն մէկը պէտք է փնտաել մո-  
զովրգական սովորութեան մը մէջ։ Բահանան հին ա-  
տեններէ ի վեր հարկագրուած է ապրիլ ժողովրգական  
նուէրներով կամ պայիի և ծամուցի եկամուտով։ Եւ  
որովհեաեւ չէր կարելի վատանիլ այդ պատահական եւ  
կամուտաին վրայ, կարենալ ընտանիք մը, մանաւանդ  
ն անպետական ընտանիք մը ապրեցընելու համար,  
քահանան հարկագրուեցաւ ծխական պաշտօնակատա-  
րութենէ աւելցած իր ժամանակը յատկացընելու երկ-  
րագործութեան կամ ձեռնարուեստի, սովորութիւն, որ  
մինչեւ մեր օրեր զայռութիւն ունէր գաւաներու մէջ։  
Հաւանական կը թուի ըլլայ նաեւ, թէ հին ատեն շատ  
մը դիւղներ ու քաղաքներ նախամեծար համարած ևն  
քահանայութեան կոչել զիւղին հողատէրը կամ ալան,  
որ թէպէտ ապրելու համար շատ ալ պէտք չունէր  
պատահական եկամուտներու անմիջական գանձումին,  
բայց որ հոգեւորապէս և կրթապէս պատրաստուած չէր  
քահանայութեան նման կրօնական պաշտօն մը կա-  
տարելու։ Զայն, զիրք, անհատական ազգեցութիւն,  
ժողովուրդի աշքին բաւական էին քահանայական ար-  
ժանիք կազմելու։ (\*) Դիւղացին պահանջնոտ չէր իր

(\*) Դեռ վերջին դարու կիսուն նոյն եւ համանայու-  
թեան հանդեպ ըմբռնումը, նոյն խոկ նզմիրի պէտ զար-  
գացած միջավայրի մը ժողովուրդին; Թաքրամեան եպիս-  
կոպոս, առաջնորդ Խզմիրի, զեղադէմ և ձայնաւոր փամ-  
բաւոր մը ունէր, Ներկարարեան անունով: Խզմիրցիները  
պահանջեցին անոր վարդապետացումը, երապուրաւած ա-  
նոր ձայնեն եւ... զեղեցկուրենին: Եւ երբ Թաքրամեան

քահանային հանգէպ, բաւական էր, որ ան խորհուրդաներու ծիսական արարողութիւնը կատարէր, բաւական էր, որ ան ազգեցիկ մէկը ըլլար գիւղական վէճերը կարենալ կարդադրելու համար, և ըլլար ազգեցիկ քաղաքական թշխանութեան ներկայացուցիչներուն հանգէպ, մնզմնէլ կարենալու համար իրեն վրայ դրուած զուլումները :

Այսպիսի ամուսնացեալ եկեղեցականութեան ընդհանրացումը, և անոր արգիւնք հոգեւոր կեանքի պահապար բնականաբար պատճառ պիտի դառնային քահանայութեան անկումին, և ստաւոր սնանկութեան, և համեմատաբար զարգացած կուսակրօն վանականներուն զէպի քաղաք դարձին : Այլ եւս զարմանալի չէ, երբ քահանան անկարող կը զամանայ գոհացում տալու իրեն յանձնուած հօտի հոգեւոր և բարոյական պէտքերուն, որ զիւզերն ու քաղաքները հետզհետէ պէտքը զգան աւելի զարգացած, և զաւանական խնդիրներու աւելի ծանօթ հմուտ եկեղեցներու, երբ Ռւնիթորներու կողմէ ստեղծուած էին կրօնական վիճականութիւնները : Այս պարզապային, փոխանակ քահանային զարգացման խնդրով զբաղելու, և անոր իրագործումին համար զոհողութիւններ ստանձնելու, իրենց աշքը զարձուցին կուսակրօն վանականներու կողմը : Այդ օրէն սկսեալ ստանահարուեցան կուսակրօններու վանակեցութեան յատուկ ժողովական կանոնները : Անոնք հրաւիրուեցան զէպի քաղաքները, և մտան ժողովրդական խաւերու մէջ : Կուսակրօն վանականներու այս նորաստեղծ և անկանոն քաղքենիու-

---

եպիսկոպոս առարկեց, թէ փոթաւորը ուսում չունի, պատսխանեցին իւեն, թէ անոր ուսումին յետոյ նոր պիտի ասրուի իւենց կողմնեն: Եւ Ներկարեան վարդապետ ձեռնադրուեցաւ, Պետրոս անունով:

թիւնը պատճառու մը աւելի եղաւ՝ անտեսելու քահանաւ յին զարգացման կարեւորութիւնը։ Այս դոյավիճակին անընդգմիշական արդիւնքը սա եղաւ, որ կուսակրօն ներ մէ ՏԱՅՈ, և հակառակ հին կանոններու, մենատէրերը դասնան եկեղեցական բարձրագոյն ասաբինաններուն և պաշտօններուն։

Թառասուն տարիներ առաջ լրազրական յօդուածներովս կը յայտարարէի, թէ մեղի համար ազիտաւոր եղած է եկեղեցական պաշտօնէութեան և դասակարգի երկուութիւնը, և կ'առաջարէկէի կուսակրօնութիւնը չնշել։ Որովհետեւ անոնց երկու քն ալ հոգնւորապէս անօգուտ դարձան ժողովուրդին կուսակրօնին ամուրի հանգամանքը, և ամուրի եկեղեցականներու հանդէպ դարերէ ի վեր սնուցուած ժողովրդական անվատահութիւնը պատճառներ եղան, որ ան չկրնայ մտնել ժողովուրդին ներքին ծալքերուն մէջ, չօշափելու անոր ընաւանեկան վէրքերը, բարոյական քայքայումները, կրօնական ատարակոյանները, զանոնք կարենալ դարմանելու համար, Անիկա իր առաջնորդի հանգամանքով, իւրացուց քահանային նախկին պաշտօնը վլէներու կարգադրութեան, և հանդէպ քաջաքային իշխանութեան ժողովուրդին զատը պաշտպանելու, ասոր վրայ աւելցնելով քարոզչութիւն մը, և վերջին ատեններ ծխական վարժարաններու հսկողութիւնը։ Այս փոփոխութեան հետեւանքով, քահանային բաժին Ցաց պարզ ծխակատարութիւնը միայն Այսպէսով երբ անգամ մը ամուսնացեալ եկեղեցականութեան ձեռքէն յափշտակունցան իր իրաւասութիւնները, և իր առջեւ փակուեցաւ վերելքի ասպարէզը, այլ եւս կարելի չէր սպասել, որ իրապէս արժանաւորներ, բարքի ու նկարազրի տէր անձեր յօժարէին ստանձնել քահանաններու թողուած ծխակատարի անփառունակ պաշտօնը Եւ արժանաւորներու չկամութեանքը սա եւ-

զաւ, որ քահանայացթիւնը ասպարէղ մը դարձաւ անուս, անմշտկ, քարոյական արժէքէ ու նկարագրէ զուրկ կարդ մը մարդոց, ժամկոշներու, ձախողած արհեստաւորներու, սնանկացած խանութպաններու, որոնք քահանայական ասպարէղն մէջ տեսան իրենց համար ոչ թէ կոչում մը, այլ ապրելու միջոց մը միւ այս Եւ այս այսպէս պիտի մնայ որչափ տան շարունակէ եկեղեցական գասակարգի երկուութիւնը, որչափ տան եկեղեցական բարձրագոյն պաշտօններն ու աստիճանները (եղիսկոպոսութիւն, պատրիարքութիւն, կաթողիկոսութիւն) վեղարաւոր կուսակրօնութեան առանձնաշնորհումը ըլլան։ Տարիներ առաջ այս պարագան չեղաւած եմ Եկեղեցի հիւծախտը և ուրիշ յօդաւածներովս, երբ տակաւին կը գտնուէի կուսակրօններու շարքին մէջ։



Կաթոլիկ եկեղեցիի կուսակրօններուն ապրած ցոփ ու անպարկեշտ կեանքը մատնանշեցինք արդէն։ Առաւել կամ նուազ չափով նոյնն է եղած նաեւ կենացդը հայ կուսակրօնին։ Եւ եթէ մեր կուսակրօնները սրոշուած առւրքի մը փոխարէն չկրցին զնել հարճ մը կամ հարճեր պահելու ազատութիւնը, այդ չնշանակեր, թէ անոնք հրաժարեցան իրենց մարմինի ցանկական պահանջներէն և սեռային բնական պէտքներէն։ Կուսակրօններու անունին ու կենցաղին կցուած անբասիր յորջորջումը ծաղր մըն է պարզապէս, անոնց երեսին նետուած, և հազիւ թէ մատի վրայ համրուսղ քանի մը դէմքեր արժանացած են այդ անունին։ Իրենց յարաբերական ժումկալութեամբ։ Եւ եթէ հինգամանակներու կուսակրօններուն ապրած գայթակապական կեանքի մասին հազիւ պղտիկ ակնարկութիւն-

ներու կը հանգիսպինք պատմութեան մէջ (<sup>(\*)</sup>), մեր  
աչքին առջևուն է այսօրուան կուսակրօնութեան ապրան  
կեանքը և ստեղծած զայթակզաւթիւնը ։ Կը ճանշնանք  
կուսակրօններ, և բարձրաստինան եկեղեցականներ,  
որոնք մժղնեայ յարաբերութիւններ մշակած են իրենց  
քոյրերուն և եղբօր աղջիկներուն հետ կուսակրօն եւ  
պիսկոպոսներ, որոնք սքեմի տակ և յետոյ սքեմը ան-  
պաշտօն կերպով մէկ կողմ թողլով, տասնեւակ տարի-  
ներ ապրած են իրենց հոմանունիներուն հետ, ծախս  
անլով անոնց զրամը, և օրին մէկը, երբ զրամն է ըս-  
տառած, մոգական գաւազանի մէկ հարուածով ինք-  
զինքնին նորէն զատած են կուսակրօն շարքերու մէջ, և  
հոգուական-սուաջնորդական պաշտօններու կոչուած։  
Եւ զգանուեցաւ հոգեւոր հեղինակութիւն մը, որ զոր-  
ծագրէր Շահապիվանի ժողովին 14րդ կանոնը, որ կը  
հրամայէ. «կարգավոյծ թնիլ Խպիսկոպոսը, երկը կամ  
սարկաւազը, որ կին կը պանեա, կամ Առաքելական կա-  
նոններու Տօրգը, որ կը հրամայէ Շիարգալոյծ թնիլ  
պոռնիութեան, գողութեան եւ երդմնազանցութեան մէջ  
զմնուող Խպիսկոպոսը, երկը կամ սարկաւազը։ Տեսած  
ենք վարդապետներ, որոնք անպատկառ շնականու-  
թեամբ իրենց բարերարներուն կիները զիխէ հանած,  
առեւանդած, և անոնց ընտանեկան կիանքը Բունա-  
ւորած են։ Կուսակրօններ, որոնք իրենց զայթակզա-  
կան կիանքին հետեւանքով զաշունահարուած են։  
Առելին ալ կայ զեռ Բենիկ վարդապետ Շիմ պա-

(\*) Ղազար Փարպեցի եւ Գ. Նարեկացի անգամ ամ-  
բաստանուեցան աղանդաւորութեամբ եւ ուրիշ յանցու-  
նով։ Ղազար Փարպեցի, Եջմիածնի իր վանանայրութեան  
օրով ամբաստանուեցաւ, թէ «աղանդաւոր է», տպիդ եւ  
շարազործ մարդ է», եւ թէ բատ և. «աղոննիութիւնը  
մողի չէ»։

տասխանն բալոր գրպարտիշմերին գրուածքով քանի մը  
տարի առաջ սապէս կ'արտայայտուէր .

ԵՃասն և հինգ տարի է ես ամուսնացած եմ ան-  
թաքչելի կերպով . ընտանիքով ապրել եմ նաև . կջ-  
միածնի վանքի մէջ , ուր ապրում էին և ապրում են  
իրենց ամուսինների հետ Ներսէս արքեպիսկոպոս Ամե-  
գավէրանանը , Ագամ վարդապետը , Եղիշէ վարդապե-  
տը , Գէորգ վարդապետ Զէօրէքճնանը , Դանիէլ վար-  
դապետը , և Հայրապետներից և ո՛չ մէկը չապահան-  
ջեց , որ անոնք բաժնուին իրենց ամուսիններից : Այժ-  
մու Վեհափառը (Գէորգ Ե.) երբ հրաւիրեց Գէորգ և-  
պիսկոպոսին վարդապետանալ , վերջինն ազնուալթիւնն-  
ունեցաւ նախապէս յայտնելու , թէ կին ունի . իսկ այս  
հանգամանքը կաթողիկոսը արգելք չհամարեց , որ նա  
վարդապետանայ , եպիսկոպոսանայ , արքեպիսկոպոսա-  
նայ , առաջնորդ գառնայ : Սակայն նոյն կաթողիկոսը  
պաշտօնական թզթով 1919 թուին հրամայեց վանական  
անառակելերին , որ երեք օրուայ ընթացքում ռազմ-  
խիններին և մանկահասակ տղայ ծառաներին հնուա-  
ցընեն վանքից . . . :

Բենիկ վարդապետ իր այս յօդուածով ցոյց կուտայ ,  
թէ Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռանիստ  
վանքը ապականութեան բոյն մըն է դարձած , ուր  
բոնաբարուած դադթական աղջիկներ ինքովինքնին լին  
նեաելով անձնասպան եղած են , ախատամոլ կուսակրօն-  
ներու մօրուքը վեատելէ վերջ :

Բենիկ վարդապետ իր այս հրապարակային աե-  
զեկառութեան ընթացքին , երբ կը յիշէ իր և ուրիշ  
կուսակրօններու ամուսնացած և կին ունեցած ըլլալու  
պարագան , մեզի շըսներ , թէ օրինաւոր կինե՞ր ևն ու-  
նեցածնին , թէ ո՛չ ապօրէն հարճեր , Եւ եթէ օրինա-  
ւոր կիներ են , ո՞վ պսակած է զիբենք , ինչպէ՞ս , հը-  
րապարակա՞ւ , թէ գաղտնի , թէ օրինական ի՞նչ հիմե-

րու վրայ կատարուած են այդ ամուսնութիւնները, քանի որ կանոնական արածագրութիւններ կան, թէ յետ վարդապետական ձեռնագրութեան և օծման, կուսակրօն մը չկրնար ամուսնանալ, և միեւնոյն ժամանակ պահել իր կուսակրօնի գիրքը<sup>(\*)</sup>: Բայց այս լրսութիւնը բան մը չի պակսեցըներ տխուր և ախատարոյր իրականութենէն, և անզամ մըն ալ ցոյց կուտայ, թէ նոյն իսկ վանքերու շրջապատին մէջ կուսակրօն անառակութիւնը կրցած է զոհացում զանել իր մարմարական կիրքերուն, իր բնական ցանկութիւններուն:

Եկեղեցիի մէջ զոյցութիւն ունեցող կուսակրօնութիւնը օրինապկո, բարոյապկո և բնուրենապկո ապրելու իրաւունքը չէ՝ ունեցած անցեալին մէջ, և չկըրնար ունենալ ներկային և ապազային համար կուսակրօնութիւնը անբարոյական ժամանակավրէով մըն է, և կուսակրօնի սքեմը պարզապէս պատանք մըն է եղած մոլութիւններով ապականուած կեանքի մը վըրայ, ժամանակին Սէն Պէտրոս ըսած էր. ուշեցուցիկ եկեղեցին պատուաւոր ամուսնութիւնը եւ անբիծ ան-

(\*) Եկեղեցականութենէ նրաժարելով, վարուած եղայ խոսումիս նամակայն, քանի որ կուսակրօնի ուխտագիր Օրմանեան Մրբազանի տակ առաջ, յայտարարած էի իրեն. «ապազային նաւանաբար նոր պատեմութիւններ ստեղծուին տարբեր ուղղութեամբ ծառայելու ազգիս, եւ այն առն պիտի նամակաբիմ եկեղեցականութիւններ...»: Մեր այս պայմանին ակնարկեցի 1907ին, «Մասիսի մէջ Հայ Եկեղեցականութիւնը» յօդուածաւրելովս, Օրմանեանի կենդանութեան, և Օրմանեան չներենց գրածս: Այս խնդիրու մասին, ան «Հրաժարականս եկեղեցականութենէ» նրաժարակաւած մեր ՚ԻՒՏՈՒՄՆԵՐ ԵՒ ՚ԴԱՏՈՒՄՆԵՐ երկանիրութեան մէջ, (եզ 184—187):

կադիմք, եւ պլոտի սեսմիկ, թէ զայն պիտի լեցրմէկ ժնացալ-  
ներով, ազգապիտի ծններով, իզացածներով, նրեօային լիսի-  
ներով, եւ ամեն մռակի պազուտութիւններով ու ըռւայտու-  
թիւններով։ Դարերու կեանքը ապացուցած և հաստա-  
տած է ԱՀՆ Պէրնարի պայծառ հետահետութիւնը Ռւ-  
բենն, կուսակրօնութիւնը պահպանել կամ շարունակել  
պիտի նշանակէր քաջալերել շնութիւնն ու պոռնկու-  
թիւնը, պիտի նշանակէր կրօնապէս հովանաւորել ան-  
րաբոյականները, պիտի նշանակէր ուրանայ ամուս-  
նութեան սրբութիւնը, և զայն ստորադասել սեռային  
ապօրէն յարաբերութեան, Ընդունինք, թէ բացարձակ  
անհարութիւն մը կայ ամրողջ կեանքի մը աւելողու-  
թեան ընթացքին պայքարի մարմինի սեռային պէտ-  
քերուն հանդէպ։ Բնութեան օրէնքը անանդիալի է  
և անյաղթելի։ ան կ'իշխաէ մնը վրայ, և եկեղեցիի  
արգելիչ հակաքնական կանոններ չկրնալով յաղթել  
բնութեան օրէնքին, կուսակրօննեուու օրինաւոր ա-  
մուսնութիւնը արգելելով, զանոնք բանի մզած կ'ըւ-  
լանք գէպի մեզապարտ և ապօրէն յարաբերութիւն-  
ներ, Հետեւաբար պէտք է միանգամ ընդ միշտ ջնջնէ  
շնութեան համազօր կուսակրօնութիւնը, եթէ կ'ու-  
զինք պահպանել և պարտադրել Աւետարանին բարո-  
յականը, եթէ կ'ուզինք պահպանել ամուսնութեան  
սրբութիւնը և ընաւաննեկան պարկեշտութիւնը, եթէ,  
մէկ խօսքով, կ'ուզինք ունենալ իր պարտականու-  
թեան զիտակից, հաւաքական շահներու հանդէպ զոհո-  
զութիւններու յօժար, հաւասարակշիռ միտքով եկե-  
ղեցականներ։



Զեկուցումը մեզի կը հազորդէ, թէ 1917ի համա-  
գումարին մէջ երեւան եկած են երկու հոսանքներ  
կուսակրօնութեան հարցին հանդէպ։ Այդ հոսանքներէն

մին կուսակրօնութեան ջնջումին կողմնակից է, նկատելով զայն «անբնական երեւոյք, և ուխտադրժուքիւնը անխուսափելի»։ Միւսը կուսակից է կուսակրօնութեան պահպանումին, պնդելով, թէ ուխտադրժութիւնը չըկրնար իրը հիմք ծառայել անոր ջնջումին, սա պատճառաբանութեամբ թէ սեռային անհաւատարմութիւններ և ամուսնական ուխտադրժումներ տեղի կ'ունենան նաև ամուսնացեալ քահանաներու և աշխարհական ներու շարքին մէջ։ Աւելորդ է ըսել, թէ վերջիններուն այս պատճառաբանութիւնը չափազանց խախուտէ, որովհետեւ չունի ո՛չ օրինական, ո՛չ կրօնական և ո՛չ ալ բարոյական հիմք։ Մէկուն գործած ոճիրը չըկրնար իրը չքմեղանք կամ արզարացում ծառայել ուրիշի գործած ոճիրին, երբ կուսակրօնին ուխտադրժուաթիւնը, անխուսափելի է, սեռային կաղմախօսական տեսակէտով, հետեւաբար և բնական, մինչ ուրիշներունը գիպուտածական է, և բացառիկ ։ Միւս կողմէն պէտք է նկատի ունենալ, թէ երկու դասակարգերու մէջ գործուած ուխտադրժութիւնները, իրենց հետեւանքներով, օրինական աարբեր կանոններու են թակայ են, կուսակրօնին գործած շնութեան պատիժը կարգազրկութիւնն է Շահապիվանի մողովի կանոններու համաձայն (14), մինչ շնացող աշխարհականին պատիժն է (3). Շկշտամբանք օդասակար խօսքով, ծեծով, և տուգանքով։ Եկեղեցականը օրինակելի ախպարը պէտք է ըլլայ ժողովուրգին։ Անոր անբարույութիւնը համայնական դայթակղութիւն մը կը ծնցընէ։ Բաց աստի, եթէ աշխարհականներու շնութեան պարագան մէկ առ հազար է բազզատմամբ ժողովուրգիթիւնն, կուսակրօններու պարագան 98 ը<sup>0</sup> է, այսինքն թիւին գրեթէ ամբողջութիւնը։ Աշխարհականներու մէջ ամուսնական ուխտադրժութիւնը բացառուրիմն է, մինչ կուսակրօններունը հասարակաց անզիր.

օրէնք, Բայց գմբախտաբար 1917ի Համապնդարը, հիմնուելով վերջիններուն անհիմ պատճառաբանութեան վրայ, որոշեր է պահել կուսակրօնութիւնը: Աակայն, քանի որ Զեկուցումը հրապարակ կուզար 1937 Օգոստոս 1ին, Վեհափառ Հայրապետի կոնդակին հետ, պէտք էր որ անոր հեղինակները մեզի հազորդէին, թէ որոշման թուականէն քան տարի վերջն ալ միեւնոյն համոզումը ունի՞ն թէ ոչ կուսակրօնութեան պահպանումի ջատագովները: Մեզի համար կարեւոր սա է, թէ նոյն իսկ կուսակրօնութեան պահպանումի ջատագովները, առանց բացառութեան, կ'ընդունին, թէ կուսակրօնին ուխտագրժութիւնը անխուսափելի է: Հայս խոսափաննելով հանգերձ կուսակրօնութիւնը պահպանի ուղել, կը նշանակէ պոռնիութիւնն ու սեռային անբարոյութիւնը նուիրականացընել կրօնքի ձևուքով:

Միւնայն ժամանակ կը տեղեկանանք, թէ կուսակրօնութեան պահպանումի կուսակրիցները կը ներկայացընեն երկու հակառակ կարծիքներ կամ սկըզբունքներ, անոր պաշտօնի կիրարկութեան օրինական կերպին չուրջ:

Առաջինը կուսակրօնին համար կը պահանջէ կըրմական բարձր դարձացում, և առաջնորդ ընարուելու պարագային, անոր բնակութիւնը վաճքի մը մէջ, ուր պէտք է զբաղի, համաձայն իր հակումներուն և ընդունակութեան, գիտութեամբ և գեղարուեսաով: — Այս մեթոսը, սակայն իր հետ կը բերէ կարդ մը անյաղթնելի գֆուարութիւններ: Այսօր մեր առաջնորդական թեմերու մէկ մեծ տոկոսը կը գտնուի արաւասհաման, ուրո՞չ վանք զոյս թիւն ունի, և ոչ ալ վանք հիմնելու պէտք ու հնարաւորութիւն կայ: Եւ ինչի՞պիտի ծառայէին այդ ստեղծուելիք վանքերը, քանի որ վանքերն ալ անառակութեան որչեր դարձած են:

Անոնք կը պատասխանեն Հորպէսզի անոնց շրջապատին մէջ կուսակրօն և պիսկոպոսը պարապի, իր նակումներուն եւ ընդունակութեան (շատ առաձգական են այս բառները) համաձայն, Գիտութեալլը և ԳԵՂԱԲ-ՈՒԵՍՑՈՎՆ : — Մեր ազգը պէտք չունի բնաւ գիտութեամբ և գեղարուեստով պարապող կուսակրօն առաջնորդներու : Առանց կուսակրօնութեան ուխտին ալ մենք կրնանք ունենալ մեր գիտուններն ու գեղարուեստագէտները : Մեր առաջնորդները գիտութեան և գեղարուեստի մարդն ըլլալէ առաջ ու աւելի, պէտք է ըլլան մարդը Առետարանին, մարդը որ իր մէջ մարմնացընէ Հայութեան և Հայ Եկեղեցիին նուիրման ոգին, հովուել գիտանալու անաշառ և արդար խղճմքտանքը, մէկ խօսքով Ազգին ու Եկեղեցիին մարդը : Եկեղեցիին պաշտօնը դիտութիւն և գեղարուեստ քարոզել չէ, այլ կրօնք և բարոյական, իրենց արդիացած ձեւին մէջ :

Մենք կ'ուզենք ունենալ գիտակից ու պարտաճանաչ եկեղեցականութիւն մը, որ իր մէջ մարմնացընէ կրօնքին ներշնչած նուիրումի սէրը, Հայ Ազգային Եկեղեցիի կազմութենէն րզիսած ժողովրդապետական ոգին, որ ինքնամոռաց անձնուիրութեամբ նոյնանայ ժողովուրդին հետ, իւրացընէ անոր ցաւերը, ներշնչուի անոր տառապանքէն, որ իր կուրծքին վրայ զզայ ժողովուրդին սրաի զարկեցը, և ըստ այնմ կատարէ իր պաշտօնը : Կը շեշտենք հայ Եկեղեցականութեան ժողովրդապետական ոգիի պէտքը, որովհետեւ ուռանայ Եկեղեցականութիւնը, կազմուած պալովեթիայի աղուապետական գրութեան կաղապարով, հակասութիւն մը կազմած է միշտ բազգաւամամբ թուրքահայ Եկեղեցականութեան սահամանագրական-ժողովրդաբարձրական կոչումին (\*), Առաջինը ժողովուրդին հետ իրը մէր

(\*) Այս մասին դիտուրիւն մը բրած լու 1918ի «Ամերիկանայ Տարեցոյց»ին մեջ, (էջ 75):

վարուած է, մինչ երկրորդը իրը ծառայ: Մենք կ'ուղինք սկզբանութիւն մը, որ դիտնայ ծառայել ժողովուրդին, քան տիրել:

Երկրորդը աւելի բանաւոր կը թուի ըլլալ իր առաջարկներուն մէջ: Ան կ'ուղէ, որ կուսակրօնը, համաձայն վաղնջուց կանոններու, վանք քաշուի և իրաւունք չունենայ ո՛եւէ առաջնորդական կամ հասարակական պաշտօնի, կատարէ միայն ձեռնադրութիւններ, և դիտողի կամ զեկավարողի հանգամանքով հսկէ եկեղեցիի հոգեւոր մատակարարութեան, խորհուրդներու գաղափարներ թելադրէ քահանաներուն, ո՛չ թէ իշխողի այլ բարեկամի և օժանդակի հանգամանքով:

Հստ իս կուսակրօնութեան պահպանումին ջատագով երկու հոսանքներէ և ո՛չ մին արամարանական կը թուի ըլլալ, երբ կը ողնդէ. թէ տկօւսակրօն նոզեւորականութիւնը աննշան և եկեղեցւոյ գոյուրեան պահպանումին համար: Զենք գիտեր, թէ անոնք ո՛րպիսի առևելներու և փաստերու վրայ հիմնած են իրենց այս համոզումը: Մենք պէտք է որոշապէս ըսինք, թէ ինչ որ անրնական է, ինչ որ հակարնական, զայթակեղեցուցիչ և անբարոյական է, շկրնար եկեղեցիի գոյութեան պահպանութեան օժանդակել: Կուսակրօնութիւնը շկրնար բացառութիւն մը կազմել այս օրէնքի շրջանակին մէջ: Անիկա իրը հակարնական կազմութիւն, քայքաւիչ ոյժ մը միայն կրնայ ըլլալ: Եւ եկեղեցի մը, որ իր բարոյական գոյութեան պահպանութիւնը կը յանձնէ բնականէն ու խտադրժութեան նախասահմանուած կուսակրօններու, տառվ իսկ ինքնինքը գատապարատած կ'ըլլայ քայքայումի: Միթէ մեր եկեղեցիի երէցներուն և կրօնաւորներուն, — ամէնքն ամուսնացած — առաջին սերունդները նուազ դիտակցութեամբ, նուազ կորովով և անձնուրացութեամբ պաշտպանեցին եկեղեցիի գոյութիւնը հալա-

ծանքներու մէջ, և անուզզզայ իշխաններու հանդէս Միթէ նուա՞ղ ապահով է Անգլիքան եկեղեցիի գոյութիւնը, ամուսնացեալ եկեղեցականութեան մը ձեռքին մէջ: Միթէ նուա՞ղ պահպանուած են բոլոքական յարանուանական եկեղեցիներ, ամուսնացեալ քարոզիչներու ձեռքին մէջ: Մեր եկեղեցիի և եկեղեցական կադմակերպութեան տեւականութիւնը կախումն ունի, նախ ամուսնացեալ եկեղեցականութեան մտաւոր մակարդակի բարձրացումէն, և անոր գործունէութեան ասպարէդին ընդլայնումէն, երկրորդ կարգապահութեան ոգիէն: Եկեղեցին զուրկ է հեղինակութենէ: և հեղինակութեան կորուսաը մենք կը պարահնք կուսակրօնութեան ապրած անկանոն կեանքին, և անոր ցուցադրած անձնական օրինակին: Ի՞նչ հեղինակութիւն կրնաք սպասել հիւանդ մարմինէ մը: Պէաք է կենդանացընել բունը, ճիւղերն հիւթաւորելու համար: Անձնական օրինակը ամենէն պերճախու քարոզն է հեղինակութիւն և կարգապահութեան ոգի սանզնելու համար: Եւ ցարդ կուսակրօնութեան ցուցադրած անձնական օրինակը դայթակզական եղաւ և քայքայիչ Ուստի անոնք, ուշ կ'ուզեն եկեղեցիի գոյութեան պահպանութեան հիմ ծառայեցընել կուսակրօն հոգեսորականութիւնը, եկեղեցիի բարոյական դոյութեան փնտացումին միայն աշխատած կ'լլան:

Կուսակրօնութեան դրութեան չնջումին համոզուած պաշտպան մը ըլլալով հանդերձ, սկզբունքի տեսակէտավ վեասակար չեմ գաներ հասկացողութիւն (comprobatio) մը կուսակրօնութեան պահպանութեան համակիրներուն հետ, կանխաւ վստահ ըլլալով, թէ ուշ կամ կանուխ անոնք ալ պիտի յանգին իմ համոզումներուս: Ուստի ես ալ իրենց հետ պիտի ըսեմ պահ

մը . պահպանենք կուսակրօնութիւնը հետեւեալ ուայ-  
մաններով .

1. — Կուսակրօններու . ձեռնացրութեան առեն կա-  
տարելիք ուխաց պէտք է ըլլայ ժամանակաւոր ուխա,  
որ պիաի տեւէ այնչափ ատեն . որչափ ատեն անոնք  
կրնան դիմանաւ մուժկալութեան և ողջախոհութեան :  
Այն վայրկեանէն , երբ մարմնական բնական ցանկու-  
թիւնը կը խօսի իրենց մէջ , և ժուժկալութեան կեան-  
քը կը զամայ անտանելի , պէտք է անոնք ազատ  
ըլլան իրենց կուսակրօնի ուխաէն , և ամուսնանան ,  
և իրրեւ ամուսնացեալ քահանայ պաշտօնավարեն ե-  
կեղեցիին մէջ ; Կուսակրօնութեան այսպիսի ուխտ մը  
արգէն ընդունուած էր սարկաւագներու համար , Ան-  
կիւրիոյ Ժողովին (313—315) կողմէ (կան . 10րդ) :

2. — Ուխտի տեսողութեան ընթացքին կուսա-  
կրօններ պէտք է ապրին վանքերու մէջ , մաքուր և  
քրիստոնէավայել կեանքով և պարապին ինքնազար-  
գացման , կրօնական , բարոյական , կրթական . իմաս-  
տասիրական , և եթէ կ'ուղէք դիտական և գեղար-  
ուհստական ուսումնասիրութիւններով :

3. — Կուսակրօններու արգիլել եկեղեցական-աշ-  
խարհական ամէն տեսակ պաշտօնավարութիւն (առաջ-  
նորդական , պատրիարքական , կաթողիկոսական) թող-  
լով որ այդ պաշտօններուն կոչուին մի միայն ամուս-  
նացեալ եկեղեցականներէ արժանաւորագոյնները :

Կրնանք այս որոշման յանգիլ անմիջապէս , և թէ  
իրապէս եկեղեցիի բարեկարգութիւնը տիրական նորա-  
տակն է եղած մեր մէջ , ոյովնեած կուսակրօնութիւ-  
նը , վերջամուտ սովորութիւն , գաւանական հարց մը  
չէ , այլ բարեպաշտական և կարգապահական , իր էու-  
թեանը մէջ . Եկեղեցին չկրնար տարրեր զիրք , տար-  
րեր կեցուածք որդեգրել ամուսնացեալ եկեղեցակա-  
նութեան հանդէպ , քանի որ ամուսնութեան որբու-

թիւնն ու աստուածադիր հանգամանքը ընդունուած է, զայն քրիստոնէական խորհուրդներու կարզը դասելով։ Կաթոլիկ եկեղեցին մէջ կուսակրօնութիւնը, կարգապահական տեսակէտով պէտք մը գարձաւ, մասնաւանգ այն օրէն, երբ Պապերը քաղաքական ինքնակարութեան կամ վիճապետութեան ձգառումներ ունեցան։ Առանց ատոր թերեւս անոնք կուսակրօնութիւնը պարաւասորիչ ընկերու պէտք իսկ պիտի չը զգային, Մեր Կաթոլիկոսները իրենց զիրքին բերմամբ, չվարակուեցան քաղաքական այդ հրանգութենէն, և ատով իսկ պէտք չունեցան բնաւ կուսակրօններու անձնուէր և կարգապահ բանակին։

Այսպիսի պայմաններով ընդունուած համախոհութիւն մը վերջնապէս պիտի լուծէ կուսակրօնութեան լինելու կամ չը լինելու հարցը։ Վատահ ըլլանք, թէ երէկի և այսօրուան կուսակրօններէ շատեր այդ տապարէզը մտած են, ո՛չ թէ կրօնական կոչումով (vocation), այլ մտած են վախնալով ընաւաննկան պատասխանառութիւններէ, մտած են շահու և փառասիրութեան գոհացումի համար։ Փակեցէք կուսակրօններու առջև շահու ասպարէզը, խորակեցէք իրենց վառասիրութեան վերելքին սանդուխը, առէք անոնց ձեռքէն իրենց վայելած այսօրուան առանձնաշնորհումները, և պիտի անսոնէք, թէ կուսակրօնութիւնը, իր հմայքէն մերկացած, հետեւող պիտի չունենայ այլ եւս և Արդէն ամուսնացեալ եկեղեցականութեան եպիսկոպոսական աստիճանի բարձրացումը ո՛չ հակաքրիստոնէական է և ոչ Հակառաքելական։ Նոր կուսակարանի թուղթերուն մէջ կը կարգանք, թէ եպիսկոպոսը «պետ» և մեկ կնոջ երիկը եղած ըլլայ (\*)։ Անցողարար ըստնք,

(\*) Առանձինական այս պատուերին գործադրութիւնը անհետուած և յանախ, նոյն իսկ Երիսոնկուրեան առա-

թէ առաքելական այս յանձնարարութիւնը հետեւողութիւն մըն է եզիստական հին սովորութեան, բատ ուրում, ինչպէս կը դրէ Դիոսոր Միկիլիացի, «Եզիստացիներու մատ քահանանաները մէկ կնոջ հետ միայն կ'ամուսնանային», մինչ եղիստացի ուրիշ քաղաքացիներ կրնային ունենալ այնչափ կին, որչափ ուզէին։ Քահանային դէպի եպիսկոպոսացումը բարձրացումը հականայկական ալ չէ, քանի որ առաջին գարերու բոլոր հայ եպիսկոպոսները ամուսնացած էին։



---

զին դարերուն։ Եւ գտնուած են բազմակին եկեղեցականներ, ու նոյն խսկ եպիսկոպոսներ։ Նիկիոյ ժողովին մեջ ոյս պարագային ակնարկելով եր, որ Պաֆնոս եպիսկոպոս կ'ըսէր. «...պկե՞ և բաւականանալ, որ քահանաները այլ եւս չամուսնանան նամաճայն նին օրէնքին, որ կ'արտօնէ բազմարին կիներ։ Մինչեւ Ե. դար, տակաւին կան երկիյն եպիսկոպոսներ, ինչպէս ցոյց կուտայ Անոն Մեծն Պապի (440—461) մէկ կոնդակը»:

Է.

## ԿՐՈՆԱԿԱՆՆԵՐՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Կուսակրօնութեան հարցին հետ պէտք է ուսումնասիրել նաև հայ եկեղեցականութեան մտաւոր մշակոյթի և բարոյական գառափարակութեան, կամ չոյն եկեղեցականուրեան ցենզի խնդիրը։ Բարեկարգութեան ճամբռն վրայ հրամայական պէտք մըն է մշակուած, դարձացած, իր կոչումին ու պաշտօնին իրապէս արժանի ու գիտակից եկեղեցականութեան մը զոյութիւնը։ Պաշտօնին հմայքն ու արգիւնաւորումը կախումն ունի պաշտօնէին արժանիքն։ Եւ մենք շատ հեռի ևնք այդ հոգեւոր պաշտօնեան ունենալէ և եկեղեցի մը, թէ իսկ ըլլայ բարեկարգեալ, առանց արժանաւոր պաշտօնէի, անխօս արձան մըն է, որ կրնայ արուեստին մասնագէտները հրապուրել, բայց ո՛չ ամբողջ ժողովուրդ մը։ Եւ որովհետեւ ժողովուրդի մեծ զանազան է, որ կենդանի եկեղեցին կը կազմէ, պէտք է անոր մէջ արթէնցընել իր հաւաաին գիտակցութիւնը, իր եկեղեցիին սէրը, և անոր նուիթելու խանգնու շունչը։

Խօսելով մասնաւորապէս թուրքահայ եկեղեցականութեան մասին, պէտք է ըսել, թէ իթէ Արմաշի Դապրելանքը (1889—1915) զոյութիւն ունեցած չըլլար, եկեղեցականութիւնը, մասնաւանգ կուսակրօն եկեղեցականութիւնը, հասպէ պիտի ըլլար մտաւոր և բարյական անանկութեան մը վերջին տատիճաններուն ։

Աշքեան Պատրիարք հեռատեսօրէն լաւ պուշակած էր այս պարագան, երբ Դպրեվանքի բացման ծրադիրը մշակեց : Դպրեվանքն էր, որ իր կարճ անողութեամբն իսկ նոր կենսունակութիւն, նոր ողի, նոր ներշնչում, և նոր ըմբռնումներ պատուաստեց ծխապաշտ կրօնաւութեան զանցած արմատին վրայ, և ատկաւին այսօր իսկ անոր շունչն է, որ կ'ոգեւորէ կուսակրօնութիւն և հայ եկեղեցականութիւն կոչուած կմախքը : Եւ այդ բարերար փոփոխութեան ձնուցիչներն եղան Օքմանեանի մը աշխատութեան առկուն և յարատես ողին, և Դուռեանի մը լուրջ խառնուածքը պահպանուզականութեան մէջ իր ազատ ողին, անոր սկեպատիկ ժողիոր, և մաքուր նկարագիրը : անոր իմաստասիրական քննադատութեան առողջ սկզբունքը :

Եթէ մեր Հայ Ազգ Սկեղեցին պիտի նկատենք, իր կրօնական դաւանանքէն անկախաբար, մէկը ազգային-ընկերական կարեւոր ազգակներէն, շըսելու համար զիխաւորք, եթէ զայն պիտի նկատենք կորիզը մեր ընտանեկան կեանքին ու գործունէութեան, ընդունինք, թէ կրօնական առաւել կամ նուազ կասկածելի հմտութիւն մը, թեթև կանխապատրաստութիւն մը բաւական չէ ո՛եւէ եկեղեցականի համար կարենալ արժանապէս կատարելու իր հովուական պաշտօնք, կար ժամանակ մը, իրբ Ս. Գիրքն ու եկեղեցիի աղօթքները զոց սորված ըլլալու առաւելութիւնը բաւական էր արժէք մը առաջու եկեղեցականին : Ժողովրդական հոգեբանութեան կրած լուրջ շրջափոխութիւնն ու գիտական, ընկերական, իմաստասիրական քննադատութեան սաեղծած նոր մթնոլորաբ այլ եւս պարտաւորիչ դարձուցած են բաղմազան և մեթոտիկ հըմառութեան մը պէտքը եկեղեցականին համար : Երբ ժողովրդական անհամաներ իրենց զարգացումի զանազանութեամբ, և իրենց հմտութեան խորքով աւելի

բարձր աստիճանի մը վրայ կը գտնուին, քան զիրենք առաջնորդելու կոչուած և կեղեցականը, այս վերջինը այլ եւս մեռած պէտք է նկատել նոյն այդ ժողովուրդին համար, Անիկա կրնայ ի պատօնն (professionnel), ծիսակատար մը ըլլալ, բայց ո՞չ խրատու, տիպար հոդիր մը։ Մեր այսօրուան քահանաներու և զարդարեաներու սուսար մեծամասնութիւնը ծիսակատարներու այս գասակարգին կը պատկանի։ Տղիտափառ և պորտարոյժ եկեղեցականներու այս կազմով կարելի չէ՝ կենդանացրնել եկեղեցին, հեաւարար և ժողովուրդը։

Խնչալէս կ'ըսէ Ձեկուցումը, անհրաժեշտ է, որ Հայ Աղդ բարեկարգեալ եկեղեցիին նոր եկեղեցականութիւնը զինուած ըլլայ Շնորագոյն գհաւաթեամբ, ունենայ փիլիսոփայական և քրիստոնէական լայն աշխարհականացնացք։ Նա հիմնականորէն ծանօթ պիտի լինի ներկայ բնական գիտութիւնների, իմաստասիրական և սոցիալական գիտութիւնների եզրակացութիւններին, ուսումնասիրած լինի քրիստոնէական կրօնի հիմնական սկզբունքները, և այն իր կեանքի առաջնորդ և ղեկավար ճանաչ։ Նոր հոգեւորականութիւնը կարողութիւն պիտի ունենայ ըմբռնելու իր ժամանակաշրջանի ողին և ուղղութիւնը պիտի հասկնայ, թէ ո՞ւր է զնում ընդհանուր շարժումը, և իրեն յանձնուած նաւի ղեկը այնպէս ուղղէ, որ նաւը խաղալիք չը գանձայ ժամանակի առ ըսկը հոսանքներին, Եւ ահա այս նպատակին ծառայելու համար նոր հոգեւորականը պիտի ունենայ բարձրագոյն կրթութիւն՝ ընդհանուր և մասնագիտական բնոյթ կրող։

Բնականաբար կրօնականներու յատուկ կրթական այս ծրագիրը կարելի պիտի ըլլայ գործագրել ասաւանական յառաջացու մավա Պէտք է ամենէն առաջ բանալ և կազմակերպել այդ կրթութեան յատուկ վար-

ժարանները և ջմիածնի, երուսաղէմի և Անթիլիասի  
մէջ, ուր, իբր վանքեր, կը զանուին անոնց նախա-  
նիւթերը, մասնագիտական բարձրագոյն կրթութիւնը  
թողլով համաշխարհային համալսարաններու, Վաստակ  
ըլլանք, թէ կուսակրօնութեան ջնջումը, և աշխարհիկ  
եկեղեցականութեան աշջեւ, դէպի վարչականնուիրա-  
պետական ասպարէղները տանող ճամրուն վրայ քաշ-  
ուած պատուարներուն վերացումը, պիտի դիւրացըննն  
այս կրթական ծրագրին գործազրութիւնը, Առանց ա-  
սոր հոգմազացներու դէմ պայքար մը պիտի ըլլայ մեր  
մզածը, ապարգիւն և անօպուտ, Մինչեւ զպրոցներու  
հրմանարկութեան և կրօնակրթական ծրագրին գործա-  
զրութեան ձեռնարկը, մենք կրնանք օգտագործել զա-  
նազան գաղութներու մէջ ապրող, մասամբ եկեղեցա-  
կան կոչումին պարասառուած, մտաւոր զարգացումի  
տէր երիտասարդները, որոնք ցարդ հեռի մնացած են  
հայ եկեղեցականութենէ, խրաչելով կուսակրօնութեան  
գրութենէն, և խորչելով քահանայական ասպարէղի  
սահմանափակութենէն։ Այս պարագային, սակայն,  
պէտք է ծայրայնդ ուշադրութիւն ընել ընարութեան  
գործին մէջ, նկատի ունենալով անոնց նկարագիրը,  
ուսումնասիրելով եկեղեցականութեան յօժարութեան  
անոնց շարժառիթները, կամքի ու յարաւեւութեան  
ասաինանաչափը, որպէսզի նոր յուսախարութիւններ  
չունենանք, և որպիսզի նոր շխաչագողներ մուտ չը  
դանեն հայ եկեղեցիի փարախին մէջ։

Եկեղեցականութեան կրթական մակարդակին  
բարձրացնումին և անոր անկախ և անաչառ գործու-  
նէութեան հետ կապ ունի նաեւ անոր ապրուսախ միջոց-  
ներուն նկատութիւնը։ Մօտ քասառուն տարիներ  
տառի իմ յօդուածներով շեշանցի քահանայական ամ-  
սթոշակի ստիպողականութիւնը։ Այն առևն բնձի  
ընդումազիր ունեցայ միայն Մելքիսեդեկի եպս։ Մու-

բառեանը, և ՇՌՈՅԻՆ թէ ՆՈՒԷՐՆ վերնագիրը կրող  
պիճարանական յօգուածներով պատասխանեցինք իրա-  
րու, երկու հակառակ թէզեր պաշտպանելով :

Համազումս նոյնը կը մեայ այսօր ալ : Եւ չեմկար-  
ծեր, թէ այսօր պիտի գանուի հայ մը, ըլլայ եկեղե-  
ցական թէ աշխարհական դասէն, ո՞ս ուզէ հակառակիլ  
քահանաներու յատկացուելիք ամսաթոշակի սկզբուն-  
քին : Արդէն այդ սկզբունքը գործադրութեան գրուած  
է զազութեներու մէջ, ուր քահանաները կը պաշտօնա-  
վարեն որոշ ամսականով : Եւ եթէ ընդունուի ա-  
մուսնացեալ եկեղեցականութեան դիրքի և ասաինանի  
բարձրացումը, և ընդլայնումը իր գործունէութեան  
ասպարէզին, ամսաթոշակի այս հարցն ալ ինքնին մը-  
տած կ'ըլլայ բանաւոր լուծման մը ճամբուն մէջ :

## Ը.

## ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

---

Ամուսնութիւնը ընկերական կարգադրութիւն մըն  
է աւելի քան կրօնական խորհուրդ (sacrement) մը-  
Ամուսնութեան բուն նպատակն է մարդուն կատարե-  
լազործումը . տաղեկ չե որ մարդը մինակ ըլլայժ, և կին  
մը արուեցաւ անոր : Սերնդազործութիւնը այդ կա-  
տարելազործումի անմիջական արդիւնքն է : Այս ըմ-  
բռունումով էր, որ Փասկալ ըստաւ . «Մարդկային ամէն  
սրտի մէջ կնոջ համար պատառմի անդ մը կայ», և  
միիստէ ըստաւ . «Զամուսնացած անհատ մը մարդու մը  
կէսն է» :

Ամուսնութիւնը, թէպէտ զանազան հին ազգերու  
մէջ կրօնական-արարողական ձեւականութիւններու  
ևնթարկուած էր, բայց այդ պարագան չկրնար իրը  
հիմք ծառայել ամուսնութիւնը զասելու խորհուրդնե-  
րու կարգին : Առաքելական շրջանի նախնական եկե-  
ղեցին Խորհուրդ (πιγσլέր—sacrement) բառը երրեք  
չը գործածեց իր այսօրուան նշանակութեամբւ Եկե-  
ղեցւոյ հայրերէն Օգոստինոս եղաւ առաջին մարդը, որ  
այսօրուան նշանակութիւնը տռ. անոր, զրիլով .  
Խորհուրդը ուրիշ բան չէ, եթէ ոչ տեսանիլի նօան,  
անտեսանիլի տնօրմիննաւ : Այս պատրիկը (354—437) հմուտ  
միտք, և ծանօթ՝ հեթանոս կրօններու խորհուրդնե-  
րուն և փիլիսոփայութեան, իր հասուն տարիքին  
քրիստոնէութիւնը ընդունելով, խորհուրդներու մար-  
դին մէջ, Քրիստոնէութեան պատուաստեց հեթանոս  
միտքն ու հասկացողութիւնը : Տերտուղիանոսի համար

նախնական եկեղեցիներն մէջ երկու խորհուրդներ միաւն գոյութիւն ունէին, մկրտչութիւն և նաղորդութիւնն Դարերու ընթացքին անոնց թիւը հետզհետէ բարձրացաւ եօթնի, որոնցմէ մին է ամուսնութիւնը :

Հին ասեններ ամուսնութիւններ կնքնուած են երեք տարրեր տեսակներով. 1. — Իրր բնական դաօմնի, այլ ու կնոջ միջիւ, տեւական կամ ժամանակաւոր հանգամանքով : 2. — Իրր բաղաբական-ընկերական դաշին, որուն վաւերացումը կուտար քաղաքային ո՛ւրէ պաշտօնատուն, և ծանօթ էր բաղաբային ամուսնութիւն ա՛ռնով : 3. — Իրր կրօնական դաօմնի, իրր ամուսնութիւնը կը կատարուէ, կրօնական ծէսով, մեհեանի կոմ եկեղեցին շրջանակին մէջ, իրաւասու պաշտօնեայի ձեռքավի : Հեթանոսութեան անծանօթ չէր կրօնական ամուսնութեան տեսակը, և այս սովորութեան հետեւանքով էր, որ մեր ամուսնութիւն (*mariage*) բարին համազօք, յոյները զործածեցին քէլոս բառը, ուրբագան արարողութիւն նշանակութեամբ :

Հոռվմայեցիններու մէջ ալ երեք տեսակ ամուսնութիւններ կային միեւնոյն ժամանակ. 1. — Քաղաքային եւ կրօնական ամուսնութիւն, միասին (*confagrationis*), որ յատուկ էր պատրիկներու . 2. — Քաղաքային դամնադրութեամբ ամուսնութիւն (\*) (*coemptitione*), որ յատուկ էր հասարակ ժողովուրդին . 3. — Սովորու-

(\*) Հերանու Հռամք կրօնական ամուսնութիւնը կը զլանար նասարակ ժողովուրդին եւ սորուկներուն: Բիւզանդիոնի քիսունեայ կայսրներ, աւանդապան նուպմեական մին ներանոսական սովորութիւններու, մինչև Թղար արգիլեցին սորուկներու կրօնական ամուսնութիւնը. անոնք բաղաբային պասկով միայն կ'ամուսնամային 1095 բռւականին Ալեքսիոս Կոմնենոս կայսր վեցուց այդ արգելէր:

րեամբ (usage) ամուսնութիւն, որ տեղի կ'ունենար առանց ոեւէ պաշտօնական արարողութեան, վկաներու առջեւ, ամուսնացողներու յայտարարութեամբ։

Ամուսնութեան ընական և ընկերական դաշինքը զանազան դիմայեղութեաններ կրեց գարերու ընթացքին և տարրեր ժողովուրդներու մօտ Բազմակնութենէ զէպի բազմայրութիւն, հայրապետութենէ մայրապետութիւն, և յաճախ ալ ընտանեկան յարկերու տակ և օրինաւոր կիներու կողքին հարձերու զործածութիւն։ Ամուսնական կեանքի մէջ, մանաւանդ քաղաքակիրթ ժողովուրդներու համար, այսօրուան ընդունուած դրութիւնը քրիստոնէական միակնութիւնն է, որուն հետզհետէ յարիլ սկսած ևն մահմէտականներէ շատեր ։ Այսօրուան կ'ըսենք, որովհետեւ երկար տարիներ քրիստոնէութեան մէջ ալ բազմակնութեան զրութիւնը գոյութիւն ունեցաւ, մերթ ընդ մերթ, և տարբեր տեղեր, անչուշտ ասանց կրօնական իշխանութեան հաւանութեան և վաւերացումին։ Մեծն հարովոս բաղմակին էր, ինչպէս նաեւ ուրիշներ։ Դեռ ՓԼ. դարուն, կամսայի Մելիքներէ սմանք բազմակին էին։ Իմ Ատանայի ասացնորդութեանն ընթացքին Ամանոսի զիւղերուն մէջ հանդիպեցայ Մարացիներու, որոնք երկեկին էին։ Ամերիկայի Խթան նահանգի Մորմոնները բաղմակին էին, մինչեւ Միացեալ նահանգներու միանալնին։

Անցողարար ըսենք, թէ Հայ ժողովուրդին մէջ ալ գոյութիւն ունեցած է անսակ մը քաղաքային ամուսնութիւն, կար ժամանակ մը, երբ մեր մէջ ալ երկրորդ ամուսնութիւնը ներելի չէր, և անոնք, որ իրենց կիներուն մահէն վերջ հարկադրու ած էին ամուսնանալու, պարտաւորուած էին տեսակ մը քաղաքային ամուսնութիւն կատարել, քանի որ կրօնական պսակը կը զլացուէր իրենց, և քահանա-

ներուն արգիլուած էր այդպիսի պստկներուն ներկայ գանուիլ:

Ամուսնական կետնքի հետ սերտ առնջութիւն ու նիւ երկու հարցեր. Համ կամ Պորտ և Ամուսնալուձում:

Հասի խնգիրը եկեղեցին ուզած է լուծել ճիշդահամարի դրութեամբ, աղքականութիւնը բաժնելով մարմինի արենակցութեան, և խնամիութեան, կնքահայրութեան և կաթնեղբայրութեան նման բարոյական աղքականութիւններու, Ճիշդահամարի հաշուական դրութիւնը փոփոխութիւններու հնթարկուած է գարերուընթացքին, որէաքերու համաձայն Ընդունինք, թէ բաղդամամբ ամուսնութեան սովորութեան ծագւան, հասի խնգիրը նոր կրնայ նկատուիլ: Մարդիկ երկարդարեր ամուսնացած են իրենց ամենամօտ աղքականներուն, նոյն իսկ իրենց քոյրերուն հնաւ Այս էր սովորութիւնը Եղիպատոսի մէջ, Պաղպմանց շրջանին, և Կրէսփատրա իր եզրօր հետ ամուսնացած էր:

Որոշ ցոյց տալու համար ժամանակի ընթացքին ճիշդահամարի մէջ կատարած փոփոխութիւնները համառօտիւ և պատմական կարգով յասաջ կը բերենք աղքային կամ աղքայնցուած հին կանոններուն արամազրութիւնները.

1. — Ա. Առաքելոց կանոններէն ՅՅրդը կ'արդիլէ ամուսնանալ քրոջ, աղջկայ, հօրաքրոջ, մօրաքրոջ, հօր կրոջ (խորթ մայր), որդիի քրոջ (խորթ աղջեկ) հետ:

2. — Բարսեղի կանոնը (28) կարգիլէ մէկը ամուսնանալ երկու քոյրերու հետ, կամ հակաղարձաբար, երկու եղբայրներու հետ:

3. — Աշտիշատի Ժողովը (363) իր առաջին կանոնի կարգիլէ նախարարներուն ամուսնութիւնը մատաւոր աղքականներու հետ, առանց ըսկը թէ որո՛նք են այդ մօտաւոր աղքականները:

4.— Շահապիվանի ժողովը կ'արգիլէ ամուսնաւնալ քեռորդիի, եղբօրորդի, հօրաքրոջ, մինչեւ չորրորդ աստիճանի ազգականի հետ (13)։

5.— Պարտաւի ժողովը (771) հինգերորդ աստիճանի ամուսնութիւնը կ'արտօնէ, շշչորորդ դարմա ամուսնութիւնը արգիլելով (16)։

6.— Սիսի ժողովը (1243—1246) եռթներորդ, ամուսնութիւնը օրինաւոր կը նկատէ, և զեց ձննզովք հետացեալ յազգականութիւնէն (7)։

7.— Շնորհալի իններորդ աստիճանէն սկսեալ օքինաւոր կը նկատէ պատկը, երկու կողմէն շորսական հաշուելով։

Ախսի ժողովին ճիւղահամարի որոշումը իր ոյժը պահեց մեր մէջ, իրրեւ չեօթը պարաին գրութիւն, և վերջին գարեր շարունակեցին անոր դործադրութիւնը գրեթէ նոյնութեամբ։

Այս փոփոխութիւններուն մէջ նկատելի կէտ մը կայ, որուն պէտք է անդրադառնանք, թէպէտ Շահապիվանի ժողովը երրորդ ճիւղի ամուսնութիւնը օրինաւոր հոչակեց, բայց նկատւլով, թէ նահապետական կենցաղով ապրող բազմանդամ ընտանիքներու մէջ համեմատաբար մօտաւոր ամուսնութիւնները կընային դայթակղական հետեւութիւններ ստեղծել, Պարտաւի ժողովը, ինչպէս տեսանք, չորրորդ ճիւղի բարձրացուց ամուսնութեան կարելիութիւնն ու օրինաւորութիւնը Ասկայն, երբ քաղքենի կեանքը նահապետական տուններու բազմանդամ բնակցութիւնը նորաակեց, և անգամներու բաժանումով (որգիներ՝ հօրմէ, եղբայր եղբօրմէ) հիմնուեցան անհատական տունները, կը սպասուէր որ նկեղեցին վերադառնար Շահապիվանի ժողովի որոշումին։ Հակառակը պատահեցաւ, սակայն Հետզհետէ աւելի խստացան արգելքները, մինչեւ որ ժողովրդական արտունջները հարկագրեցին

Կաթողիկոսը, որ իր 11 Նոյ. 1922, և համար 645 Հայրապետական կոնգակով նոր փոփոխութեան ենթարկէ ճիւղահամարի դրութիւնը, և հիմը դնէ արենակցական ճրդ, և խնամիական շրբորդ ճիւղերու ամուսնութեան օրինաւորութեան:

Ըստ իս ամուսնութեան մէջ հասի խնդիրին վրայ պէտք է նայիլ աւելի առողջապահական հանդամանքով, ինչպէս Գէորգ Գ. Կաթողիկոսի պատկի կանոններուն, (Հրատարակուած 1875ին) 28րդը կը զրէ, թէ արենակիցներու և մերձաւորներու ամուսնութիւնը արզիլած է եկեղեցին, ոքանդի և ըստ Փիղիքական պայմանաց, առողջութեան ի վեաս յոյժ համարի որդւոց և սերնդաց նոցաւ Առ ստոր է, թէ հեռաւոր խաչառութեան կատարուած ամուսնութիւնները շատ աւելի առողջ սերունդ արտագրած են: Ամէն պարագայի մէջ, սակայն, պէտք է Շահապիվանի Ժողովէն ընդունուած երրորդ ճիւղի ամուսնութեան գրութիւնը կիրարկել այսօր ալ:

Ամուսնութեան գաշինքին մէջ նկատողութեան առնուելիք պարագաներէն ամնենէն կարեւորը ամուսնալ ուղող դոյզերուն Փիղիքական, մաւաւոր և բարոյական առողջութեան անհրաժեշտութիւնն է: Մարդկութիւնը Փիղիքական և բարոյական անկումի շրջան մը սկսած է բոլորեւ շնորհիւ այն սերունդին, որ ծնած է տարափոխիկ հիւանդութիւններէ վարակուած զոյզերու ամուսնութեանէն, ընկերական ոճիր մը պիտի ըրրար, արտօնել ամուսնութիւնը տիսաւոր անհատներու, որոնք հիւծախաւոր, ֆրանկախաւոր, ոճրադործ, լուսնուա և ապաւշ զաւակներ պիտի ատն ցեղին ու մարդկութեան:

Եթէ չեմ սխայիր, մեր ազգային կեանքի շրջանակին մէջ առաջին անգամ ես եղայ, որ պարաւորդիչ ըրի բժշկական վկայական մը, ամուսնական վկայական

տալէ առաջ (\*)։ Առաջին օրերուն մեծ եղան ընդդիմութիւնն ու գայթակղութիւնը այս նորութեան հանդէպ, որ իմ ըմբռնումով անհրաժեշտութիւն մըն էր ցեղին և սերունդին մաքրութիւնը ապահովելու համար։ և սակայն ժողովուրդը սահմանադատ տեղի տալ մեր անխտախոս համոզումներուն առջեւ։ Անհրաժեշտ է պահպանել այս սկզբունքին ուժգնութիւնը, կարևոր ապահովելու համար սերունդներու առողջութիւնը։

Անցողաբար ըստնք թէ այս խնդրոյն արմատական լուծումին սկսաւ ձեռնարկեն Հիմւէք Գերմանիայ մէջ, պաշտօնապէս ամրութեան ենթարկելով բոլոր այն անհատները, որոնք իրենց մարմինին խորը ամբարած են մտաւոր, բարոյական և ֆիզիքական հիւանդութիւններու տարափոխիկ սերմերը։

Ամուսնական կեանքի մէջ ստեղծուած ամենամեծ կնճռուառութիւնը ամուսնալումի (divorce) հարցն է եղած, իր յարակից պարագաներով։ Հարցը միջազդային հանգամանք առած է այսօր և երբ ընաւանեկան բարոյականի և կրօնական համոզումի գիտակցութիւնը անկարող կ'ըլլար շարունակական և տեւական ներդաշնակութեան մէջ պահելու ամուսիններու կեանքը, անհրաժեշտ էր խորհիւ խաղաղութիւնը վրգովոզ խռովութեան պատճառներուն և անոնց դարմանումի միջոցներուն վրայ։ Վաղընչուց ժամանակներէ ի վեր այդ միջոցներուն գլխաւորը նկատուած է ապահարզանը կամ ամուսնալուծումը։

Մոգսիսականութեան մէջ ապահարզանի դւութիւնը սովորական էր և կը կիրարկուէր։ Պարսիկներու մօտ ամուսնալուծումը կը կատարուէր էրկան կամքով և կարգադրութեամբ նոյն իսկ պարզ քմահանոյքի մը հետեւանքով, առանց լուրջ պատճառի։ Ուեէ քաղա-

(\*) Տես մեր «ՀԱՊԱԽԻԽԻՆ» ԽՐԱՏՆԵԲԸՆ, հջ 58։

քական կամ կրօնական հեղինակութիւն չեր միջամտեր այդ արարութեան, որ կը կատարուէր կարգ մը պայմանագրական ձեւերով, և այր ու կին կը բաժնուէին իրարմէ: Հռովմէական սահմանագրութեան մէջ ամուսնալուծում պահանջելու իրաւունքը ունէին երկու կողմերն ալ Շնութիւն, ամլութիւն, նկարադրի անյարմարութիւն (incompatibilité d'humeur) պատճառներ էին ամուսնալուծման: Հռովմէացիներ կրօնական ամուսնութիւններու լուծումին համար պարագաներու մէջ ամուսնալութիւններու լուծումին համար անհրաժեշտ էր ներկայանալ զատարան, և վկաներու ներկայութեան յայտարարել ամուսնալուծումը: Իսկ սովորութեամբ ամուսնութիւններու մէջ, ամուսնալուծում կատարած ըլլալու համար էրիկը պէտք էր կնոջը վերադարձնել անոր բնարած օժիաը, եթէ ամուսնալուծման պատճառը շնութիւն չէր, և ամուսնալուծումը կատարուած կ'ըլլար, առանց վկայի, առանց իրաւասու պաշտօնէի, առանց յայտնի ձեւակերպութիւններու:

Թրիստոնէական եկեղեցիներու մէջ ամուսնալուծման հարցին օրինական լուծում մը կարենալ առալու համար, պէտք էր նշգել, թէ 1.— Ո՞րն էր այն անհատ կամ հաւաքական մարմինը, որ իրաւասութիւնը պիտի ունենար ամուսնալուծման որոշումը առալու, կամ հաստատելու այդ որոշումը. 2.— Ի՞նչ են այն օրինական շարժառիթները, որոնք հիմ պիտի ծառայէին ամուսնալուծումի. 3.— Որո՞նք են ձեւակերպութեան նպանակները, որոնք պէտք է կատարուէին ամուսնալուծում ձեռք բնարու համար:

Եկեղեցին հիմունելով աւետարանական սա սկզ-

բունքին վրայ, թէ զօր Աստուած զուգեաց մարդ մի՛ մեկնեսցէ, երկար առևն կառչած մնաց ամուսնուաթեան անլուծելիութեան դադախարին, ոռնէ սկզբունքով, որովհետեւ այդ սկզբունքը զործադրելի շկրցաւըլալ, քանի որ անհատներ իրենց կիները կը թողուին և կը վերամռւսնանային, հոգ չէ թէ պղծուրիւն նկատուած ըլլար երկրորդ ամուսնութիւնը և նախնական եկեղեցին ամուսնալուծումը կ'ընդունէր մարմնական բաժանումի (séparation du corps) ձեւին տակ, հետեւելով Պօղոսի պատուէրին (Ա. Կորնթ. է. 3. 10—12): Կաթոլիկ եկեղեցին սոյն սկզբունքը կը պաշտապանէ ցարդ, հոգ չէ՝ թէ զանազան ժամանակներ Պապերը ամուսնալուծումներ կատարած ըլլան, բացառաբար, իշխաններու և թագաւորներու վրայ, և արտօնած անոնց երկրորդ ամուսնութիւնը:

Քրիստոնէական միւս բոլոր եկեղեցիները ընդունած են ամուսնալուծումի սկզբունքը, իրենց վերապահելով անոր գրգապատնամներուն և օրինական ձեւականութեան ճշդումի զործը:

Յոյն Օրթոսոքս եկեղեցին կանուխէն ի վեր ուսնեցած է իր ամուսնալուծումի օրինադիրքը: Հոն ամուսնալուծումի պատճառ նկատուած են, իշխանութեան դէմ դաւադրութիւն, մէկին կամ միւսին կողմէ անհաւատարմութիւն, դաւաճանութիւն մէկ մէկու անձի դէմ, կասկածելի մեղապարա յարաքերութիւն, յիմարութիւն, կրօնափախութիւն, շնութեամբ դասապարտութիւն, անկարողութիւն, լքում, զանակոծում, լուսնոտութիւն, եւայլն: — Այս մանրամասնութիւնները ցոյց կուտան, թէ Յոյն եկեղեցիի ամուսնալուծման օրինապիրքը, թարգմանուած հայերէնի, ուսումնասիրուած ամբողջական գործ մըն է:

Դժբախտաբար Հայ Ազգ Եկեղեցին, սկիզբէն ի վեր սսվորութիւններով կառավարուած, պէտք եղածին

շափ ուշազրութիւն չէ դարձուցած ո՛չ միայն ամռա-  
նալուծումի հարցին, այլ և ամբողջ կանոնական և  
ժող վական կազմակերպութեան զործին։ Նախնական  
եկեղեցին անօրինած էր, որ տարին երկու անգամ ընդհ։  
ժողով գումարուի, քննելու, լուծելու և կարգադրելու  
աեզական ամէն կարգի վէճները։ Մեր մէջ այդ ժողովի-  
ները աեղի չունեցան կանոնաւորապէս, և դատական  
խնդիրներու քննութիւնն ու կարգադրութիւնը յանձ-  
նուեցաւ թեմական եպիսկոպոսներու, որոնք ի պա-  
հանջնել հարկին, համաձայն Շահապիվանի ժողովին  
16րդ կանոնին, ժողովի կը հրաւիրէին քահանաները,  
ազատ դատաւորները, այսինքն ազնուականները, և կը  
վարէին դատական զործերը։

Շահապիվանի ժողովը, որ առաջին անգամ ըլլա-  
լով լրջօրէն զրադեցաւ եկեղեցականներու և աշխար-  
հականներու կենցաղի մաքրութեան հարցով, ամռա-  
ն լուծումի օրինական պատճառ ցոյց կուտայ 1. չնու-  
թիւն և հոգեկան ու մարմական արաւ (4 կանոն), և  
ամռութիւն (5)։ Ցայց տարօրինակ է, որ նոյն Շահա-  
պիվանի ժողովը կ'ընդունի նաև առանց օրինական  
պատճառի ամռանալուծումները, բաւականանալով  
տուգանքի և ապաշխարութեան ենթարկել յանցաւոր  
կողմը, և յետոյ արաւոնել անոր վերամռանութիւնը։  
Ահա այդ կանոնին բովանդակութիւնը։ Ընթէ մարդը  
չնարարոյ է, և ուրիշ կնոջ վրայ աչք ունի, և կ'ար-  
ձակէ դաւակ ունեցող կինը, առանց պոռնկութեան և  
մարմնոյ արատի, այն ատեն անիկա պարտաւոր է բաժ-  
նել ամէն ինչ, կիսել կնոջ հետ հաւասար, զաւակ,  
տուն, հող, ջուր։ Կինը իրաւունք ունի ամռանալու,  
պայմանաւ որ իրեն բաժին ինկած կէս գոյքերը ար-  
քունի զանձարանին տայ . . . և եւ եթէ այդ կնաթողու-  
թենէն վերջ, տարին շրացած ուրիշ կին մը կնաթող  
մարդուն կայ, կինը ուրկանոց զրկեն . . . (4)։ Այս

կանոնը ցոյց կռւտայ, եթէ աարին լրանալէ վերջ ամուսնանայ այսպիսի կնաթող մարդ, իր ամուսնութիւնը պիտի նկատուի օրինաւոր:

Նոյն իսկ չենք գիտեր, թէ շարունակ աւարառութեան և առևտանդումի ենթակայ Հայաստանի մէջ իսլամական և քուական ասպատակութիւններու միջոցին առեւանգուած հայ կնոջ մը էրկան հանգէալ հին ասեն ի՞նչ վերաբերում կ'ունենար եկեղեցին ։ Միայն Դուքինի Դ. ժողովը (648), իր եօթներորդ կանոնով կը զբաղի պատերազմներու ատեն զերի աարաւած երկուսեռի անհատներու ամուսնական հարցով, և դերութեան թուականէն սկսեալ մինչիւ եօթը աարի կատարուած ամուսնութիւնները ապօքէն կը հռչակէ ։ Եւ եթէ եօթներորդ տարին վերի ամուսինը վերազանայ, իրաւունք ունի իր կնիկը պահանջնուա, մերժումի պարագային նոր ամուսնութիւն կնքելու իրաւունք կը արուի, ապաշխարութեամբ։

Հստ իս Շահապիվանի ժողովին կողմէն ցոյց արուած ամուսնալուծումի օրինական պատճառները ո՛չ բաւականաչափ յստակ են (մարմնական և հոգեկան արատ ?), և ո՛չ ալ բաւականաչափ լայն, կարենալ հարթելու համար ժամանակի և նոր պարագաներու ծնունդն եղող ամուսնական կնճռատութիւնները։ Կանոններն ու օրէնքները պէտք է ըլլան չափազանց մեկին ու յստակ, որպէս զի տեղի չը տան մեկնարանութիւններու և կամայականութիւններու։ Քրիստոնէութիւնը ցարդ մնացած պիտի ըլլար իր նախնական պարզութեանը մէջ, եթէ իր զիրքերը պէտք ունեցած և ենթարկուած չըլլային ասուածաբարաններու քմանան և զարառողի մեկնութիւններուն, որոնք նախնական բնապիրներու իմաստը ձեւազեղծեցին, և երեւան բերին հետզհետէ նոր կրօն մը, նոր Քրիստոնէութիւն մը, որ հինքն հետ ո՛եւէ ներքին աղերս չունի, եկեղեցին մէջ գոյուս

թիւն ունեցող դաւանական և ծրագրան տարակարծութիւնները, բազմաթիւ ազանդներն ու հերձուածները արդիւնքն են եղած այդ մեկնաբանութեան :

Մեղի պէտք եղած ամուսնալուծումի օրէնքները պէտք է ըլլան ո՛չ միայն յստակ, այլ և լիակատար բոլոր մասերով, կարենալ այսօրուան պէտքերուն զոհացում տալու համար : Հոգ չէ՝ դէպի ետեւ նայինք, դէպի Շահապիվանի և ուրիշ ժողովներ, բայց չմոռնանք, թէ անցեալի հանգէայ մեր յարդանքը պէտք չէ մեզմէ զողնայ վազուան հանգէայ մեր պարագանութեան պիտակցութիւնը : Հետեւաբար ամուսնալուծումի օրինադիրք պատրաստելու պաշտօն ունեցող Յանձնախումբը ո՛չ միայն պէտք է նկատի առնու երէկի ժողովական կանոնները, այլ և այսօրուան ապրուած պարագաները, ցուցադրուած իրողութիւնները և վաղուան հաւանականութիւնները կամ կարելիութիւնները :

Ցարգ մեր նկնջնցիին մէջ սովորութեամբ և գործնապէս ընդունուած ու կիրարկուած ամուսնալուծումի օրինական պատճառներն են եղած, ամուսնական անհաւատարմութիւն կնոջ կողմէ (ինչո՞ւ ո՛չ երկու կողմէ), կրօնափոխութիւն (ո՛չ զաւանափոխութիւն), խելագարութիւն (հաստատուելէ վերջ թէ անբուժելի է), լքում ընտանեկան յարկի (որոշ ժամանակ), անկարողութիւն, քրէական յանցանքով դատապարտութիւն, մշտնջենական աքսոր : Ասոնց վրայ պէտք է աւելցնել նկարագրի անյարմարութիւն :

Ամուսնալուծումի պարագային պէտք է ուշագրութեամբ նկատի առնուած ըլլան անչափահաս զաւակներու զիրքն ու կացութիւնը, և որոշապէս ճըշգուած այն իրաւասութիւններն ու պարտականութիւնները, զոր անոնց հանգէայ պիտի ունենան ամուսնալոյժ կողմերը :

կը մեայ ճշգել հարցը, թէ ո՞վ է որ պիտի զատէ  
ու վճռէ ամուսնալուծումները, և ո՞վ պիտի հաստատէ  
և դործազրէ տրուած վճիռը: — Արեւելեան երկիր-  
ներու մէջ (Պաղեսաբն, Խրազ, Լիբանան, Ախորիա,  
Եղիպտոս), պետական կաղմին դիրկը գեռ մասամբ  
պահպանուած են եկեղեցական առանձնաշնորհումներէ  
ուժանք, որոնց վրայ հիմոււած, կրօնական հիմար-  
կութիւններ ամուսնալուծումներ կը կատարեն եկե-  
ղեցական շրջանակի մէջ, և քաղաքային իշխանու-  
թիւններ այդ ամուսնալուծումները կ'ընդունին իրը  
քաղաքային օրինաւոր աւելիք: Այս հիման վրայ էր,  
որ դեռ մինչեւ երէկ Պոլսոյ Պատրիարքարանի վար-  
չական շրջանակին մէջ Դատաստանական Խորհուրդներ  
կը քննէին ամուսնական խնդիրները և իրենց աւելի-  
կագիրները կը ներկայացընէին կրօն: Ժողովին, որ  
իր կարգին կը վճռէր կամ կը մնամէր ամուսնալու-  
ծումը, և իր վճիռը կ'ենթարկէր վեհ: Կաթողիկոսին  
վաւերացման, Յարդ այս է սովորութիւնը, որ կը  
դործադրուի Կիլիկիոյ կաթողիկոսութեան սահմաննե-  
րուն և վերոյիշեալ երկիրներու մէջ:

Այսօր, սակայն, ուրիշ երկիրներու մէջ կացու-  
թիւնը փոխուած է բոյորովին: Խուսիոյ և Թուրքիոյ  
մէջ գաղրած ևն զոյութիւն ունենալէ կրօնական ա-  
ռանձնաշնորհումները, և ամէն ինչ աշխարհականացած  
վիճակով անցած է կառավարութիւններու և Քաղա-  
քապետութիւններու ձեռք: Պարսկաստան իր երկու  
դրացիներու ուղղութեան նամբուն հետեւիլ սկսած է  
արդէն: Բաց աստի տարադրութիւններու հետեւանքով  
ցրուելու դատապարտուած հայութեան 95 առ հարիւր  
տոկոսը կը բնակի այնպիսի երկիրներու մէջ, ուր  
կրօնական առանձնաշնորհում զոյութիւն չնն ունեցած,  
և ուր նոյն իսկ առանց քաղաքայինի կրօնական ա-  
մուսնութիւնները ապօրէն կը նկատուին: Այս պարա-

գային, ևթէ մենք ուզենք հետեւիլ մեր հին սովորութեան, կրօնական ամուսնալուծում մը վազը նկատի պիտի չառնուի: Եւ թերեւս պիտի գանուինք կարդ մը պարագաներու առջեւ, ուր քաղաքային զատարանը ամուսնալուծում պիտի վճռէ, երբ կրօնականը պատճառ մը պիտի չգտնէ ամուսնալուծման, և հաշտագարձարար:

Այս կնճռուառութիւններէն խուսափելու միակ միջոցն է ընդունիլ կրօնական և քաղաքային ամուսնութեան կրկնակ գրութիւնը: Այս ընդունելութիւնը իր նաևէն կը քերէ երկրորդ մը, որ է ճանչնալ քաղաքային զատարաններու կողմէն արուելիք ամուսնալուծման վճիռներու օրինաւորութիւնը: Այս պարագային մեզի կը մնայ աշխատի, որ քաղաքային զատարաններ բարեացակամութիւնը ունենան, հայերու ամուսնալուծումի պարագային, ասածնորդուիլ այն մեր ազգային օրէնքներէն որոնց վրայ հիմնուած, եկեղեցին ամուսնալուծումի իր վճիռը պիտի տար: Այսպէսով եկեղեցին զոնէ մասամբ յարգել առած կ'ըլլայ իր հոգեւոր և բարոյական հեղինակութիւնը օտար զատարաններու առջեւ:

Մէկ խօսքով, ամուսնութեան և ամուսնալուծումի աշխարհականացումը իրեւ կատարուած իրողութիւն ընդունած ըլլալու հարկադրանքին առջեւ կը զըտնուինք: Արդէն մենք 1920ին, երբ «Արևելեան Մամուլյակ» մէջ կը հրատարակէինք մեր ընկեղեցի եւ Պետուրինայ յօդուածաշարքը, և մասամբ վերլուծեցինք եկեղեցականացած կարգ մը իրաւասութիւններ, զրեցինք ու անձնական կարծիքս է, որ եկեղեցական իշխանութիւնը հրաժարի իր բաղմաթիւ ստորոգելիներէն ... եթէ կ'ուզենք համընթաց քալիլ մարդկային յառաջդիմութեան և քաղաքակրթութեան հետը: Եւ ամուսնական խնդիրը մէկն է քաղաքական իշխանու-

թեան փոխանցելի հարցերէն : (Ալրեւելեան Մամուլ 1 Անգա . 1920 , 2896) : Եւ այլուր կը զբէինք . և նկան է ժամանակը , որ հայ եկեղեցական իշխանութիւնը ընկրկում մը ունենայ , իրաւաբանական տեսակէտով , զէպի իր կոչումին և իրաւասութեան հին ու բնական սահմանները , վերստին դանելու համար իր կոչումին և կրօնական նպատակներուն արժանի դործունէութեան դաշտը » : (Սկեղեցի Խ. Պետրին, է . (ռԱ . Մամուլ , 19 Անգա . 1920 , թիւ 2952) ,

## ՏՈՄԱՐԱԿԱՆ ՀԱՐՑ

---

Տոմարի փոխտառաթեան հարցով էջմիածին զբարաղած է 1918ին, և նոյն իսկ այս առթիւ շփման մէջ գտնուած է Ռուսական Սինոդին հետո Զենք զիտեր, թէ ի՞նչ եղած է այդ բանակցութեան արդիւնքը, և թէ ի՞նչ դրդապատճառներ հարկադրեցին էջմիածինը, այդ խնդրով զբազելու ։ Սա ստոյդ է, սակայն, թէ էջմիածին հարկադրաբար ինքինքը պարտաւոր զգաց իւրացընելու նոր Տոմարը, Ռուսիոյ նոր վարչաձեւի հեղինակներուն կողմէ անոր գործածութիւնը պաշտօնապէս ընդունուելէ վերջ։ 1922ին Ռուսաց Պատրիարքը ու Վրացական եկեղեցեցին ալ կ'ընդունին նոր Տոմարը։ 1923 նոյ. 9ին, համար 349 Հայրապետական կոնդակով Կաթողիկոսը նոր Տոմարի գործածութեան ընդունելութիւնը կը յայտարարէ, և 1924ի էջմիածնի օրացոյցը կը պատրաստուի նոր Տոմարի զրութեամբ։

Կապարուած այս իրողութիւններու ընթացքին, Ռուս Պատրիարքը, Օրթոսոքսութեան ամենակարեւոր մէկ հատուածին Գերագոյն պետի իր հանդամանքով, հետեւելով Յոյն Պատրիարքի հետքերուն, յանկարծ վոլր-ֆաս մը կ'ընէ իր որոշումին մէջ, և կը վերադառնայ հին տոմարի դրութեան ։ Եւ ահա դժուարութիւնները կը սկսին ծայր տալ Ռուսիոյ քրիստոնեայ դրացի ժողովուրդներու միջնւ, մանաւանդ Զատկա-

կան տօնակատարութեան առթիւ. Միեւնոյն ժամանակ Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը իր աւանդական արարողական իրաւունքները կարենալ պահպանելու պատրուակով կառչած կը մնայ հին տոմարի զործածուեան սովորութեան :

Տոմարական այս շփոթ կացութիւնն ալ, մանաւանդ իր այսօրուան պարզած հանգամանքով. պէտք է նկատողութեան առնուլ, կարենալ մնը վերջնական ուղղութիւնը ճշգելու, և ջնջելու համար ի զարու եղող տոմարական դրութեան երկուութիւնը :

Հստ իս տոմարական այս խնդիրը պէտք է քննել կրկնակ պահմաններու տակ : Այդ պայմաններէն մէկն է ժամանակագրական ճշգրտութիւնը, և միւսն է Երուսաղէմի ազգային աւանդական իրաւունքներու պահմանութիւնը և Ռուս ու Վրացի ժողովուրդներու հետ մնը յարաբերութիւնը :

Որոշ է, թէ ամէն ազգ ու երկիր իր յատուկ տոմարը անհնալով հանգերձ, հարկ անսաւ իրացընել Յուլիան Ցոմարը (<sup>(\*)</sup>), եկեղեցական տօներու համընթացութիւնը պահպանելու համար : Յուլիան Ցոմարի զործածութիւնը շարունակուեցաւ Քրիստոնէական բո-

(\*) Հին տօմարը կոչուած է Յուլիան, մի միայն Յուլիսս Կեսարի օրով կազմակերպուած ըլլալուն նամար. մինչ, ըստ ոմանց, աւելի ուղիղ պիտի ըլլար կոչել Պրեդման: Որովհեծու այդ տօմարը կազմուած էր արդեն Պաղամեոս Եպիփանի ձեռնով, Եգիպտոսի կրօնական-տօնական արարողութիւններու նամար: Հաւանաքար Կղկապատքայի Հռովմ բնակութեան միջոցին Յուլիսս Կեսար, անկէ աղդուած, տոմարական զործին ձեռնարկեց, եւ այդ գործը յանձնեց Եգիպտոսի աւ Էռևիմին աստղագետ, Սովորենի, որ մասնաւորապես Հռովմ նրանիրուեցաւ:

լոր եկեղեցիներու մէջ։ 1589ին Գրիգոր ժԴ. Պատլ,  
առմարտագիտաւթեան հմուտ անձերու հետ խորհրդակ-  
ցութեամբ, երրաւուու, թէ Նիկիոյ ժողովին սկսեալ  
1250 առուան ընթացքին 10 օրուան առըբերութիւն  
մը յառաջ եկած է, և այդ տարբերութիւնը դարերու  
ընթացքին բազմանալով կրնայ վերիվայրումներ ըս-  
տեղեւ եկեղեցական առակատարութիւններու մէջ,  
առան օրի յաւելումով նոյն տարւոյ Հոկտ. 5ը 15ի  
վերածեց, և այդպէսով հիմք դրաւ նոր Տոմարին։  
Նոր Տոմարը գործադրութեան դրուեցաւ կաթոլիկ ե-  
կեղեցիին մէջ, մինչ Սրբեւելուան ո՛չկաթոլիկ եկեղե-  
ցիները կառչած մնացին հինին։

Կ'ընդունինք, թէ Գրիգորեան Տոմարին ալ զերծ չէ  
ժամանակագրական սխալներէ, բայց իր ժամանակա-  
շափութեան դրութեամբ առաւելութիւններ ունի հի-  
նին վրայ, և իր հաշուական մեթոդով համեմատաբար-  
աւելի կատարեալ է քան հինը։ Այս յարաբերական-  
կատարելութիւնն ինքնին բաւական զօրաւար պատ-  
ճառ մըն է նոր Տոմարին գործադրութիւնը պարտա-  
զրել տալու համար մեղի։ Զէ՛ կարելի զիապեկան նըշ-  
մարտութիւն մը զունել կրօնական և ազգային նախա-  
պաշտառութեարու։ Արգէն կատարուած իրողութեան մը  
առջեւ կը դանուինք։ առան և հինգ տարիներէ ի վեր  
կ'ջմիածին ինքնազլուխ պաշտօնականացուցած է նորին  
գործածութիւնը, և ալ մեղի համար անկարելի է վե-  
րադառնալ հին տոմարի գործածութեան։ Եւ Երուսա-  
ղէմի Հայ Պատրիարքութիւնը պէտք չէ որ բացառու-  
թիւն մը կազմէ այս մարզին մէջ։ Երուսաղէմի մէջ  
անոր աւանդական իրաւունքները պահպանելու համար  
պէտք է տօդս սիվենդի մը դանել, նոր հասկացողու-  
թիւններու զալով զանազան գաւանութեանց պետե-  
տերուն հետ, Անգղիական կառավարութեան միջնոր-

գութեամբ և կարդադրութեամբ, Դալով Ծուսիոյ մէջ  
դրացի ժողովուրդներու հետ յարարերութեան խնդրոյն,  
այդ պարագան նկատողութեան առնուելու չափ կարե-  
ւորութիւն չունի : Հին Տոմարի գործածութեամբ ալ  
ժամանակին Նմանօրինակ խնդիրներ ունեցած ենք Օր-  
բոսոցն եկնղեցիին հետ Շնորհապակիւ առթիւ,

---

Ճ.

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՍՔԵՄ



Զեկուցումով մեզի կը հաղորդուի, թէ հայ եկեղեցականներու կրելիք սքնմի մասին ալ երկու հոսուննքներ ստեղծուած են ոռոսահայ եկեղեցականութեան մէջ։ Ումանք կ'ուղին, որ հայ եկեղեցականներ եկեղեցի գուրս աշխարհականի պարզ տարազ կրնն, իսկ միւսները կը պահանջնեն պահպանուած տեսնել հայ եկեղեցականին «քեմը», ոս առարկութեամբ, թէ տղարերի բնրացեալ հայ ժողովուրդը ոսկորել է իր նուգեւոր նօրը նոգեւոր մինմավ տեսմել, եւ յարգամի ու արժեկ տալ այդ սմումին։ Հստ իս, բաւական ծիծաղելի է սքեմի պահպանումին համար նղած այս պահանառաքանութիւնը։ Սքեմին Շյարդանք և արժէք տալով չէ որ պիտի բարձրացնենք հայ եկեղեցականութեան զիրքը։ Աշխարհնք, որ այդ յարգանքը վայելէ հայ եկեղեցականը իր անձնական արժանիքով, իր մատար և բարոյական յատկութիւններով։ իր նկարագրով։

Այս խնդրոյն մէջ վերջնական կարծիք մը յայտնելէ առաջ, պէտք է մեզի ըսին, թէ 1.— Ո՞րն է հայ եկեղեցականին «քեմը». 2.— Սքեմի ազգայնացած ընդհանուր ձեւ մը ունեցած ենք մեր մէջ։ Թէպէտ այս պահուս պէտք եղած պատմական ազգիւրները չունինք ձեռքբրնիս, լիակատար ուսումնասիրութիւն մը կարենալ կատարելու համար, բայց այժմէն իսկ ապահովաբար կրնանք ըսիլ, թէ հայկական եկեղեցա-

գան սքեմ գոյութիւն չէ՝ ունեցած բնաւութիւննեայ բոլոր եկեղեցիներու մէջ և կեզեցականներու հասարակաց զգեստ մը Միայն կար, վերարկուն, որ հաւանաբար հին սեմական ժողովուրդներէ ժառանգուած վերջանացութիւն մըն է, և զոր շարդ կը կրեն բոլոր ազգերու և կրօններու կրօնականները, անխափիր, մանաւանդ Արեւելքի մէջ է Կար ժամանակ մը, երբ աշխարհականներն ալ նոյն վերարկուն, նոյն նիւպակն (Ղարնեցոց բառով բաղոկան) կը հագնէին, դոյզն փոփոխութեամբ:

Արդէն հայ եկեղեցականի զգեստի մասին որոշ հըրահանգ, որոշ ծանօթութիւն գոյութիւն չունի հայ եկեղեցական կանոններու մէջ ալ: Միայն Դուքնի Ժողովին (555) և Ներսէս Կաթողիկոսի անունով ծանօթ 37 կանոններուն 12րդը կ'ըսէ: «Ճինուորի զգեստ նազնիլ եւ եկեղեցականներու տարբին կանզնիլ չէ՝ կարելի. եկեղեցականները հանանայական տարակով պետք է ըլլան: Ռայց ի՞նչ էր այդ քահանայական տարագը և ե՞րբ մըսած է մեր մէջ անոր գործածութիւնը: այս մասին սասոյդ բան մը չենք զիտենք: Որոշ է, թէ Քրիստոնէական առաջին գարերուն, առաքեալներ ու իրենց յաջորդները եկեղեցական զգեստ կրելու սովորութիւնը չունէին: Երբ զգեստի զանազանութեան պէտքը զգալի եղած է, Արեւելեան ժողովուրդներու սովորութեան համաձայն գործածուած վերարկուին սեւ դոյն տուած են և զայն յատկացուցած եպիսկոպոսին, ի նշան սուզիւ Մանիքիցիները և Նովատեանները ընդհակառակն ներմակ վերարկու կը հազնէին, և երբ զիտողութիւն կ'ըլլար իրենց, կ'ըսէին: Շինչո՞ւ ձեր եպիսկոպոսները սեւ Երկար զգեստ կը հազնին. ո՞ւր հրամայուած է այդք: Երկար և սեւ զգեստի գործածութեան սովորութիւնը կ'երեւի հին ըլլալ բոլոր քրիստոնեայ եկեղեցիներու մէջ, և հայերու համար հին, դոնէ մինչեւ Դ—Ե. դար:

Որովհետեւ Փաւստոս կ'ըսէ, թէ ոմանք ծաղրելու համար հայ և կեղեցականները զանոնք Շկանացազգեստ կը կոչէին։ Այս անորոշութիւնը, և Փաւստոսի այս վկայութիւնը իրարու միացած, ցոյց կռւատան, թէ և կեղեցականներու իրր ոքեմ սեւ վերարկուն միայն կար, Բաց ասաի երբ Բ. Փաւստոս կը խօսի Մեծն Ներսէսի Ընտրութեան մասին, կ'ըսէ անորոշ կերպով, թէ և կղերականներու հանդերձներ բերին և անոր հապցուցին։ Իսկ երբ կը խօսի անոր թունաւորման պարագաներու մասին, կը գրէ։ Եւրբ իր օթեւանը մատւ, իր պարեզօար հանելով, սիրոը ցոյց տուաւ։ Ուրեմն Շկերականներուն յատուկ զգեստը պարեզօնէր, այսինքն վերարկուն, Այս վկայութենէն յիտոյ, տանց երկմտելու կրնանք ըսել, թէ իրրեւ ոքեմ գործածուած, և Փաւստոսի բառով, կանացազգեստ վերարկուն շունի ազգային ո'եւէ հանգամանք, նախաքրիստոնէական և միջազգային բլլալուն պատճառաւ։

Թնիննք զլիսարկի խնդիրը — Ըսենք, թէ և կեղեցականներու զլիսարկի նոյնութիւն երբեք գոյութիւն չէ՝ ունեցած մեր մէջ է Հայաստանի, Պարսկահայաստանի և Ռուսահայաստանի հայ կրօնաւորները զլիսարկի զանազանութիւն մը ունեցած են, զանազան ժամանակներ և Հին ասեններ հայ և կեղեցականներու կրածը տեղական սովորութեան ընդունած պարզ զլիսարկն էր, զոր մողովուրդն ալ կը գործածէր անխտիր։ միայն անոր վրայ կը փատաէին սեւ թաշկինակ մը, ոււշակ կոչուած, և որուն գործածութենէն ոււշակ կոչուեցան այն վարդապետները, որոնք, կանխաւ քահանայ, այդ ասպարէջը մտած էին, իրենց երէցկնոջ մահէն վերջ, Պոլսոյ, և շրջակայքի, ինչպէս նաև Թուրքահայաստանի մէջ և կեղեցականներու գործածած փափեղ զըւխարկը ստեղծուած է 1846—1848ին, հին աշխարհական խալբախներու ձեւափոխումով, և այն ալ մինչեւ

1914ի պատերազմի օրերուն դեռ բոլոր դաւառներու մէջ չէր ընդհանրացած : Ես հանգիպած եմ, զանազան կուսակալութիւններու մէջ ճամբորդութեանս ընթացքին, հարիւրաւոր քահանաներու, որոնք կը շարուանակէին կրել առև շուշտակով փաթաթուած ֆէսը իրը դլխարկ ։ Թուրքիոյ սահմաններէն դուրս անձանօթմաց նորաստեղծ փակեղի գործածութիւնը, և Ռուսաց եկեղեցականներ թասակ կամ զամիլարկա, և եւրոպական հասարակ դլխարկը գործածնցին վերջերո, իրենց զլուխը ծածկելու համար :

Ուրեմն, այս պայմաններու աակ հայ եկեղեցական սքիմ անունով զգեստ չկայ, զոր ուղենք պահպանել : Պիտի արժէ՞ր պահպանել հին զարերու պատկանող համազգային վերաբերուն, մի միայն ճանչնալ և յարդել կարենալու համար հայ եկեղեցականը : Պէտք է նկատի ունենալ, թէ մեր եկեղեցականութիւնը իր պաշտօնին բերմամբ դեռ երկար աաեն հարկադրուած պիտի ըլլայ թափառական կեանք մը վարելու, ծառայելու համար, իրը հողիւ, քարողիչ, պատուիրակ, կամ իրը այցելու նու իրակ, տիեզիրքի ամէն կողմը ցրուուած համասիւռ հայութեան ։ Այդ ճամբորդութիւններու միջոցին պիտի հանգիպի երկիրներ, ուր բացարձակապէս արդիւուած է եկեղեցականի դասական սքեմը կրել, և երկիրներ, ուր եկեղեցականը ծիծազելի չը դառնալու համար, հարկ պիտի անսնէ պարզ աշխարհականի տարադ կրելու ։ Եւ արգէն այսօր իսկ, երբ եկեղեցական սքեմ կրելը օրէնքի ոյժը ունի, Եւրոպայի և Ամերիկայի մէջ պաշտօնավարող բոլոր հայ եկեղեցականները (քահանայ, վարդապետ, եպիսկոպոս) հակառակ եկեղեցական կանոններու, սահսպաւած են մէկ կողմ գնել սքեմը, և աշխարհիկ զգեստ կրել, պատշաճութիւնը յարգած ըլլալու համար :

Ուրեմն, բնական անհնարութիւն կայ և կեղեցականի հին սքեմին պահպանութեանը համար, Բայց ևթէ անհրաժեշտ է եկեղեցականի մասնաւոր տարածմը, նպատակայարմար է որգեզրել Անգլիան և ևպիսկոպոսական եկեղեցիներու կողմէն ընդունուած եկեղեցականի ողարք և բարեհետ տարածը, իր հակադարձ օձիքով:

---

ԺԱ.

## ՊԱՀՔ ԿԱՄ ԾՈՄԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Պահքը կամ ծոմապահութիւնը գոյութիւն ունեցած է արևելեան բոլոր հին կրօններու մէջ, և անոնց հրահանգներուն կարեւոր մէկ մասը կազմած։ Մանուկ օրէնքը ժողովուրդին կը պարտապրէ ծոմապահութիւն, և ժուժկալութիւն կերակուրներու մասին։ Պրահմանաները ծոմապահութեան սովորութիւնը ունեին շատ կանուխէն։ Սոմապահութիւնը օտար չէր Նդիպտացիներուն։ անոնք Խոխոփ տօնը կը կատարէին ծոմի կանխապարասութեամբ, և քուրմեր մինչեւ զեց շաբաթ կ'երկարէին այդ ծոմապահութիւնը<sup>(\*)</sup>։

Յունաստանի մէջ մարդիկ Ելեւսիան տօներու կը պատրաստուէին ծոմապահութեամբ։ իսկ Հռոմի մէջ Արամազդի և Աէրէզի տօներուն նոյնը կ'ընէին։

Պահեցողութեան սովորութիւնը Նդիպտացիներէն փոխանցուեցաւ նեւ հրեաներուն, և այս վերջիններէն էր, որ քրիստոնեաներ և մահմետականներ ընդօրինակեցին պահքը կամ ծոմապահութիւնը (յեսո):

Կրօնական ըմբռնումով պահեցողութիւնը, իրաւաքարք մը անձնալիկումի, նկատուած էր, շատ կանուխէն, տեսակ մը միջոց, ընդունելու Աստուծմէն,

(\*) Հաւանական և ենթադրել, թէ Քրիստոնեութեան քառասնորդական պահքը նմանութիւն մը ըլլայ Խոխոփ ժութեան այս սովորութեան, բանի որ Երկու պամերն ալ կը գուգադիպին Խոխոփ և Ցիսուսի յարութեան տօնութեան մէջ է:

մեղքերուն թողութիւնը : Հոգեկան մաքրադործումի  
միջոցն էր ծոմապահութիւնը :

Սարոյական ըմբռնումով, պահեցողութիւնը տեսակ մը մարմաւարզ է, որով մարդ ոյժ կ'ստանայ իշխելու իր մարմինին, և նուանելու իր կիրքերը : Այզպէս ըրաւ Քրիստոս, իր փորձութեան պատրաստուելու համար :

Կրօնական ու բարոյական ըմբռնումներէ անկախարար, պէտք է նկատի ունենալ առողջապահական տեսակէտը, զոր անչուշտ նկատի առած են կրօնքի քարոզիչները, քանի որ նոյն իսկ մարզկային առողջութեան մկրպունքը օտար չէր կրօններու, և այդ առողջութեան միջոց ծոմապահութիւնը կարելի էր անխափան կտառերել տալ ժողովուրդին, մի միայն կրօնական հրահանգութեան ձեւին տակ :

Պահքի, այսինքն կերակուրներու խարողութեան վերջամուտ սովորութեան մէջ անտեսականն ալ ունեցած է իր կարեւոր զերը : Երբ հազորդակցութեան և փոխանակութեան միջոցներ զոյութիւն չունէին, մարդիկ բռնապատռած էին մտածել իրենց շահուն, և ձմբան պաշարին վրայ ։ Հայաստանի բարձրաւանդակին վրայ ոչխարներու ծնունդը կը զուգադիպէր մինչ պահքի օրերուն . միսէն հրաժարելու, և յաջորդ ձըմբան համար կաթը պանիրի վերածելու անհրաժեշտութիւնը բնական կը դառնար, Եւ այսպէսով պահքը ինքնարերարար կը նուիրազործուէր, շահի և կանխահոգութեան մտածումէն :

Աւելորդ է ըսել, թէ քրիստոնէական նախնական եկեղեցին պահն բառով ծոմապահութիւն կը հասկնար : Այսօրուան պահնիք արուած իմաստն ու անոր հրահանգութիւնը վերջամուտ են հաւասարապէս : Կերակուրներու մէջ խարութեան սովորութիւնը անծանօթ է հին Եկեղեցիին :

Կանուխէն եկեղեցիին մէջ ծոմապահութիւնը սահմանուած էր Զատկի առնին պատրաստուելու համար ։ Այսօրուան մեր Մեծ Պահք կոչած քառասուն օրերու տեղ քառասուն ժամուան ծոմապահութիւն մը միայն գոյութիւն ունէր . Իրէնիոսի վկայութեամբ (\*) :

Հետզհետէ Մեծ Տօնին յատուկ այդ պահեցողութեան սովորութիւնը ընդհանրացաւ , և ուրիշ համեմատաբար մեծ տօներ այ ունեցան զիրենք կանխող նախապատրաստական պահեցողութեան օրնը ։

Տօնական օրերէն անջատաբար , մեր մէջ չորեքշաբթի և ուրբաթ օրերն ալ յատկացուեցան պահեցողութեան :

Եւ , սակայն , որոշապէս չենք զիրեր թէ հետզհետէ ստուարացող պահեցողութեան այդ կարգադրութիւնները ե՞ր սկսած են մեր մէջ . և ո՞ր եկեղեցական ժողովներու կողմէն սահմանուած : Նմանապէս մեղի անծանօթ կը մեայ թուականը , երբ պամբ բառը իրմէն մերկացաւ ծոմապամուքեան իմաստը , և պործածուեցաւ կերակուրներու խարականութեան սովորութիւնը մատնանշելու համար :

Կրօնական զգացումի թուլացումին Հետ , ժողովուրդը հրաժեշտ տուաւ պահքի սովորութեան , և այսօր շատ զանցառելի թիւով անհատներ կը պահնեն պահքի սովորութիւնը , այն ալ կրմատուած ձեւով ։ Ժողովրդական ընդհանրացած այս զանցառութիւնը

(\*) Այսօրուան մեր Մեծ Պահքը կը բաղկանայ ուրբատքաբներէ , Առաջուորացն ալ միասին նաևուելով : Եւ որպինեաւ տաքար եւ կիրակի օրեր պամեցողութիւնը արգիլուած եր նզովեով (կանոն Թապկոս առամեալի . 27) նետարար ուր տաքարներէն կիրակիներն ու տաքարները (16 օր) զեղչելով , կ'ունենամբ Մեծ Պահք բառասուն օրերն :

աչքի առջեւ ունենալով Զեկուցումի հեղինակները կը թելադրեն պաշտօնապէս ջնջել պահքերը, և պահել միայն մէկական շարաթ պահք Զատկի և Մնունզի տօներուն համար, և ուրբաթի պահքը :

Ի՞նգունինք պահ մը, թէ պահքի կրօնական ըմբանումը այլ եւս չը խօսիր միտքերու : Ալ ոչ ոք կը հաւատայ, թէ պահքը կրնայ միջոց մը ըլլալ մեղքերու թողութեան և կամ հոգեկան մաքրագործումի :

Բայց զեռ պահեցողութեան բարոյական և առողջապահական ըմբանումը կայ ու կը մնայ, և այդ տեսակէտներէն առաջնորդուելու ենք մենք պահեցողութեան զաջափարին մօտենալու համար, Եւ այս կրկնակ պահառաներով կը խորհիմ . թէ պահեցողութեան կամ աւելի միջզը ծոմապահութեան համար աւելի լայն տեղ աւալու ենք մնաք այսօրուան մարդկային կեանքը կուրենալ կանոնաւորելու համար :

Այսօր մենք ու բոլոր աշխարհ պէտք ունինք բարոյական մարզանէի մը, Մարդիկ այսօր ստամոն մը եղած են, և տարաւած վայելքի ու հաճոյքի զգացումէն, Ամէն մտածում և աշխատանք նուիրուած են փորի գոհացումին : Բարոյական ըմբռնումը տեղի տըւած է վայելումի բաղձանքին : Եւ մարդ կորսնցուցած է ինքնիշխան ըլլալու իր վայելքի կիրքերը սանաձելու առնական կարողութիւնը : Զրկումի դաղափարն իսկ անհանգուրժմէի գարձած է ամենու համար : Մէկ միջոց միայն ունինք մեր անձին հշխելու, մեր ախորս մակներն ու կիրքերը սանաձելու կարողութեան տիրանալու համար : Եւ այդ միջոցը ծոմապահութիւնն է : Կրօններու բոլոր հիմնադիրները, բոլոր ընծայացուները : Իրենց ասպարէզին թեւակոխած են ծոմապահութեան կամաւոր զրկումներէ յետոյ : Իրական մարդուն աւտէքքը կը սկսի հիմնաւորիլ այն օրէն, երբ ան կը սկսի տիրանալ ինքզինքին իշխելու, ինքզինքը որոշ

նպատակի մը առաջնորդելու կարողութեան, Բարոյական այդ անհատականութեան սահզծումին մեծապէս պիտի օգնէ հրամայւած, բայց կամաւորապէս դործագրուած ծռմապահութեան սովորութիւնը:

Եւ մննդառութեան չափազանցութիւնը այսօր տիեզերական վատառողջութիւն մըն է սահզծած: Այսօր մարդիկ հիւանդ ևն ո՞չ միայն բարոյականով, այլ և գիշիքականով: Արուեստական առողջութիւն մըն է մեր վայելածը: Եւ մեր կրկնակ վատառողջութեան պատճառը պէտք է փնտոել մեր մննդառութեան և առ հետապնդումի չափազանցութիւններուն մէջ: Եթէ մեր նախնիք աւելի առողջ և զօրաւոր էին քան մննք այսօր, պատճառը այն է, որ անոնք իրենց ակամայ զրկումներու և կամաւոր ծռմապահութեան օրերը տպացան, և այզպէսով թոյլ առևին, որ իրենց մարմինի գործարանները իրենց պաշտօնը կատարեն կանոնաւորապէս: ԱՌԵՄՐԻ քններու յանախութիւնը, կանոնաւորութիւնն ու առառութիւնը օգտագործումէ կը դադրեցնեն պաշտօն մը, որ կարեւոր գեր մը խազաց մարդկային ցեզերու վերապրումին (survivie) մէջ, և այդ պաշտօնն է յարմարումը (adaptation) սնունդի պակասին: Նախնական կեանքի մէջ, մարդիկ ենթարկուած էին պահեցողութեան շրջաններու: Երբ շքաւորութիւնը զիրենք չըստիպէր ծռմապահութեան, իրենք ինքզինքնին կամաւորապէս կ'ոնթարկէին այդ փորձին: Բոլոր կրօնները պնդած են ծռմապահութեան անհրաժեշտութեան մասին: Մնունդէ զրկումը նախ յառաջ կը բերէ քաղցի զգացումը, երբեմն տեսակ մը ջզային զրդում, և աւելի յետոյ տկարութեան զգացումը մը, Բայց միեւնոյն ժամանակ չարժման մէջ կը զնէ թաքուն երեւոյթներ, որոնք շատ աւելի կարեւոր են: Հեարդին շաքարը շարժման մէջ կը զնէ, ինչպէս նաեւ ենթամաշկի ամբարներուն ճարպը, մկան-

ներուն, գեղձերուն, լեարդային բջիջներու փրոքեին-ները (*protocope*): Բոլոր գործարանները իրենց սեփական նիւթերը կը զոհեն պահպանելու համար ներքին միջավայրին և սրաին ամբողջականութիւնը: Մամա-պահութիւնը կը մաքրէ և կը կերպափոխէ մեր հիւս-կէնները» (A. Carrer. *L'Homme*. p. 274):

Եւ կատարուած դիտական փորձերը ցոյց առւած են այսօր, թէ որոշ օրերու պարագրուած ծոմապահութեամբ կարելի է ապահովել անասուններու երկարակեցութիւնը: Մինչեւոյն հեղինակը երբ կը խօսի մարդուս երկարակեցութեան մասին, ցոյց կուտայ անասուններու վրայ կատարուած կարդ մը փորձերու անյաջողութիւնը, և կը յաւելու, թէ անասուններու երկարակեցութիւնը չափով մը կ'աւելնայ չեթէ փոխանակ փափոխութեան ենթարկելու ընակավայրը, որակն ու քանակը մնունդին, մարդիկ բազմաթիւ սերունդներու ընթացքին անասունները ենթարկեն շաբաթը երկու օր ծոմապահութեան...: Ուրեմն պարախինք եղրակացնել, թէ մարդկային էակներու երկարակեցութիւնը կարելի է աւելցընել նմանօրինակ վարժունքով» (Նոյն, անդ. էջ 214):

Հիմնուելով զիտական այսպիսի տուեալներու վը-րայ հարկադրուած ենք չեցուելու, թէ

1.— Բանի որ կատարուած փորձերը ցոյց առւած են, թէ մնունդի կամ կերպակուըններու քանակն ու որակը ուեւէ ատարեմբութիւն յառաջ չեն բերեր մարդկային երկարակեցութեան վրայ, և քանի որ այսօրուան իմաստով Պահքը կորսնցուցած է իր կրօնական արժէքը պէտք է ջնջել պահքերը, որ աօնին հետ ալ կապուած ըլլան անոնք:

2.— Այդ պահքերուն տեղը դնել քրիստոնէական էին սովորութեամբ նուիրագործուած ծոմապահութիւնը, քանի որ անոր զործադրութիւնը ո'չ միայն կրօ-

նական է, այլ և առողջապահական և բարոյական, և  
քանի որ ան պիտի նպաստէ մեր կազմախօսական  
դործարաններուն, իրենց պաշտօնը կատարելու կանո-  
նաւոր կերպով:

Յ. — Նոյնութեամբ պահել չորեքշարթի և ուր-  
բաթ օրերու ժոմապահութիւնը, ինչ որ ալ եղած ըլ-  
լայ անոնց ծագումը:

Այսպէսով թէ՛ կրօնական, թէ առողջապահական  
և թէ բարոյական դործ մը կատարած կ'ըլլանք:



ԺԲ.

## ԱՍՏՈՒԱԾՊԱՋՏՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒՆ



Մըրագրուած եկեղեցական բարեկարգութեան ձեռանարկին մէջ, նկատազութեան առնուելիք ամսնակենական խնդիրներէն մին, Հայ Աղջ. Եկեղեցիի աստուածպաշառթեան լեզուն է:

Արդէն մեր նախարանին մէջ ըսինք, թէ ի՞նչ էր Սահակի և Մեսրոպի ման նպաւակը, եկեղեցին աղպայնացընելու ձեռնարկին մէջ: Անոնք շատ կանուխէն տեսան Արշակունիեաց զանին փլուզումը, երբ զնու վերջին թագաւորը Արաւաշէս, կը բազմէր անոր վրայ: Անոնք տեսան, թէ թագաւորութեան կործանումով, աղպային դոյութեան պահպանումի ուրիշ միջոց պիտի չը մեար իրենց ձեռք, եթէ ոչ Քրիստոնէութիւնն ու Եկեղեցին: Դժբախտարար եկեղեցին իր լեզուով օտար կը մեար ժողովուրդին, 404ի հայ զրի գիւտով անոնք հայ եկեղեցիին առւին իր սնվական լեզուն, որ պիտի ժառայէր եկեղեցին մօտեցընելու ժողովուրդին, բիւրապատկելու համար անոր զիմագրութեան և ապրելու կենսունակութեան ոյժը: Ալդպէսով եկեղեցին միջոց մը կ'ըլլար աղպային ինքնապոյութեան պահպանումին, Վարդանանց Պատերազմը աղպային հանգամանք ունէր աւելի քան կրօնական: Յազկերակ համար Մաղղէականութիւնը միջոց մըն էր, բիւր ոյժ մը, Հայ աղպութիւնը ջնջելու, իսկ Սահակի և Վարդանանց ձեռքին մէջ Հայ Քրիստոնէութիւնը միջոցն էր Հայ աղպի պահպանումին, Երկու կողմի ալ միեւ-

նոյն գիւտանազիառութեան հետեւեցան . միջոցի գէմ , պատրուակ պատրուակի գէմ , սա տարբերութեամբ միայն , որ Յազկերափ ձեռք գանուած միջոցը բիրա ոյժն էր , իսկ Սահակինը՝ համոզումին ոյժը Այդ ոյժը անխոցելի դարձած էր : «Մեսրոպով կտարելազործուած գիրը և Սահակով առաջնորդուած հայ զրականութիւնը , ի սպաս զրուած հայ աղքայնացած Թրիստոնէութեան , անընկնելի ոյժ մը բերած պատուաստած էին Հայ քաղաքական կեանքին , որ հիմնովին խախտուած , անդամալուծուած էր Հայ թագաւորութեան անկումով : Հայ զրականութեամբ աղքայնացած Թրիստոնէութեան խորէն , հայտիօս ասուած մը , մինչեւ այն տաեն անծանօթ , ազգային ինքնազոյութեան կենսական հարցին համար , զոհուզութեան , նուիրումի , նահատակութեան կը հրաւիրէր ամենքը : Դարուն այդ մեծ յեղաշրջումը , որուն ազդեցութեան տակ հոգիները զզրդած էին , հայ ինքնութեան կորիզը կը շինէր Հայ Եկեղեցին , որ իր աղքայնացած հանգամանքով , միեւնոյն ժամանակ , կ'ըլլար հայ ոյժին անցամաքելի աղրիւրը . . . » (\*):

Այսօր , երբ մենք կ'ուզենք , բարեկարգական նամարով իրարու մօտեցընել հայ մողովուրդը և հայ Եկեղեցին , պէտք է իրը սկզբունք ընդունինք , թէ պարտաւոր ենք հետեւիլ այն ողիին և ուզզութեան , որով առաջնորդուեցան մեր Աղդ . Եկեղեցիի Մեծ Հիմնադիրները Որովհետեւ եկեղեցի մը ա՛յն տաեն միայն լրացուած կը համարուի իր աղքային հանգամանքը , երբ մասնաւորուած դաւանական հաւատալիքի մը հետ , կ'ունենայ նաեւ իր սեփական կենգանի յեղուն : Որոշ է , թէ մինչեւ հինգերորդ դարու առաջին քա-

(\*) Տես մեր ԲԱՆԱԽԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Հատորի «Հայ ձգմաժամբ Պատմութեան մեջ» , (էջ 318—329):

սորդը Հայ Ակեղեցին չէր կրցած գեռ ինքզինքը ձեր-  
բազատել օտար աղջեցութիւններէ : Հայտասան քա-  
զաքական երկու շրջանակներու բաժնուած էր, և այդ-  
պէսով ենթակայ կրօնական երկու ազգեցութիւններու :  
Եիւզանդական թրամնին մէջ յունարէնը պաշտօնական  
լեզուն եղած էր եկեղեցիին, իսկ Պարսկականին մէջ  
ասորերէնը :

Դիւրին է զուշակել թէ եկեղեցիին մէջ օտար լե-  
զուններու այդ գործածութիւնը ի՞նչ գժուարութիւն-  
ներ կը սանդէքի Աւետարանները նախ այդ լեզուններով  
պիտի կարգացուէին, ու յատայ, կամ նոյն իսկ ըն-  
թերցումին համընթացաբար, թարգմանիչներ հայերէ-  
նի պիտի թարգմանէին բնադիրը և բացատրութիւն-  
ներ տային անոր մասին : Ահա այս օտար ազգեցու-  
թիւններն ու անոնցմէ ծնած անպատճենութիւններն  
էին, որ ներշնչեցին Մեծն Սահակն ու Մեսրոպը, լը-  
րացրնելու հայ զիրերու պակասը, և հայ ազգն ու ե-  
կեղեցին օժտելու իր լեզուին արտայայտիչ համապա-  
տասխան տառերով : Այդ զրի զիւան էր, որ տաջ-  
նորդնց զիրենք ժողովրդական լեզուին աւլու քերա-  
կանական ձեւեր և յղկումներ, և այդպէսով կերակը<sup>1</sup>  
Ուկեղեցարեն զրաբարը : Այս աշխատանքին յաջորդեց  
Աստուածաշունչի թարգմանութիւնը, որովհեանու ի-  
րենք կ'ուզէին, որ ասէն բանէ առաջ Աստուած նայե-  
յերէն խօսի նայ ժողովուրդին նես, այս վերջինը ձեր-  
բազատելու համար օտար ազգեցութիւններէ, և անոր  
մէջ սանդելու խանդի ու եռանդի նոր երակներ, նոր  
ազրիւրներ :

Կարելի չէ՝ ուրանալ զարերու ընթացքին զրաբար  
լեզուին արտադրած զրական գանձերն ու ճոխութիւն-  
ները, որոնք տակաւին զարեր պիտի ապրին իրը հայ

ստեղածագործ միտքի աստուածային արտայայտու-  
թիւնները : Ընդունինք, թէ նոյն իսկ մեր այսօրուան  
զբական լեզուն իր ճոխութիւնն ու յզկուած զեղեցկու-  
թիւնը մեծ մասամբ կը պարտի Ոսկեդարեան լեզուի  
բարերար ազգեցութեանը : Բայց լեզուական այդ վսե-  
մութիւնը, այդ ճոխութիւնը բաւական պատճառ մը  
չէ, որ մենք կապուած մնանք անոր մեր եկեղեցական  
արարողութիւններուն համար, երբ անիկա ստարացած  
է ժողովուրդին :

Այս խնդրոյն մէջ պէտք է նոյնն ըլլայ մեր փա-  
փաքը, մեր նպատակը Ասհակի և Մեսրոպի նպատա-  
կին հետ : Այսինքն պէտք է որ Աստուած հայերեն խօսի  
հայ ժողովուրդին հետ: Հարց է, թէ մեր զրաբարը այ-  
սօր կարելի՞ է գործածել եկեղեցին մէջ, ու պէսզի  
Աստուած հայերէն խօսած ըլլայ հայ ժողովուրդին  
հետ: Դժբախտաբար ժխտական է ու պիտի մնայ այս  
հարցումին պատախանը :

Կաթոլիկ եկեղեցին, իր ծիսական արարողու-  
թիւններուն համար կրնայ կառչած մնալ լատիններէնի :  
Բայց այն օրէն որ Գերմանական, Շուէտական, Անգ-  
լիական և Զուֆցերիական ազգային եկեղեցինները  
կազմուեցան, անոնք, ամէն բանէ առաջ, պէտք ան-  
սան ժողովրդական լեզուի թարգմանել Աստուածա-  
շոնչն ու եկեղեցական արարողութիւնները, զանոնք  
հասկնալի ընելու համար ժողովուրդին, և սերացը-  
նելու համար անոր յարաբերութիւնները Աստուածոյ  
հետ : Այսօր կարելի է ըսել, թէ մեր զրաբար լեզուն  
այնքան հասկնալի է մեր ժողովուրդին, որքան  
լատինածէս արարողութիւն մը զերման զիւղացիին  
համար : Եւ աւելի առաջ երթալով, պիտի կրնանք  
ըսել, թէ մեր քահանաներէն ու վարդապետներէն  
80 %ը, և եպիսկոպոսներէ ոմանք իրենց կարդացած

պրաբար մէկ բնագիրը պէտք եղածին պէս հասկնալու կարողութենէն զուրկ կը դանուին։ Ուրեմն լեզուական աևսակէառվ ալ անհասկացողութիւնը կատարեալ է քահանային ու եկեղեցիին միջեւ, և կեզեցիին ու մոզովուրդին միջեւ։ Կ'արժէ՞ ուրեմն տառին կառչած մեալ։ Մեր ազգային պատմութեան այս վտանգաւոր անկիւնագարձին, երբ ազգը ջարդերու, թալանի, և տարագրութեան հետեւանքով չափազանց մտահոգիչ վիճակ մը կը ցուցազրէ, երբ Մեր Ազգ։ Եկեղեցիէն զատ յենարան չունինք, մեր գոյութեան տեւականուաթիւնը ապահովելու, ևս վստան ևմ թէ, եթէ այսօր Ասհակ և Մեսրոպ վերագանային իրենց գերեզմաններէն, իրենք առաջինը պիտի ըլլային պահանջողներեն, որպէսզի Աստուած անզամ մըն ալ հայերէն խօսի հայ ժողովուրդին հետու ևւ իրենց թարգմանիշի որբազան պաշտօնը անզամ մըն ալ պիտի ստանձնէին նոր հայերէնի թարգմանելու համար եկեղեցական դիրքերը։

Ցարդ մեր հայրապետները թերացան իրենց կոչ չումին, իրենց պատասխանառուութեանը մէջ, թերեւս խորհելով, թէ իրենց պարաւականութիւնն է անզարա պահպանել ինչ որ հնութիւնը կտակած է իրենց և Ու կաչեցան զրին, և մոոցան թէ ոզիրը կը սպաննէ։ ոզին կ'ապրեցընէւ Անոնք աւելի լաւ զործմը, կրօնապէս ու ազգայնապէս յիշատակելի գործ մը ըրած պիաի ըլլային մեծ հայրապետները առաջնորդողոզին իւրացընելով, և շարունակելով անոնց ազգապահն զործը, ժամանակի հրամայական պէտքերու համաձայն։ Մէկ խօսքով պէտք էր ցարդ արդիացուացած ըլլային աստուածպաշտութեան լեզուն։

Այսօր գրական-ժողովրդական լեզուի երկու ճիշդաւորութենք ունինք արեւելանայ և արեւմտանայ, կամ թրքահայ և ուստահայ բարրառներ։ Աստուապաշտուա-

թեան լեզուն արդիացընելու համար պէտք է անոնցմէ մէկին կամ միւսին նախապատռութիւն տալ, և կամ աւելի ճիշդը, աշխատիլ երկու բարբառներուն մէջ միութեան եղբեր գտնել, և երկուքին համագրութեամբ, ու միջին ճամբով մը կատարել թարդմանութեան կենսական գործը :

Երբ այսպէս ընզհանուր առմամբ Ակնզեցիի լեզուն կ'արդիանայ մինք կրնանք, նոր լեզուին զուգահեռաբար, իրենց զրարարի իսկութեանը մէջ պահել շատ մը շարականներու հին լեզուով գործածութիւնը, անշուշտ համառոտուած ձեւի տակ, և Շարականներու տպագրութեան առեն անոնց աշխարհաբար թարդմանութիւնը կցելով բնագրին :

## ԸՆԿԵՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

Բարեկարգաւթեան այս պայմանները ի զործ դըր-  
ւելէ վերջ . տակաւին չէ՝ կարելի վստահիլ , թէ դար-  
մանած պիտի ըլլանք մողովրդական ուժացաւմի և ան-  
տարերութեան պատճառները : Դաւանական խրթնու-  
թիւններէ , և ծիստական խորթութիւններէ անկախ ,  
տակաւին կան պատճառներ , որոնք ձնունդ առած են  
եկեղեցին ու հաւատքի հանդէպ անտարբերութեան ,  
նոյն իսկ արհամարհանքի : Այդ պատճառները ընկերա-  
րույական են , զեղագիտական և հոգերանական : Պահ-  
մը վերլուծնենք այդ պատճառները :

Քրիստոնէութիւնը իր ծագման օրերուն կրօնք մը  
ըլլալէ աւելի բարոյական ուսուցում մըն էր և ընկե-  
րական օգնութեան կազմակերպութիւն մը : Քրիստո-  
նէութեան առաջին գործիչները զրագեցան , աւելի ու-  
տելիի , բարոյական և ընկերական գործով : Անոնք  
վիճակեցին անժառանգները , բախտէն հալածուածները ,  
զրկուածները , անոնց խորաակուած հոգիներուն խորը  
արթնցուցին օրուան զրկութերուն հանդուրժելու կո-  
րովը , և վազուան ազատութեան յոյսը . որ միակ  
անունն է բոլոր կրօններու աստուածներուն : Հիւանդ-  
ներու անարին մօտ աարին մխիթարութեան շունչը :  
Կազմակերպեցին հասարակաց սեղաններ , պատճեր ,  
անօթիները կշաացընելու համար , և ներքին հանգա-  
նակութիւններով օգնութեան հասան յուսանատ պար-

տականներուն։ Գերիներու փրկութեան փոխարժէք հայթայթեցին։ Եւ այս ընկերական և բարոյական գործունէութեան հետեւանքով էր, որ ժողովրդական զանգուածը, ամրոխը կապեցին քրիստոնէութեան բունքներ։ Եւ իրենց հաւաքոյթները միստիք հանդամանք ունեին։

Այսօր Քրիստոնէութիւնը տարբեր երեւոյթ, տարբեր հանգամանք կը ցուցադրէ ամէն տեղ։ Հիմա զոյլութիւն չունին եկեղեցին սկսուած և ընկերական միսիթարութեան յատկացուած ձեռնարկ և հաստատութիւն։ Փակուած են եկեղեցիի ստեղծած անկերանցները, հիւանդանոցները, հիւրանոցները, և ժողովրդական զանգուածը թողուած է միս մինակ իր տառապանքին մէջ, անոք և անմիսիթար։ Եւ ինչպէս Ալէքսիս Ռէյ դիմել առւաւ։ Եկեղեցականութեան մեծամասնութիւնը չափազանց մոռցաւ թէ աղքատները, անժառանգները, և ժողովուրդն է եկեղեցիին ճշմարիտ զանձը։ Եւ այդ զանձը չափազանց անանոնց . . . .  
Ոզորմութեան առաջին պտուղն է եղբայրութեան և արգարութեան ողին։ Եկեղեցիները պայքար չը մզնցին ընկերական անարդարութիւններու դէմ։ մարդը չը պաշտպանեցին դրամազլուխին գէմ, և այնոքէս ցոյց տուին, թէ տեսութենէ կորսնցուցած ևն Աւեաարանի ընկերական առաքելութիւնը, սահմանափակուելու համար զուտ վարդապետական և կրօնական ուսուցումի մը մէջ։ Այն ատեն զանգուածները, հարսաանարուած՝ ժամանակակից գոյութեան բարդ պայմաններէն, պաշտամունքներէ հեռացան, իրեւ պահպանուզականներէ, և հեաեւեցան հակաքրիստոնէութեան վնասակար հովիւներու . . . , որոնք իրենց կը խոստանային աւելի թոշակ, նուազ աշխատանք, և պարապ երկինքի մը տակ, և անընտանիք ու անհայ-

բենիք աշխարհի մը մէջ, «չնշութիւնով սահմանափակ-  
ուած մոլութիւններու. զրախտ մը (\*):

Այն առգնապը, որուն ենթարկուած են այսօր  
աշխարհի բոլոր եկեղեցիները, սաեղծուած է, ուրիշն,  
բուն իսկ կրօնքի ձեռքով, և անոր թերացումով ։  
Բոլոր կրօնները, զաղափարի տեսակէտով, շարունակ  
միջավայր և զիրք փոխած են։ Ամէնքն ալ գործի  
սկսած են նախ կոչում ընելով աղքաններու, և իրենց  
ոաքին կառաւան մը սաեղծելէ յետոյ անցած են հա-  
րուստներու, կողմը։ Ի պահանջել հարկին դարձած ևն  
յասաջիմական, նոյն իսկ յեղափոխական, Եւ երբ ալ  
իրենց զգութիւնը ապահոված են, սկսած են պահպա-  
հողական ըլլալ, իրենց դոյութեան պահպանումին  
համար։ Թրիստոնէութիւնն ալ քալեց այդ միեւնոյն  
արահեաններէն։ Մարզերու հաւասարութիւնը քարո-  
զելով մնեագոյն հարուածը տուաւ հոռվմէական ազ-  
նուապեատականութեան, ընթանիի զաղափարին դէմ  
պայքարելով։ Յետոյ լքեց աղքաններու գասակարզը,  
անցնելու համար զրամատիրութեան կողմը։ Իր այս  
շրջափոխութիւններու միջոցին, երբ անտեսեց աղ-  
քատները, և թերացաւ իր ընկերական կոչումին մէջ,  
չը խորհեցաւ, թէ ծէսերն ու վարդապեառութիւնները  
առանձինն անկարող պիտի ըլլային կենդանի պահելու  
կրօնական ո՛ւէէ հասաւառութիւն։ Ընկերական զործին  
կարեւորութեան հետ ուղիղ կը համեմատի եկեղեցիի  
մը սաեղծած հմայքին ու աղդեցութեան աստիճանաւ-  
չափը։ ո՛րքան քիչ է ընկերական օժանդակութեան  
դործը, այնքան անհրատոյր է եկեղեցիին կրօնական

(\*) Տես մեր ժեկե՞նքի ԵԽ Պեճութիւնը յօդուածա-  
ւարքին և. (Ա. Մամուլը, 1920 Սեպ. 19 թի 2352):

ձեռնարկը համայնքի մը աչքին . ո՞րքան տկար է բարոյական ներշնչ և մի աղքատը եկեղեցին ներս , այն քա՞ն տկար է անո՞ւ քառողութիւնը , անոր համայքը ժողովուրդին համար :

Քրիստոնէական եկեղեցին , մերն ալ մէջը ըլլալով , չը բաւականացաւ արհամարհնելով զրկուած դասակարգը . ան մինւնոյն մամանակ քաջայերեց հարուստին մոլութիւններն ու փառասիրութիւնները : Խորհուրդներու մատակարարութիւնը սակադիներով պղպառեց : Փառաւոր հանդիսութիւններով պատահեց այլասերած հարուստներու բորբոսած դիակները , և ազգաւորին վերապահեց անհոգի , անջիղ փշրանքներ միայն : Ու զեռ աւելին ալ կայ : Քրիստոնէական եկեղեցին շատերէն երազուած իր արքայութիւնը հարուստներուն վաճառեց , և անոնց առջեւ փակեց իր դժոխքին զաւաները , վճարուած զումարներու փոխարքէն : Ու ժողովուրդին միջակ ու ազքատ զասակարգը , այսինքն բուն ժողովուրդը , չնկնդեցին նշարիա զանձը , չարաբաստօրէն զգաց . թէ ինք զրկեալ մըն է ո՞չ միայն իր երկրաւոր կեանքին մէջ , այլ և քրիստոնէութեան երկինքին մէջ : Որովհեաւ զարերէ ի վեր չը լսուեցաւ ձայն մը , որ ըսէր տառապող զասակարգին . Շեկայք առիս ամենայն վասակեալք եւ բնունուրք եւ եւ հանգուցից զձեզ :

Ընդունինք , թէ ծանր է այս յուսախարութիւնը , այս հիասթափումը ժողովուրդին համար , որ կեանքի պէտք ունի , կեանքի իր լիութեամբ , իր բովանդակ պայմաններով , և կը նար ցոյց տալ . թէ ինք կեանք մըն է , սնունդ մըն է կեանքի և անոր աննշանքներուն ու իտէալին : Մինչդեռ ցաւալի է ըսել , թէ խղում մը զոյութիւն ունի այսօր չընկերական իտէալին : և եկեղեցին միջին օնտարոյականութեան եւ եկեղեցին միջեւ խղումը աղիտաւոր նշան մըն է :

Ահա տգէտ կրօններ, յոռի կրօններ, որոնք զերութիւնն ու զերութեան վաճառականութիւնը կը քաշալերեն, ինչպէս նաև յարմար տեղերու մէջ կուսապաշտութիւնները, ուր արարողութիւններու սպիտակութիւններ կը ծածկէ ներողութեան ամօթը»։ (Էմբրաբն)։

Եկեղեցիի զոյութեան պայմաններէն մէկն է մզումտալ ընկերական դործին։ խորտակել խորութեան պատուարները, որոնք եկեղեցիին ձեռքով հիւսուած են զասակարգերու բաժանումին համար։ պէտք է այսել սակագիներու ցանկերը, անխորական ողիով կարինալ մօտենալու համար մողովրդական բոլոր խուերուն, անժառանգներու հոգիներուն խորը կարինալ վերստեղծելու համար մեռած հաւատքին, խորտակուած յոյսին սեղանները։

---

## ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹԻՒՆ

---

Եկեղեցիի հանգէպ ժողովրդական ուժացումի պատճառներէն մէկն ալ, կարգ մը մաշած վարդապետութիւններու շարքին, պակասն է գեղագիտական ըմբոնումին ու հասկացողութեան, զոր եկեղեցին ցուցագրած է իր ծագումի օրերէն ի վեր :

Քրիստոնէութիւնը իր բարոյական ուսուցումը ըստ կըսած ըլլալով քարոզել զրկուածներու և ժողովրդական աղքատ գասակարգին, անհոգութենէ աւելի խրաչում մը ունեցած է գեղագիտական զգացումէ և ցուցադրութիւններէ, յարմարելու համար քարոզուած միջավայրի ընկերական և մշակութային պայմաններուն : Ստրուկ, ուրախութենէ և ժպիտէ զուրկ ժողովուրդներ իրենց ապրած թշուառ կեանքին և իրենց անձնական ախաղարին վրայ կաղապարած են իրենց պաշտած Յիսուսը : Եւ առաջին քարոզիչները, միեւնոյն տիպէ ու խմորէ մարդիկ, իրենց քարոզած մարդարէն ներկայացուցած են տգեղդ և տանագը, հիմնուելուելով մարդարէին խօսքերուն վրայ (Ես. ԺԳ. 2.3) : Այդ ըմբոնումը առիթ տուաւ կելսոսի, որ յարձակի քրիստոնէութեան դէմ, զայն ներկայացընելով իրը տգեղ բարօպիչի մը տգեղ գործը, քանի որ քրիստոնեաներ զանի կը նկատէին «փոքր, տգեղ, և տանց ազնուութեան» (ՈՐՈՇԻՆ.ԷՌ. ընդդեմ Կելսոսի):

Համոզումը նոյնը մնաց հեթանոս իմաստասէր:

Ներու դէպի քրիստոնէութիւն գարձէն վերջն ալ : Այն-  
պէս որ Կղեմէս Աղեքսանդրացի, արքաբացնելու հա-  
մար Քրիստոսի ազեղութիւնը, ըստ . Քրիստոս անարգ  
կը եւ ամոյն, որպիսզի ո՛չ ո՛վ նրապուրութիւնը անոր գե-  
ղեցկուրինեն, անփոյք մնայ իր ուսուցման հանդեպ։  
Եւ Տերտուլիանոս ու Կիւրեղ Աղեքսանդրացի նոյն  
ըմբռնումը որդեզրեցին։ Իրենց ժամանակի խորհող  
այդ մեծ միտքերը, որոնք քրիստոնէական եկեղեցիի  
շրջանակին մէջ տաօտուածարանն անունով ճանչցուե-  
ցան, չկրցին զանազանել մարմինի և խօսքի գեղեց-  
կութիւնները, և չկրցին ըմբռնել, թէ գեղեցիկ դադա-  
փար մը, շատ աւելի գեղեցիկ է և հրապուրիչ, գեղե-  
ցիկ և բարեկազմ մարդու մը բերնին, քան անարգ և  
շառանց ազնուութեանց մարդու մը բերնին մէջ,

Եւ զանուեցան նոյն իսկ եկեղեցւոյ Հայրեր, ո-  
րոնք ուղեցին երեւակայել Քրիստոս մը, որ կեանքին  
մէջ չէ խնդացած բնաւ։ Եւ այս համոզումը զամուած  
միաց անոնց միտքին մէջ, նոյն իսկ, երբ, եկեղեցիի  
յազմանակէն յետոյ, քրիստոնեաներ այլ եւս հաճոյք  
չը զգացին Յիսուսի անարդ և ազեղ զիմազծէն, և ա-  
նոր տուին ռգեղեցկագոյն կերպարանք մը, հիմնուե-  
լով Լենտուլոս Բգեշխի վերապրուած կեղծ նամակի  
մը, և Սազմոսի տողերուն վրայ (Սազմ. ԽԴ. Տ. 4.)։  
Ուկերերան անգամ այն համոզումը ունեցած է, թէ  
Յիսուս իր կեանքին մէջ չխնդաց բնաւ (ՀԱՅՈՒԱՆՔ  
ՈՄԿԵՐԵՐԱՆԻ էջ 259)։ Տարօրինակ ըմբռնում . . . ;  
Կրնանք երեւակայել, թէ երբ Յիսուս կանայի հարսա-  
նիքին կը մասնակցէր, հոն ո՛չ թէ արամութիւն և  
արցունք տարաւ, այլ ժպիտ, ծիծաղ, զուարթութիւն։  
Բաց ասաի երբ իր կենդանութեան կ'ամբաստանուէր  
իրրեւ արբեցող (Մտթ. ԺԱ. 19. Ղուկ. է. 34), այդ-  
պիսի մարդ մը ինչպէ՞ս կրնար զսպած ըլլալ ուրա-

խութեան կամ արհամարհանքի ժայիտն ու ծիծառը (\*):

Մենք չենք դարմանար այսօրինակ ըմբռումներու վրայ: Անընականութիւնը (absurdité) յատկանիշն է եղած սկեղեցւոյ Հայրերու մատենլակերպին, և անոնցմէ կարելի էր սպասել ամէն ինչ որ հակառակ է մարդկային բնութեան: Հեթանոսական ըմբռումներով պատճառատուած քրիստոնէական մոլիուանջութիւնը տարրեր արդիւնք չէր կրնար տալ:

Եկեղեցիի Հայրերուն անճայակ, հակապեզապիտական և հակարնական այս հակումներն եղան որատառ: Որ ագեղութիւնը յատկանիշը կազմէ քրիստոնէական եկեղեցիին: Արդէն զրած եմ ժամանակին, թէ մարդիկ ո՞րպիսի մայնութեան տէր եղած ըլլալու են, կարենալ խորհեյու համար, թէ զեղեցկութիւնը կը վնասէ բարոյական ուսուցումնին: Անձնապէս սա համոզումը ունիմ, թէ Յիսուսի քարոզած բարոյականը չատ աւելի պէտք է շնչառուած եղած ըլլայ Նազարէթցիի յատկէ իր անձնական հրապուրչութեամբ, իր նաոււածքին ու զեղեցկութեան կախարգող թուլչութեամբ (\*\*): Ըստունինք, թէ բարոյականին լրացուցիչը գեղեցկութիւնն է: և կարծեմ յարակարծութիւն (paradoxe) մը պիտի շըլլար ընդունիլ, թէ բարի և չար վերացական բառերու համանիշ են զրեթէ զեղեցիի և ոզեղ բառերը:

(\*) Այս մասին ընդարձակօրէն խօսած ենք արդեն մեր ՊԱՏԿՒՐՆԵՐ երկափրութեան մեջ, «Պատկեր» և գիմագծութիւնն է: և կարծեմ յարակարծութիւն (paradoxe) մը պիտի շըլլար ընդունիլ, թէ բարի և չար վերացական բառերու համանիշ են զրեթէ զեղեցիի և ոզեղ բառերը:

(\*\*) Նազարէր ծանօթ եր իր կեդրոն մը, ուր փիւնիկեան, սեմական, արարտական և յունական արիւնը խառնուած եր իրարու ներ, եւ որուն ժողովուրդը արիւնի այդ խաչառումներու նետեւանմով, աւելի զեղեցիկ եր եւ կենցաղակր: (Տես. մեր ԴԻՌԻԱԳՆԵՐ, էջ 101—108):

Այսպէս, որ զործ մը, կետնք մը բարի է, որովհետեւ զեղեցիկ է, և չար, որովհետեւ ազնզ է: Տոքա: Ալէքս-սիս Թարթէլ իր *L'Homme*, *Cet Inconnu* դիտական հատրին մէջ կը զրէ: «Մարդին հոմանիշ է արդարու-թեան, մարգասիրութեան, և զեղեցկութեան: Զարը՝ հատիրութեան, չարութեան և ազնզութեան» (էջ 151):

Մասնաւորելով մեր խօսքը մեր եկեղեցիի մասին, պէտք է ընդունիլ, թէ ազնզութեան այդ հին ըմբռու-նումը ապրեցուցած է իր մէջ (<sup>(\*)</sup>): Հոն տգեղ են, պատւոյ առարկայ իր սրբազնները: Դեռ դար մը առաջ Պալսոյ Մայր եկեղեցիի աւագ սեղանին հա-մար իստալիոյ մէջ պատրաստուած Աստուածնայ պատ-կեր մը ժողովրդական մերժումի հանդիպեցաւ գեղե-ցիկ եղած ըլլալուն համար, և օրուան Պատրիարքը սահիպուեցաւ այդ զեղեցիկ նկարը զրկել Արմաշի վան-քը, զարդարելու համար անոր եկեղեցիին աւագ խո-րանը, և ուր մեաց մինչեւ վերջին տարագրութիւննե-րը:

Նկարներու ազնզութենէն զատ ազատա են մեր եկեղեցիները, սեղաններէն սկսեալ մինչեւ քահանա-յին զգեստը, եկեղեցիին ներսն ու դուրսը: Տգեղ է ժողովուրդին երթեւեկն ու կեցուածքը, ազնզ՝ երա-ժշտութիւնը, անգայն և անջիղ՝ տրուած քարոզը, տը-ղեղ՝ արարողութիւնները: Հոն կարծես խուլ և ան-զիտակից հայածանք մը կայ զեղեցկութեան զէմ: Եւ

(\*) Այսօր չկ' հարելի բան քէ զիեղ և Կարոյիկ եկե-ղեցին: Վերածնուրեան դարը բօրուած և անոր վրային զգեստուրեան նին փուշները, և անոր ծոցը փոխադրած և նին Հոռովմի կրկնուներն ու նրապարակները զարդարող արձաններուն նմանուրեան ողին: Եւ այսօրուան Հր-ուովմի եկեղեցին, իր զեղեցկուրեամբ եւ իր արձաններու չափազանցուրիւններով աւելի ներանոսական և հան նշա-տնեական:

ալ ինչպէ՞ս կ'ուզէք որ քիչ ու շատ գեղագիտական ձաշակ, և գեղարուեսատական հասկացողութիւն ունեցողազ անհատներ հանդուրժէին կազուած մնալ եկեղեցիի մը և կրօնքի մը, որ անուզզակի կերպով կը քաջալերէ, կը սրբազործէ տղեղութիւնը իր բոլոր ձեւերուն մէջ (\*).

Ընդունինք, թէ չէ՛ կարելի կրօնքի մը գեղեցկութիւնը շրջանակնել ագնզ և կեղեցիով մը և եթէ կ'ընդունինք, թէ մարդկային միտքի և սիրտի խոյանքը դէպի գեղեցկութիւնը կը միտի զբականութեան և արաւեստի բոլոր ճիւղերուն, ապրելակերպի, զազտիտական իմացումներու և կեանքի բմրունումի ու արտայացուութեան մարզին մէջ, կրօնքը չկրնար ընդգողիլ այս ուղղութեան դէմ, և բացառութիւն մը կազմել հակառակ անորու եւ եթէ փորձէր այդ ընդգումը, ի վեան իրեն շարժած պիտի ըլլար բաց ասաի, եթէ կրօնքը հոգիներու բանաստեղծութիւնն է, — և իրրեւ այդ միտյն գոյութեան իրաւունք ունի կրօնքը — ինչո՞ւ չաշխատինք տալու այդ սրբազան բանաստեղծութեան անհրաժեշտ յանգաւորումն ու կշականութիւ-

(\*) Հայկական եկեղեցիի գեղեցիկ օֆինուածք մը ունինք, կառուցուած նայկական նարարապետութեան բանեցած Կաթողիկէի դրաւրեամբ, այդ գեղեցիկ օֆինուածքն այլ պղծուեցաւ ագե նարարապետներու եւեսկն: Ու նիմա ամենուրեի կը սեսնենք նայկական եկեղեցիներ, զմբկրանման կուզեր իրենց ուսերուն վրայ, եւ սիւն կզուած անբացուայեր, իրենց անուրին տակ: Անբացեա և, որ Հոգեւոր Վերին Խօսանութիւնը վերջ մը դնէ այս սգեղութիւններուն, արգիլ նարարապետական խառնակ դրութեամբ եկեղեցի օֆիներու սովորութիւնը, եւ հայ եկեղեցիին նամար պարտաւորիչ ընէ նայ նարարապետական ձեւը, որ մեր ազգային փառներէն մին կը կազմէ:

նը, ինչո՞ւ չը հազցընենք անոք մարզկային մտածումին ամենագեղեցիկ, միեւնոյն ժամանակ ամենաբարոյական հանդերձանքը. ինչո՞ւ թողունք, որ ան քաշկըսառի աւանդութիւններու և սովորութիւններու գերեզմաննոցին մածուցիկ փոշիներուն մէջ, Մաքրութիւնը, նման գեղեցկութեան, անհատական և հաւաքական առաջինութիւն մըն է, և իբր այդ պէտք է գործադրել զայն, մանաւանդ սրբավայրի մը մէջ:

Գեղագիտական ըմբանութերու մարզին մէջ պէտք է թօթափենք մենէ հին համոզութեները, հին ճշմարտութիւնները, որովհեաւ անոնք գաղրած են համոզում և ճշրտութիւն ըլլալէ. քանի որ կը հակասեն մեր հոգեկան հակութեներուն, իմբըսըն իրաւամբ զրեց. ԵՊահելով հանդերձ անցեալին յարդանքը, պէտք է նախապատութիւն տալ ներկայ ճշմարտութեան, բաղդատմամբ ճշմարտութեան հին ըմբանումին, երբ այս քաջութիւնը կը պակսի, երբ մէկը չկրնար հրաժեշտ առաջ առաջ հին ձեւերու, որոնք անցողակի ապաստան մը կրնային եղած ըլլալ միայն, խորհրդանշանը կամ հանգանակը (*symbol*) շղթայ մը կ'ըլլայ, և գաղափարը բանտ մը:

Ժողովուրդներ ծարաւի են աղատութեան, և պիտի ընդգորին շարունակ արգելափակումի զաղափարին դէմ. թէ իսկ այդ զաղափարը քարոզուած ըլլայ կը բոնքին ու եկեղեցիի կողմէն:

Անհրաժեշտ է եկեղեցիին տալ գեղագիտական հըրապուրչութեան մը զրաշմը: Այսօր թատրոններն ու սինէմանները շատ աւելի խճողուած են բաղմութիւններով, մինչ նոյն համեմատութեամբ եկեղեցիներն է որ կը զատարկանան: Առաջիներուն քաշողութիւնը և եկեղեցիներէն խորշումը կարելի չէ՝ միայն

բացատրել թատրոնին ու սինէմային պոռնիկ ցուցա-  
դրութիւններով։ անոնք այդ ցուցադրութիւնները  
կ'ընեն գեղադիտական այնպիսի ճաշակով մը, որ ան-  
հատները իրեն քաշելու մոգական ոյժը ունի։ Երանի  
թէ եկեղեցիները շարունակած ըլլային կրօնական  
թատրոններ ներկայացընելու սովորութիւնը, զոր կա-  
թոլիկ եկեղեցին ի գործ կը դնէր երբեմն, Եւ այդ  
ներկայացումները պիտի կրնային իրր ազգակ ծառայել  
նաև միստիք ողիի վերստեղծումին, վերջերս անզ-  
զիական մասուլի մէջ ալ արտայայտուեցան այսօրի-  
նակ գաղափարներ և բաղձանքներ, կարենալ աւելցը-  
նելու համար տաճարին հրապուրչութիւնը,

# ՄԻՍՏԻՔ ՀՈԳԻԻՆ ՊԱԿԱՍԸ

---

Ուրիշ պարագայ մը, որ չառ աւելի նշանակականէ, միստիք ողիին պակասն է արզի սերունդին մէջ, եւ չը մոռնանք, թէ կրօններուն հիմը միստիքականութիւնն է:

Մեր դարը հրաժեշտ տուած է միստիքականութեան և միստիք ողիին, որ իր ծագման մէջ ընատիոյ յատկանիցը կը կազմէ ընծայացուներու (initiates) և ջերմիուանդ հաւատաւորներու։ Մեզ առաջնորդող ներկայ քաղաքակրթութիւնը, որ ծանօթ է քրիստոնէական քաղաքակրթութիւն անունով, նիւթականացուցած է ամէն ինչ, Դիտութիւնը մեքենականացուցած է մինչեւ իսկ մարզը։ Արզի քրիստոնէական քաղաքակրթութիւնը իրեն համար զբազումի առարկայը ըրած է միայն ստամոքսի, զիւրակեցութեան և կեանքի վայելքին ապահովութիւնը։ Շարտարարուեստի, անտեսագիտութեան, նոյն իսկ կրթուկիթան հաստատութիւններու բոլոր աշխատանքը ուղղուած են միայն այդ նիւթական պայմաններու ստեղծումին, պահպանութեան և տիրապեսութեան Հարուսա ըլլալու մտասեւեառումը գրաւած է մարդուն կազմախօսական կառուցուածքին ամբողջ զործունէութիւնը, և փոշիտացուցած անոր հոգեբանական հակումները, բարոյական զգացումը, Պատասխանատառութեան ոգին հրաժեշտ տուած է անհատներէ ու հաւաքականութիւններէ։ Միջոցներու խարութեան սկզբունք զոյութիւննի յաջնորութեան ճամբուն վրայ և Հոգեբանական

այս վիճակը ինքնին ժխտումն է կրօնքին ու կրօնական դզացումին։

Ապահովաբար բարոյական այս վիճակումին ազիտաւոր հետեւանքները պիտի չկրէր մարդկութիւնը, եթէ արդի քաղաքակրթութեան մայրն եզող Թրիստոնէութիւնը իր բարոյականը հիմնած շըլլար ու կարձքի ու Պատիթի և կզբունքին վրայ ։ Դժոխութի ու արքայութեան մասին եղած հաւատալիքներուն ուրացումէն վերջ, այլ եւս քրիստոնէական բարոյական մը զրրկուած կ'ըլլար իր հիմերէն։ Այսպէս ալ պատահեցաւ։

Եկեղեցին, առանց զգալու, թէ միստիք ոգիին կորուսով իր ստքի կռուանն է, որ կը վլլի, եկեղեցին անկարող ըմբռնելու ժամանակին անդզած մեքենականացումին յառաջինաղացութիւնը, ապաստանած՝ տւանդութեան և տիեզերական ժողովներու ձեռքով կառուցուած չինական պարիսպներու եաին, թոյլ արւած է, որ կրօնքն ալ կաղալով մտնէ բանականացումի (rationalisation) ճամրուն մէջ, և ըլլայ կրօնք մը, որ ոչ բանավարական է և ոչ միստիք։ Ու չկրցաւ անսնել, թէ այդ կիսատ ու անյաջող յեղաշրջումի ընթացքին կրօնքին հիմունքը կազմող միստիքականութիւնըն էր, որ մահուան կը դատապարառէր բանավարութեան խառնարանին մէջ։ Շատ իրաւամբ Տոքտ. Թարբէլ ըստ է այս առթիւ. «Հովիթները, կրօնքը բանականացուցած են։ Անոնք կրօնքէն ջնջած են միստիքական ամէն տարր։ Եւ, սակայն, չեն յաջողած դէպի եկեղեցն քաշել արդիական մարդիկը։ Իրենց կէս թափուր եկեղեցիներուն մէջ ի զուր ակար բարոյական մը կը քարոզին։ Անոնք ինքոյնքնուն տռած են դերը այն ոստիկաններուն, որոնք կ'աշխատին պահպանել, ի նպաստ հարուստներուն, արդի ընկերութեան շրջանակները (cadres)։ Կամ լաւ եւս նման ոստիկաննե-

րու, որոնք կը շոյեն ամբոխներու զգայականութիւնն (sentimentalité) և անիմացութիւնը (inintelligence):

Թրիտոնէական քաղաքակրթութիւնը, ի վեաս զինքը ծնող քրիտոնէական կրօնքին, նոր սերունդներու մէջ ցամքեցուցած է հոգեկան հայեցողութեան, և աննիւթին ու բարոյականին տենչացող աղնիւ խոյանքներու ակերը, խորտակած է ազնուատենջ իտէալներու շարժիչ թելերը: Շատ գիտնալու, շատ ունենալու, շատ վայելելու հրամայական պէտքն ու յօժարութիւնը քանդած է մարդուն հոգեկան և բարոյական տաճարը, և ալ աեղ չէ՝ թողած, մարդուն խորքին մէջ, որ կարենար իրը ապաստան, իրը թառ ծառայեց հին աստուածներուն: Արդի քաղաքակրթութիւնը հակամարդկային է, ո՛չ միայն անոր համար, որ կը ծառայէ մարդկային կեանքը խանգարելու իր գործարանաւորութեան մէջ, այլ և անոր համար, որ իսպառ անտեսած է հոգեբանական պէտքերու գոյութիւնն ու անոնց դոհացումին կարեւորութիւնը: Ան չէ՝ կրցած զանազանել օգտակարը վասակարէն, ու նոյն իսկ չէ ուզած ուսումնասիրել, թէ արմատական ի՞նչ փոփոխաւորութիւններ պէտք էին դիտական յառաջդիմութիւնները կարենալ օգտակարապէս յարմարցընելու համար կեանքի նոր պայմաններուն: Եւ եթէ հոս ու հոն կը անսնուին տգէաներու խմբաւորումներ, որոնք ինքզինքնին նուիրուած ցոյց կուտան նոր ու կեղծմիտիքանութեան մը ապուշ զարտուղութիւններուն (բունի, մունապէրնի), անոնք ո՛չ միայն իրենց ցոյցութիւնը կը քաշկոտեն եկեղեցիի շրջանակէն դուրս, այլ և որակով ու քանակով չափազանց աննշան, չափազանց զանցառելի ինքնութիւն մը կը ցուցադրենքրենց ստորինաքարը կենցազավէ Անոնց մէջ ո՛չ հաւատքի հասկցուած ըմբռնումը կայ, և ո՛չ ալ երբեմնի հոչակաւոր միստիքներուն աստուածատեսութիւնը ։

Անոնց մէջ հիմնովին կը պակսի ընծայացուներու յատուկ միստիքն ոռ միստիքութիւնը (mysticité): Մարդկային հաւատաւոր միտքին անհրաժեշտ միստիքականութիւնը հրաժեշտ առած է մարդկութեան: Անոր համար է, որ անկրօնութիւնը կրօնն է եզած այսօրուան մարդկութեան մեծագոյն դանդուածին:

Ուրեմն արդի կրօնական անտարբերութեան կամ ըսնք հիւանդագին մտայնութեան սերմերը պէտք է փնտուն մներ օգտագոշաշ քաղաքակրթութեան հետապնդած ուղղութեանը մէջ: Նիւթապէս օգաակարէն դատ բան մը նկասագութեան չէ՝ առնուած: Մեքենական յառաջդիմութիւնները, քիմիական գարգացումները, ճարտարարուեստական յաջողութիւնները, փորի և քսակի հետ կապ ունեցող խնդիրները հիմը կը կազմն օրուան կրօնքին: Մարդ հակասութիւն մըն է եզած ինքն իր մէջ, ահսակ մը աններգանակութիւն ո՛չ միայն մարդկային ընկերական շրջանակին, այլ նոյն իսկ ինքն իր մէջ: Մեքենայ մը, յօժարութիւններով, կիրքերով լեցուն, որ դադրած է մարդկային անհատ մը ըլլալէ:

Եկեղեցին պիտի կրնաց այդ խանդարուած մեքենային — մարդուն — մէջ վերստեղծել կորսուած ներգաշնակութիւնը: Խնդիրը բաւական բարդ է ու կընձուած, կարենալ հաստատական պատասխան մը առլու անոր: Այսօր ձեւնհաս առաքեալներ ու քարոզիչներ կը պակսին, այդ մեծ հրաշքը կարենալ զործելու համար: Մեր քարոզիչներէն շատ քիչերն են որ մասամբ իրենց պաշտօնին մասնագիտութիւնը ունեցած ըլլան: Բայց իրենց ունեցած քարոզչի մասնագիտութիւնն ալ թերի է և անկատար: Անհատականութիւնը կը պակսի անոնց մօտ: Բաց աստի անոնք չեն կրցած ըմբռնել, թէ հին համոզումներու վրայ ձեւուած կրօնական մասնագիտութիւն մը այսօր դադրած է մասնագիտու-

ԲԻՆ ԸԼԼԱՂԵՒ ՈՐՀԱԳԻ ատեն քարոզիչը չէ հետեւած արգի գիտական, ընկերական, գեղագիտական և բարյախօսական ուսումնասիրութիւններու և յառաջդիմութիւններու, իր խօսքը ձայն բարբառոյ յանապատի պիտի մնայ, թէ իսկ բացառաբար ունեցած ԸԼԼԱՅ իր բնաբանը ընդլայնելու արամաբանական պաշար, լեզուի պերճախօսութիւն, պատկերներու գրաւչութիւն։ Մարդուն կարենալ օդտակարապէս խօսելու համար անհրաժեշտ է զանի ուսումնասիրին իր միջավայրին մէջ, ընկերական, ընտանիկան նոյն իսկ անհատական միջավայրին մէջ, իր հակումներով, իր յօժարութիւններով, արամազրութիւններով, և այդ միջավայրին աւ հակումներուն համապատասխան գնդապրեր տալ անհատին ու հաւաքականութեան Դժբախտաբար քարոզիչի այդ գիտակցութիւնը գոյութիւն չունի մեր եկեղեցականներուն մօտ։

Բարենքախտաբար, սակայն, քրիստոնէական եկեղեցիներու չարքին, մեր Ազգ։ Եկեղեցին մասսմբ զերծ կը զանուի սանզծուած գժուարին կացութենէն. և այդ իսկ պատճառով իր վերանորոգումի գործը աւելի դիւրին պիտի ԸԼԼԱՅ, քանի որ մեր մէջ եկեղեցին, կրօնական հաստատութեան մը հանգամանքէն անկախ, ազգային աւանդութիւններու, և ազգային միութեան և բազմանքներու որրան միջնաբերդի մը հանգամանքով օժտուած է։ Կրօնապէս ան կրնայ անտեսուած ԸԼԼԱՅ Փողովուրզէն, ինչպէս միւս բոլոր եւ կեղեցիները, բայց իրր ազգային զգացումներու և յոյսերու խանձարուրք, իր գարաւոր հմայքէն բան մը պիտի չը կորսնցընէ. եթէ մեր եկեղեցականութիւնը գիտանայ զանի մօտեցընել մողովուրզի սրտին ու հոգիին։

Զեմ զարմար, եթէ Զեկուցումի հեղինակները,

իրենց բարեկարգական ծրագրի մշակութեան ընթացքին, չեն մօտեցած այսպիսի ընկերաւ-բարոյական, զեղագիտական և հոգեբանական հարցերու, կ'երեւի, թէ անոնք, կառչած ձէսին ու կրօնականի քղանցքին, այլ եւս չեն կրցած տեսնել տարբեր մարզերու մէջ գոյութիւն ունեցող պատճառները, որոնք քիչ մը աւելի խորացուցած են եկեղեցին հանդէս ժողովուրդին անտարբերութիւնը :

Բարեկարգական ձեռնարկ մը պէտք է իրագործուի եկեղեցին շրջանակէն ներս, դաւանականէն մինչեւ գեղագիտականը, ծիսականէն մինչեւ ընկերարարոյականը : Եւ ասի անհրաժեշտ է, այսօր առաւել քան երբեք, կարենալ արգիլելու համար ժողովուրդին և եկեղեցին միջեւ եղած խզումը, անոնց վերջնական ամուսնալուծումը :

Պէտք չէ՛ թողուլ, որ Հայ Աղդ. Եկեղեցին փակուած զիրք մը մեայ, կարգալու անկարող ժողովուրդի մը առջեւ : Շատ իրաւամբ ըսուած է, թէ շմարդ չկրնար փակել տաճարի մը դուռները առանց հայրենաբաղձութեան սարսուռի մը, առանց զէսի եսեւ ակնարկ մը նետելուաւ : Եւ եթէ մեր Հոգեւոր Վերին Իշխանութիւնը, ընդառաջելով ժողովուրդի ընդհանուր բազմանքին և ժամանակի պէտքերուն, իր բարեկարգի ձեռնարկով նկեղեցին մատչելի չընէ ժողովուրդին, պիտի նմանի այն անզգած մարդուն, որ պաղարիւնով պիտի փակեր տաճարին դուռները առանց հայրենաբաղձութեան սարսուռին, առանց խզնի խայթ մը զզալու իր կուրծքին խորը . և այն ատեն վա՛յ իրեն . . . :

ԺԶ.

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ



Պատմութիւնը դարաւոր յիշատակարան մըն է այն փլուզումներուն, որոնց ենթարկուած են, յաջորդարար, կրօններն ու քաղաքակրթութիւնները չինին հանդէալ պատկառանքը չէ կրցած արգիլել մարդկային միաքին նոր պահանջներն ու վերելքները, ուրկէ նոր քաղաքակրթութիւններ և նոր կրօններ ծնած են, Եւ այս ընթացքը պիտի կանգ չառնու մեր սեմին վրայ ։ Ապագային իրարու յաջորդող գարերը հանդիսատեսը պիտի ըլլան նմանօքինակ նոր փլուզումներու և նոր կերառումներու։

Մենք այսօր կրօնական տեսակէտով կը զտնուինք այդ ահաւոր փլուզումներէ մէկուն առջև, ու գուցէ առաջին անգամն ըլլալով, պարագութիւնն է, որ մեզ կը չրջապատէ։ Մեմէրիինկ իր չՄաղլիկներու խմացականութիւնը հասարին մէջ կ'ըսէ։ Շթոգ կրօն մը մարի, իրոզութիւնը նոր չէ։ Մէկէ աւելի անգամներ ան աւեղի պիտի ունենայ ժամանակներու զիշերին մէջ։ Հըսովմէական պետութեան վերջաւորութեան տարեգիբեները մեզ հանդիսատեսը կ'ընչեն հեթանոսութեան (paganisme) մահուան։ Բայց մինչեւ այսօր մարդիկ կործանուող աաճարէ մը կ'անցնէին ուրիշ աաճար մը, զոր կը կառուցանէին, մինչդեռ մենք մերը կը լքնենք տեղ մը չերթալու համար։ Ահա նոր երեւոյթը, անձանօթ իր հետեւանքներովը, որոնց մէջ կ'ապրինքն։

Մարդկութեան այս անուշեմութիւնը, տաճարներու այս չպոյտւթիւնն է, որ լրջօրէն խորհիլ կուտայ մեղի, Հոգեկան և բարոյական կեանք մը տեղաւորելու և ապրեցընելու համար աւանարի մը, սրբավայրի մը պէտք ունինք: Եւ անխոնեմութիւն պիտի ըլլար նոր աւանարը չը պատրաստած լքել էինք: Փռխոնցումի շրջան մըն է որ կ'ապրինք հին քաղաքակրթութիւններու, հին կրօններու, և նոր քաղաքակրթութիւններու, նոր կրօններու միջնւ: Էմբրուրնի ըմբռնումը, թէ ունիք շատ ուշ ծնած ենք հին հաւատքին համար, և շատ կանուխ՝ նոր հաւատքին համար: բաւական ոյժ չունի վերջնական խզում մը յառաջ բերելու համար մեր և հինին միջնւ: Մեզի համար անհրամեշտը ո՞չ ծէսերու շօղոկանքն է, և ոչ դաւանական խնդիրներու ծեֆենքումները: Մարդկութիւնը տաճարներու պէտք ունի, անոնց կամարներուն տակ երգելու համար իր հոգիին բանաստեղծութեան, կրօնքին, սազմոսերգութիւնները: Առովնեան տաճարէ ու սրբավայրէ զուրկ ամբոխները խօսուն կենդանիներու խմբաւորումներ կրնան ըլլաւ, բայց ո՞չ բարոյապէս և հոգեպէս բարձր մարդկերու:

Պատմութիւնը հանգիստատեսը եղած է զիքերու և աստուածներու յաջորդական երեւումներուն: անուններ իրարու յաջորդած են: Անուանն Աստուածէ ըստ Մաքս Միւլլերի: բարին, ու շարը զիքար արմետարած են բազիններու մէջ, սեղաններու զրայ, ու զեռ այսօր, Հակառակ Թրիստոնէութիւն քարոզած բարի Աստուեոյ զաղափարին, քրիստոնեայ աշխարհը ուրացած անոր սիրու, աւեաւարանին ներշնչումները, յամառօրէն կը շարունակէ վերապրեցընել երկու պիղծ պաշտամունքները Մողոքի և Ասկի հորթի, երկուքն ալ տաճարներէ արաւաքուած, որոնցմէ մին իր սեղանն է կանգնած բանակներու մէջ, և միւսը, Ասկի հորթը,

ճարտարարուեստի գործարաններու և սեղանաւորական հաստատութիւններու մէջ ։ Հոգիններու մէջ ցամքած են բարութեան, սիրոյ և գեղեցկութեան ակները ։ Եւ աւելի բարոյացած կեանքի մը յոյսը, գերեզմանուած է սրաներու աւերակներուն տակ :

Ահա թէ ինչու անհրաժեշտութիւն մը կը դառնայ կրօնքի ու եկեղեցիի մը պէտքը ։ Եւ որչափ տանն նոր առաջեալ մը չէ՝ պատղամած մեզի նոր կը-քանքին աւետարանը, վոխանակ հինը լքելու, պէտք է բարեփոխել զանի, յարմարցընել մեր հոգեկան գո-հացումին, զանիկա մեր վերելքին սանդուխ շինելու համար։ Մարդկութիւնը այսօր մոռցած կը թուի ըլլալ այդ վերելքին անհրաժեշտութիւնն ու կա-րեւորութիւնը, մոռցած այդ բարձրացումին իր թեւ ծառայող հոգեբանական և բարոյական տեն-չանքները, որոնք զերընտիր մասը կը կազմեն իր գոյութեան։ Որովհետեւ այսօր մարդը եղած է խեցիէ անօթ մը, ուրկէ խոյս տուած է իր կեանքը բուրում-նաւէտող օծութեան անուշանոս իւզը :

Մարդկային անանուն առաւապանքները, գործուած համաշխարհային անիրաւութիւնները, ահաւոր պա-աներազմներն ու թափուած արիւնները, ընկերական աններգաշնակութիւնները, ընտաննեկան քայլայում-ները, և անհատական անբարոյացումները արգիւնքն են և հետեւանքը բարիի և գեղեցիկի զաղափարի ու-րացումին։ բարոյական պատասխանատուութեան մո-ռացումին, անհատին ու հաւաքականութեան մէջ, և հոգիի բանաստեղծութեան, կրօնքի խորհրդապաշտ թելերու խորակումին։ Անհրաժեշտ է, որ մարդկա-յին մարմինի մէկ անկիւնը յատկացուի միստիք ողիին, հոն կարենալ կանգնելու համար մեր հոգեկան թոիշ-քին, մեր բարոյական խոյանքներուն պատուանգան անզանը, որուն արտաքին ներկայացուցիչը պիտի ըլ-

լայ մեր կրօնքին նուիրուած տաճարը կամ Եկեղեցին և Այդ եկեղեցին, անկախ գաւանական հարցերէ ու ձէսերէ, պէտք է օժտուած ըլլայ կարողութիւնը իսոսելու մեջի հետ, և արթնցընելու մեր մէջ թմրած հոգեբանական ընդունակութիւններն ու աղդակները :

Ու, առաւել քան երբնք, մեր զարու սառոնաքարչ և սովորացող կեանքը պէտք ունի մաքուր իտէալիմը, անոր կարենալ հասնելու ճիզը փորձելու համար։ Պէտք ունինք լուսաւոր մաատիպարներու, սիրոյ և խաղաղութեան ներկայացուցիչ դիւցազներու, կիսաստուածներու, աստուածներու, որոնք կարենան խանդավասել մեր հոգեկան խոյանքները, մեր բարոյական իմացքը, պատասխանատուութեան ողիին իւրացումը։ Եւ միստիք հողին է, որ զմեզ յարաբներութեան պիսի զնէ այդ աստուածներուն և դիւցազներուն հետ, ան է որ պիտի շահապետէ բարոյապէս վերանորոգուած մարդկութեան վազուան պաամութեան։ Որովհետեւ ուր որ իտէալը կը պակսի, ուր զեղեցիկ մատափարները փոշիի վերածուած են, ուր հաւատաքին զերբնափիր մասը կազմող Յոյսը կը թառամի, մարդկութիւնը կորսնցուցած կ'ըլլայ իր զերազոյն ոյժը, իր ՀՈՒԽՆ։ Առանց իտէալի անհատը կամ ցեղը չկը նմանի անաստղ երկինքին, ծաղկազուրկ պարտէզին, անճետ և անորրան տունին, բազնազուրկ և անստուած տաճարներուն, թէ Շառանց իտէալի ցեղը սերնզագործութենէ, անմահութենէ հրաժարած իրաւագուրկ ցեղ մըն էս։ Եւ մարդկութիւնը համադրութիւնն է անհատներու և ցեղերու, հետեւարար և ենթակայ անոնց նակատազրին։ Առանց հաւատքի, առանց յոյսի, առանց սիրոյ կեանքը շղթայ մըն է մարդկութեան վիզին անցուած։ Եւ շղթան անանելի է թէ իսկ ոսկիէ կամ վարդերէ շինուած ըլլայ այն և զուր չէր, որ Կիւսթավ լը Պօն դրեց. զանհատի-

մը, դասակարգի մը, ժողովուրդի մը, խոչալը խորակել, կը նշանակէ անկէ վերցընել ամէն ինչ որ իր յարակցութիւնը, իր մեծութիւնը և իր գործելու պատճառները կը շինէա: Քաղաքակրթութիւնը դարերով աշխատեցաւ մարդկութեան վերելքին, անոր բարյական կատարելագործումին, հազ չէ թէ սիալ միջոցներով և զարտուղի ըմբռնումներով, և մեր ապահած մէկ զարը բաւական եղաւ, իր մեքենական և քիմիական յառաջիմութիւններով խորակելու զարերու ընթացքին ստանձնուած զոհողութիւններով, մարտիրոսներու և նահատակներու թափուած արիւններով և ոսկորներով շինուած այդ աանարը: Տաժանելի է հանդիսատեսը ըլլալ տաճարի մը աւերումին, թէ իսկ այդ աանարը յաակացուած ըլլար հին տառածներու բնակութեան, հաւաաքի հին ըմբռնումներու, փոշուած ծէսերու ցուցադրութեան:

Պէտք է խոսանվանիլ, դժբախտաբար, թէ այս հոգեկան և բարոյական քայլայումին մէջ, հկեղեցին ալ ունեցաւ պատասխանառուութեան իր մեծ բաժինը: Եկեղեցին փորձեց արգելք հանդիսանալ, ամէն մարզի մէջ, մարզկային միաքի յառաջիմութեան, բանտերու և մահուան խարոյկներու առաջնորդեց զիտութեան և յառաջիմութեան ռահվիրաները: աղուեսպարցմ խարանեց ճակատները բոլոր անոնց, որոնք իրեն պէս չխորհելու և չհաւաաալու քաջութիւնն ունեցան: և նաւատաննուրեան ոճիրներով զզուելի գարանուց կրօնացն ու կրօնական խորհողութիւնը: Եւ կրօնական այս աններովութիւնը զիտութեան և մարդկային զարգացումին տուաւ նահատակներու բանակներ: Եկեղեցին, եթէ զիտակ իր կռչումին, և զարգացումի օրէնքներուն, փոխանակ միտական կեցուածք մը ցուցադրելու զիտական և փիլիսոփայական յառաջիմութիւններու հանդէալ, եթէ փոխանակ արիւններու

մէջ խեղզել փորձելու արթնցող միտքը, քալէր միտասին այդ սկսուած յառաջգիմութիւններուն հետ, որոնք թէպէտ ծագումով յունահեթանոսական կամ արարական, բայց սկսուած էին կատարելապործուիլ Քրիստոնէական քաղաքակրթութեան շունչին տակ, ո'չ միտյն արժեցուցած և պահպանած պիտի ըլլար իր զոյութիւնն ու ազգեցութիւնը, այլ և արդի յառաջգիմութեան առուած պիտի ըլլար աւելի օգտակար և բարոյացուցիչ ուղղութիւն մը: Եկեղեցին իր կոչումին և մարդկային յառաջգիմութեան հակառակ ուղղութիւն մը որդեգրեց. և իր սանզծած գատապարտելի հալածանքներով, բանադրանքով ու խարոյկներով, ևթէ մէկ կողմէն ցոյց տուաւ, թէ ինքը սոսկում կը զգայ արգար և ողջամիտ քննադրութենէ, միւս կողմէն, տղատ խորհուզներոււ միտքին մէջ սանզծեց կրօնքի հանգէպ զգուանքի զգացումը:

Եւ պէտք է խստովանիլ թէ ազատ քննադրութիւնը հաւանաբար քանդող ոյժ մը պիտի չունենար, ասանց իրեն գէմ հանուած հալածանքներուն, և եթէ եկեղեցին զիտնար ինքզինքը յարմարցընել մարդկային մտածումին և ըմբանողութեան: Յեղաշրջումի օրենքը կ'իշխէ ամէն կողմ, ամէն մարզի մէջ, ժամանակին դրած ենք քննադրատութեան մասին, և մատանշած անոր գերին ու արդիւնքը:

Ե՞ննադրատութիւնը աղօրիքի նմանցուցած են յաճախ. աղացուած և ալիւր եղած ցորենը չը բունիր այլ եւս. քննադրատութիւնով վերլուծուած հաւատալիք մը ալիւրի վերածուած ցորեն մըն է կ'ըսեն շատեր, կը կորսնցնէ իր անումի զօրութիւնը, իր ինքնարերութիւնը, և կ'ըլլայ հասարակ նիւթ մը, կը սնուցանէ, բայց չը հրապուրեր, կը զոհացընէ, բայց հիացում, պատկառանք չազդեր բնաւաւ իրաւաւ բնագէտը, որ հմտութիւնը ունի բնական օրէնքներուն, իրաւաւ է,

որ ո եւ է հոգեկան վայելք չը զզար ծիածանի մը  
մեղե հիւ սուածքէն, որ կը նշմարուի խոնաւ օդի մէջէն  
սունոզ ճառագայթներէն. իրա՞ւ է, որ բուսաբանը բան  
մը չը զզար վայրի ծաղիկի մը բաժակը փեթրաւած  
տանէն, կամ կենդանաբանը, փեթրակի մը խորը շար-  
ուած մեղրածոր բջիջներէն. Անձանօթին հրապոյքը,  
ընդհակառակն, եթէ իր մէջ ունի տարատմ և վայրեա-  
նի հրայրքը բոլոր այլանդակութիւններուն (absurdité),  
ճանչցուած հրաշալիք մը, զբական ճշմարառութիւն մը  
իրմէն կը ճառագայթէ սքանչելիքը բոլոր վսեմու-  
թիւններուն, որոնցու այլ եւս անբաժան կ'ապրի զի-  
տակցող հոգին: Եւ եթէ աղացուած ցորենը իր անումի  
զօրութիւնը կորսնցընելէ վերջ, իրրեւ սնունդ մեր  
մարմինը կ'ապրիցընէ, և կը նոյնանայ անոր հետ,  
քննադատուած և վերլուծուած հաւատալիքն ալ, իր  
այլանդակութիւնը մնրկանալէ վերջ, կը սնուցանէ մեր  
հոգին, կ'իննանայ անով, և մեզի կուտայ ճշմարառու-  
թեան վայելքը...: Գիտակցութենէ զուրկ մարդը ա-  
ւելի արժէք կուտայ հնթագրութիւններու, և երեւոյ-  
թի մը հանդէպ մտքին եկած առաջին կարծիքը իր-  
եւ ճշմարառութիւն գուաննելու հակամէտ կը զտնուի,  
Այդպիսիները ենթականերն են ա՛յն կրօնքին, որ կարգ  
մը բնադանցական վարկածներ իրրեւ իրականութիւն  
կը հրամցընէ իր հետեւողներուն, և չը թողուր որ  
տեսնեն, յստակօրէն, թէ շարգի զիտութիւնը աւար-  
տած է կրօնական վարկածներու տւերը, բուն հա-  
ւատաքին տալու համար իր լրութիւնը, իր փառքը, իր  
կալուածը, ուր այլ եւս չկարենան մտնել ո՛չ յետա-  
մուզ աւանդականութիւնը և ո՛չ ալ կաշկանզող նա-  
խապաշարումը...»(\*):

(\*) Տես մեր ՄՏՔԻ ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐՈՒ Զիկզակ Մը-  
տածումները կը 241—244:

Մարգարէները կարեւոր ու կենսական դեր մը  
կատարած են կրօններու ստեղծումին և անոնց պատ-  
մութեան մէջ : Ուղղամիա ու անաշառ քննազատը  
մարգարէի պաշտօնն է , որ կը կատարէ : Բահանան ծէ-  
սին ու երէկի աւանդութեան մարդն է : Իսկ մարգարէն  
մարդն է ոգիին և ներկային ու վազուան պահանջնե-  
րուն : Հին կտակարանի պատմութեան մէկ մեծ մասը  
պատմութիւնն է քահանայական և մարգարէական  
գոտեմարտին : Նոր կտակարանը արձադանդն է Մեծ  
Մարգարէին , Յիսուսի պայքարին հին քահանայական  
ծիսապաշտութեան դէմ , և պայքարին նպատակն է ո՛չ  
թէ քանդել հինը , այլ դանի կենդանացընել ողիով ,  
որովհեաւեւ . ոգիրը կը սոզաննէ , հոգին կ'ասպրեցընէ » :  
Բահանանան պահապանողականութեան ախազարն է եզած  
երէկ և այսօր , իսկ մարգարէն աղատամիտ գաղափա-  
րին ախոյեանը հինին ու նորին մէջ : Եւ ապագան  
մարգարէին ներշնչութերէն է , որ պիտի ծնի : Այս է  
եղած զերը մարգարէներուն , որոնք ինքոյնքնին ցոյց  
տուած են , նիւթապաշտ ու ծիսապաշտ դարերու մէջ ,  
Սինայէն կամ Ողիմոլուէն , անապատներէն կամ բար-  
ձունքներէն : Ու զեր մարգարէներ պիտի դան ու պի-  
տի երթան , որուոր զիտունները , որոնք իրենց  
դարուն սքանչանքը խլելու խիզախութիւնն ունեցան ,  
զիւտերու շարքով մը , բոլոր հոգեատեսները , որոնք ի-  
րենց գարերու ապականութիւններու ծոցը՝ ապազայի  
մաքրութիւններն ու վսեմութիւնները քարոզեցին ,  
բոլոր հետազօտիչները , որոնք անծանօթ աշխարհնե-  
րու զիւտին համար վաճանգաւոր ճամբորդութիւններ  
կազմակերպեցին , ինծի համար մարգարէներ են , եթէ  
այդ բառը իր մէջ կը խտացնէ ապազայի ուահմիրայի  
մը կոչումը , և բոլոր այն թրթուութերը , որոնք ներ-  
կային մէջ ապրող հոգիին խորը ապազային գաղանիք-  
ները կը խօեցնեն :

Զը մառնանք ըսելու, սակայն, թէ մեր զարը գիտութեան մասին իր հաւատքը չափազանցութեան աւարած է : Ինգունինք, թէ բաղդատմամբ կրօնքին գիտութիւնը դեռ մանուկ է, և իր այդ հանգամանքովն իսկ ան ալ ունի նախապաշարութեանը, քանի որ անոնց մենաաիրութիւնը կրօնքին չը պատկանիր : Եւ այդ նախապաշարութեանը են, որ զիտութեան թոյլ չեն տուած ցարդ զրադելու միաբի այն յայտնութիւններով, որոնք հոգերանական երեւոյթներու զրոշմը ունին, և որոնք հոգերանական օրէնքներով միայն կրնան վերլուծութիւ և լուսաբանութիւ : Կրօնական զգացումը (religiositas) անկախ գաւանական կառուցուածքէ, այդ յայտնութիւններուն զլխաւորը կը կազմէ : Սաոյզ է, թէ կրօնքը զիտութիւն մը չը կրնար ըլլալ, բայց վասահ կրնանք ըլլալ, թէ կրօնական իմացումի և զգացումի անցամաքելի ակերուն խուզարկութիւնը որ մը պիտի մանէ զիտական հետազօտութիւններու շարքը, քանի որ մարգկային կեանքի և զգացողութեան անքաֆան մասը կը կազմէ գարերէ ի վեր : Եւ այսպէսով պիտի ունենանք զիտական հոգերանութիւն մը, նոր լուսաբանկով մը խորաշափելու համար մեր կեանքին մութ անկիւնները :

Մինչ այդ անհրաժեշտ է կրօնքին աալ ձէսէն ու զաւանականէն անկախ, բարոյական և զեղազիտական նոր զիմագիծ մը, և անոր շօշափելի ներկայացումն եղող Նկեղեցին մատչելի ընել ժողովուրգին, և աշխատիլ մարգկային զիտակցութեան բարոյական կապերը ամբացնել հոգեկան կեանքի բունին շուրջ :

Այս նպատակով էր, որ մենք ձեռնարկեցինք պատրաստել Հայ Աղքային Եկեղեցիի Բարեկարգութեան նուիրուած այս ուսութեանիրութիւնը :

Մեր մատենանշած բարեփոխութեանը համընթացար, ուրիշ երկու կարեւոր ազգակներ, ՔԱՄՈԶ և


ԵՐԱԾՄԱՆԹԻՇՆ, անհրաժեշտ են եկեղեցի և ժողովուրդի իրարումասնելու համար։ Նրբ ժամանակութեանները կրօնաւուին, պէտք է ամէն ժամերգութիւններն պարտաւորիչ ընել բարոյական, կրօնական և ազգային անսակէտով ժողովուրդը զաստիարակող լուրջ ու խնամուած քարոզները, ամէն օր, որ ժամերգութիւն տեղի կ'ունենայ Միւնոյն ժամանակ եկեղեցին պէտք է օժան մաքուր և սրտայոյդ երաժշտութեամբ, որուն ընկերացած ըլւայ զործիական նուազը, Հայկական սրբազան երաժշտութիւն ըսուածը այսօր գոյութիւն չունի եկեղեցին ներս, Սրբազան երգերէ սմանք աւելի արեւելեան երգեցիկ սրճարաններու երաժշտութենէ փոխ առանուած կը թուին ըլլալ, և հետի են բարեպաշտիկ օրհն ներգութեան մը դրումը կրելէ։ Պէտք չէ՝ թողուլ, որ այս կամ այն երաժիշտը իր քմայքին համեմատ ձեւաւորէ հայ եկեղեցիի երգը, ինչպէս ըրած են ցարդ, կաթոլիկ եկեղեցիի Գրիգորեան երգը վերակազմելու համար Պենետիկանական կրօնաւորներու երեք սերունդ Առէկզմի վանքին մէջ քառասուն և հինգ աարուան շարունակական աշխատանք մը թափեց։ Անհըսրաժեշտ է, որ Հայ Եկեղեցիին սրբազան երգին վերաքննութիւնն ու վերակազմութեան գործը յանձնուի երաժիշտ-մասնապէտներէ կազմուած մարմինի մը։

Ահա, ասոնք են կարծիքներն ու փափաքները հայ անհատի մը, որ իր եկեղեցականի և աշխարհականի հանգամանքով քառասուն տարիներ ուսութիւնսիրած է իր պաշտամ եկեղեցիին պէտքերն ու պահանջերը, և հոգինվ նութիրուած է անոր պահապանումին ու զարգացման, Որովհետեւ Հայ Եկեղեցին միութեան այն կեղրոնն է, որուն ապաստանած է Ազգը զարերէ ի վեր հոն լալու համար իր առապանքը, հոն

Ջրդեղելու համար իր փրկութեան յոյսերը, հոն երգեւու համար իր ուրախութիւններն ու յաղթանակները, հոն պանծացընելու իր անհատական և ազգային իւտէալը, և անկէ դէպի վեր դէպի իր նայախօս Առուածը բարձրանալու Այսօր առաւել քան երբեք պէտք ունինք այդ Եկեղեցիին, երբ Ազգին զաւակները, բանի տարադիր, հեռի Հայրենիքէ, հեռի ընտանեկան օննախներու հայրենի աւանդութիւններէն, իբրեւ Փըրկութեան յոյսի վերջին լաստակ, այդ Ուխտի Տապանակը գրկած կը Բափասին Օտարութեան մէջ:

Հայրենազուրկ ժողովուրդի մը ՀԱՅՐԵՆԼԻՔԸ իր ԱԶԳԱՅԹԻՆ Եկեղեցին է ՈՒ ԿՐ ՄՆԱՅ.


---



# ՎՐԻՊԱԿՆԵՐ

---

Էջ	Տաղ			
12	3	հրդինակը	կարդալ	հեղինակը
16	14	օգնութեամբ	»	նպնութեամբ
19	1	Բիւզանիոյ	»	Բիւզանդիոյ
25	21	խօսի	»	կը խօսի
28	14	հաստատեցին	»	հաստատեցին
29	7	տիեզերեկան	»	տիեզերական
30	30	աւանանջներուն	»	պահանջներուն
32	23	վերարծարումը	»	վերարծարծումը
38	15	առընթերատուութիւն	»	առընթերատրութիւն
52	3	եկեղեցիի	»	եկեղեցի
53	21	մարդութեան	»	մարդկութեան
56	26	ունիմ	»	չունիմ
57	21	այ	»	այն
68	17	կուտան	»	կուտան
79	31	եկեղեցանունութիւնը	»	եկեղեցականութիւնը
79	31	— ժողովրդարական	»	— ժողովրդավարական
81	24	կ'լլան	»	կ'լլան
85	20	նուիրելու	»	նուիրուելու
94	7	եօթներորդ	»	եօթներորդի
99	29	ամուսնալու	»	ամուսնանալու
104	17	նեւ	»	նաև
134	8	պատրաստուած	»	պատռաստուած
136	8	ազեղ	»	ազեղ
139	18	կրթական	»	կրթական
144	4	կրօնական	»	կրօնականի



# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

Նախաբան	7—21
Ա. — Բարեկարգութեան նարցը	23—33
Բ. — Ժամասցուրիւն	34—39
Գ. — Տօնակատարուրիւն	40—48
Դ. — Մաւոզի սրբագրուրիւն	49—54
Ե. — Կուսակրօնուրիւնը	
Կարոլիկ եկեղեցին մեջ	55—65
Զ. — Կուսակրօնուրիւնը	
Հայ Ազգային Սկեղեցիին մեջ	66—84
Է. — Կրօնականներու դասիարակուրիւնը	85—89
Ը. — Ամուսնական նարցեր	90—104
Թ. — Տոմարական նարց	105—108
Ժ. — Եկեղեցական սեմ	109—113
Ճ.Ա. — Պամ կամ ծոսմապահուրիւն	114—120
Ճ.Բ. — Ասոււածպատուրեան լեզուն	121—126
Ճ.Գ. — Ծնկերական օճանակուրիւն	127—131
Ճ.Դ. — Գեղագիտական հասկացողուրիւն	132—138
Ճ.Ե. — Միաժի նոզիին պակասը	139—144
Ճ.Զ. — Եղրակացուրիւն	145—155
Արիպակներ	
Բովանդակուրիւն	

---



Հիմնական  
Հայոց Ազգայինական  
Վայրել — Մարտիս

ԳԱԱ Եիմեարար Գիտ. Գուար



FL0560584

ЦЕНА

417  
849

ԳԻՆ.  
**ԿԵՍ ՏՈԼԱՐ**

Վրաց  
Գրականություն  
Տաճիր - Բարսեղիս

ՀԱՅԱ ՀԵՐԱԿԱՆԱԿԻՆ

**M. SEROPIAN**

Villa ARAX, Aley (Liban)